

ԿԵՐՈՒՅՈՒ

ԲԱՐՈՅՑԱԿԱ

Ե Կ

ՕՖՏԱՎԱՐ ԿԵՐԱՏԵՐ



ՎԵՆԵՏԻԿ

Ս. ԴՐՁԱՐՈՒ ՏՊԱՐԱՀ

1845


H E R O I N

00.10.93.

ԱՐԹՈՒՐ
ՄԱՆԹԵՎԵՐԻՑՅՈՅՑ
ԲԱՐՈՅԱՆ

ԵՒ

ՕԳՏԱԿԱՐ ԽՐԱՏԱՔ



ՎԵՆԵՏԻԿ
Ս. ՂԱԶԱՐՈՒ ՏՊԱՐԱՆԸ

—

1845

Ug-ml
16




ՍԻՐԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂ

Ես պղտի բարոյական խրատներու գիր-
քը, որ Խտալացի Կեսար Քանդու կենդա-
նի հեղինակին գործքերուն մէջ տպած էր՝
Կարոլոս Ամբերոսիոս անունով, կարդալու
ատենս մէկէն միտքս եկաւ ու ըսի, թէ որ
ուրիշ ազգի այնչափ հաճոյ անցեր է աս
դրբոյկը ու շատ օգուտներ ըրեր է, նաև
քիչ տարուան մէջ շատ հեղ տպուելով,
աղէկ կըլլայ որ մեր Ազգին մէջն ալ գըտ-
նուի. և կարծես թէ աւելի յարմարու-
թիւն մըն ալ ունի՝ ան տեսակ բաներու
վրայ խօսելովը, որ ամմէն մարդու կընայ
յարմարիլ. մանաւանդ՝ տեսնալովոր գրո-
ղը աշխարհական է, և հիմակուան ատենի
մարդկանց պակսութիւնները աղէկ գիտէ,
և անոնց վրայ ալ կընայ աւելի համարձակ

Խօսիլ։ Ուստի ես ալ ուզեցի ասիկայ աշ-
խարհաբառ լեզուով թարգմանելու, որ
ամմէնուն հասկընալի ըլլայ։ Հեղինակին
դրած առջի մէկ անունը գործածեցի, ու
իրեն ազգին վերաբերեալ քանի մը բանե-
րը մեր ազգին անյարմար սեպելով թո-
ղուցի, կամքիչքան փոփոխելով պահեցի։


Կըտեսնաս ասոր մէջն որ հեղինակին
միաքը աւելի հասարակ ժողովուրդը կըր-
թելն է։ անոր համար նայեր է որ սլարդ
օրինակներով ու դիւրին զուրցուածքնե-
րով արդարութեան ճամբան անոնց հաս-
կըցընէ։ Աս է իմ բաղձանքս ու դիտաւո-
րութիւնս ալ, որ մեր Ազգին ալ օդտա-
կար ըլլայ աս պզտի աշխատութիւնս, ու
անոր պտուղը տեսնեն ամմէնքը, ոչ միայն
աս աշխարհքիս մէջ հանդիստ ու միսիթա-
րեալ ապրելով, հապա նաև վերջը յա-
ւիտենական փառաց ալ արժանի ըլլան։





Snapinino.

Любите ли вы
люди привыкшие к.



ԿԵՐՈՒՅՈՒ

ՄՈՒԹԵՎԵՐԻԵՑՏՈՅ

ԽՐԱՏՆԵՐ

Ա

Ո՞վ էր Կարողոս :

Լ ուսպարտւածն մէջ ամմէն մարդ կը-
ճանչնայ Մոնթեվեքիա անունով պըզ-
տի լեռը , որ զուարձալի բլուր մըն է՝
վարէն ինչուան ծայրը այդիներով ու
պտղատու ծառերով և կարդ կարդ
մանր արտերով զարդարած . վարի
կողմերը գեղեցիկ տնակներ կան , որ
ինչուան Պրիանցա քաղքին քովերը
կըմօտենան : Ան բլրին ծայրը պղտի
եկեղեցի մըն ալ կայ՝ չորս դին մեծ

մեծ ծառերով, և անոնց շքովը զրեթէ կոցուած է : Աս ծառերուն տակը՝ (կըպատմէ Քանդուաս բանիս զրողը,) 1836ին Մայիսին մէջ Կարոլոսին հետ մէկ տեղ նստած կըզուարձանայի քովի գեղեցիկ լեռներուն ու զուարձալի դաշտերուն վրայ նայելով, որոնք բազմամարդ տներով, գեղերով ու քաղքըներով զարդարուած են :

Ես երբոր տղայ էի՛ Կարոլոս շատ հեղ մեր Պիրիանցա քաղաքը կուգարի մանր մունք բաները ծախելու . ան ատենն ալ իրաւ ծերացած կերևնար, բայց ուժով, ուրախ և զուարձախօս էր : Ինտոր ամմէն մօտ տեղի եղած տօնավաճառներն ալ (փանայիրները) կերթար, կըծախէր, կըզնէր, և առուտուր կընէր . բայց իր արհեստը ընելու ատենն ալ՝ իրեն դիտող բնութեամբը ամմէն բան կըտեսնար կըլրսէր, որ շատ հեղ ուրիշները բանի տեղ չեն սեպեր. ամմէն մարդու վրայ կընայէր, ու անոնց սովորութիւններուն, մոլութիւններուն ու առաքինու-

թիւններուն ուշ կըդնէր : Ասանկ ի-
րեն մանր մունր բաներ ծախելով՝ խել
մը ստակ մէկ դի դնելէն զատ , նաև
իրեն աս ուշադրութեամբը՝ շատ փորձ
մարդ եղաւ :

Իմ հասակիս տղաքներուն մեծ ու-
րախութիւն էր՝ երբոր Կարոլոս քա-
ղաք կուգար : Մէկէն դիմացը կըվա-
զէինք ու կըսարեէինք . և երբոր ծա-
խու բաները դուրս կըհանէր ու կը-
ծախէր , մենք բերաննիս բաց կեցած
մտիկ կընէինք պատմած պատմութիւն-
ներուն ու խրատներուն , որ բան
զնողներուն կըխօսէր : Կատ բան կը-
ծախէր , ինչու որ դոհ կըլլար քիչ
վաստակին ալ , ըսելով թէ « ով որ քիչ
քիչ կըվաստըկի , աւելի կըվաստըկի » .
ընտոր նաև կըսէր , « մէկ ստակ մը պա-
կաս , բայց միայն կանխիկ (հազըր)
առնուի » : Ուրիշին բանին դորձքին
չէր խառնուէր . անանկ անկեղծութիւն
մ'ալ կերեցընէր՝ որ ամմէն հասակի ու
վիճակի մարդիկ ունեցած նեղութիւն-
նին իրեն կըսատմէին . և իրեն բերանը

միշտ միսիթարական խօսքեր ունէր , ու
խոչեմութեամբ խրատներ ալ կուտար :
Հարցուցին իրեն թէ ընտո՞ր կարելի
է հանգստութիւն դտնել . պատաս-
խան տուաւ , « քիչ բանի բաղձանք
ունենալով » : Հարցուցին , « բուն
աղքատութիւնը ո՞րն է » . պատաս-
խանեց , « տղիառութիւնն ու մոլու-
թիւնը » : Հարցուցին իրեն թէ « մա-
հուընէ կըվախնա՞ս » . պատասխան տը-
ւաւ , « այնչափ չեմ ախորժիր , որչափ
թէ մէկը զիս քունէն արթընցընէր » :
Կըսէր նաև թէ տրտունջ ընելը տկար
մարդկանց զէնքն է , ու մարդս պէտք
է որ դոնէ հպարտութեան համար ան-
կէ զգուշանայ : Տղոց կըսէր . « նայե-
ցէք , ամմէն մարդ ծերանալիք ունի , որ
իր երիտասարդութեան ատենէն կը-
պատրաստէ » : Որկըամոլներուն կը-
սէր . « դուք երկու կերպով անհան-
դիստ կըլլաք . մէյմը երբոր ստամոքս-
նիդ շատ լեցուն ըլլայ , մէյ մըն ալ
երբոր պարապ » : Վ աճառականնե-
րուն ալ կըսէր , « առուտուրի մէջ աղէկ

անուն ունենալը՝ ամմէն վարպետու-
թիւններէն աւելի կարծէ», և թէ «մէ-
կը իր աղէկ անունը աւրելով շահ ընել
ուղէ՝ մեծ կորուստ կընէ»։ Դատ վա-
րողներուն կըսէր. « միաբանեցէք մէկ
տեղ. վասն զի երկուքին մէջ տեղը՝ եր-
րորդը կըվաստըկի»։ Աս խրատները
շատ հեղ կուտար՝ մէջը զանազան ա-
ռածներ ալ խառնելով։ Որոնցմէ մէկ
քանին հոս բերեմ։

« Ով որ մէկուն բարիք կընէ, բա-
րիք կըգտնայ։

Ով որ ստակ չունի՝ թող շատ բա-
նի ետեւէ չինայ։

Որուն զլուխն որ ապակիի պէս
տկար է, քարով ծեծկուողներուն մէջ
չմտնայ։

Բանը ըլլալէն ետքը՝ ամմէն մարդ
իմաստուն կըդառնայ։

Բանի մը սկսիլը՝ կէսը ըրած կը-
սեպուի։

Ով որ կուղէ շատ բարեկամ ու-
նենալ, թող նախ փորձելով քիչը ու-
նենայ։

Ով որ ուղածը կըխօսի, չուղածն
ալ կըլսէ:

Ով որ բանի ձեռք չզարներ, բան
մըն ալ չկրնար ընել:

Առողջ մարդը՝ պատանի կըսեպուի:
Ճարուստ է ան մարդն որ պարտք
չունի:

Շուտ ու աղէկ գժուարաւ կըհան-
դըպին:

Խօսքի ու զործքի մէջ շատ տար-
բերութիւն կայ:

Առանց նեղութիւն կրելու՝ աղէկ
բան չկրնար ըլլալ:

Ով որ կուզէ ստակը փճացընել,
դործք մը սկըսի ու վրան չկենայ:

Ճամբորդ մը տեղը չկրնար հաս-
նիլ թէ որ ամմէն տեսած ճամբէն եր-
թայ »:

Անոր ըսած առածներէն շատը մըտ-
քերնիս կըպահէինք, մանաւանդ ոտա-
նաւոր եղածները, ու մեր զեղացինե-
րը զինքը բանաստեղծ կըսեպէին: Ին-
քը չէր ուղեր ցուցընել թէ միշտ իր
քովէն կըհնարէ աս առածները, ա-

նոր համար շատ հեղ ուրիշներուն ա-
նունովը կըզուրցէր . զոր օրինակ կը-
սէր . « լսեր եմ որ կըսուի թէ մէկ խենդ՝
հարիւրը կըսենդեցընէ : Մսավաճա-
ռը կըսէր՝ թէ կենդանի մը առանց ոս-
կորի չկրնար քալել : Մեր առջիննե-
րը կըսէին՝ թէ կատուին պէտք չէ սոր-
վեցընել խոհակերոցին ճամբան : Քա-
րոզիչ մը կըսէր , լաւէ Աստուծոյ խաւ-
րածը , քան թէ մարդուն ուղածը . նոյն
պէս սուրբ գրքին մէջ կըկարդանք , որ
կըսէ՝ թէ ես ալ տղայ եղայ ու հիմա-
ծեր եմ , և ամեննեին չեմ տեսած որ
արդար մարդուն որդին երթայ մու-
րայ » :

Կարոլոս ասանկ բաներ կըխօսէր .
մենք ալ կըսորվէինք , ու ըստ տեղւոյն
կըգործածէինք : Երբոր հիմա ալ
տեսնամ որ մէկը պարտքով կըդնէ ,
կըսեմ իրեն . « Կարոլոս կըսէր միշտ ,
թէ ով որ շուտ կըվճարէ , աղէկ կըվը-
ճարէ » : Թէ որ մէկը իր ունեցածըքիչ
է ըսելով կըվճացընէր , « շատ հեղ
յարդի կտորուանքը մեծ կրակ կընեն »

կըսէր մեր Կարոլոսը։ Կամ երբոր սաստիկ կըքոտ ու կոռւասէր տղայ մը տեսնեմ, կըսեմ անոր թէ « Կարոլոս սովորութիւն ունէր ըսելու՝ թէ ակոայ կըճտող ու կատաղի կենդանիները թող շատ վախնան իրենց կեանքէն »։ Երբոր հանդիպէի անոնց՝ որ կըտըրտընջային հիմակուան ատենիս վրայ ու կըսէին . « Է՛՛ , ատենօք ասքանս չէր հանդիպէր , առջի ատենները ի՞նչ աղէկ ատեններ էին »։ Ես պատասխան կուտայի , « Կարոլոս ծերէր՝ ու կըսէր թէ միշտ իր ատենն ալարեղակն ու ամպերը կան եղեր , ընտոր նաև ցորենն ու որոմը »։

Կարոլոս խօսելու ու խրատ առալու ատեն՝ ամմէն սովորական դիպուածներէն ալ օրինակ կըբերէր։ Իր ձին բեռնաւորելու ատեն երբոր ըսէինք իրեն , թէ քիչ մը շուտ ըրէ , պատասխան կուտար . « կամաց ընելովս՝ զործքս շուտ կըլմընցընեմ . ընտոր նաւը թէ որ կամաց կամաց բեռնաւորես , աղէկ ու հանդիստ ճամբայ կընես »։ Թէ որ

ստիպէինք զինքը որ դեռ քիչ մ'ալ կենայ մեր քովը, թէ որ ուշ մնացած էր՝ պատասխան կուտար, « միայն տղաքները ու խենդերը ցորեկ ատեն չեն մըտածեր զիշերուան դալիքը » : Օր մը մեզի ցըցուց մէկը որ ցորեն կըցանէր, ու ըսաւ. « երբոր ատենով ուրիշներուն բարիք ընելու ըլլաք, մտքերնիդ բերէք, թէ ձեռքով պէտք է ցըրուել չէ թէ պարկով » : Թէ որ իրեն ձիուն հաւնէին, պատասխան կուտար, « վասն զի անոր ուտելիքը ձեռքովս կուտամ » : Երբոր կըլսէր որ մէկը երդում կընէ իրեն ըսածը ճշմարիտ է ըսելով, Կարոլոս գլուխը շարժելով կըսէր. « երդում ընողը ստասաց է » : Եւ թէ որ տեսնար որ երկու հոգի կըկուիին, կըզուրցէր թէ անորն է յանցանքը՝ որն որ շատ կըկանչէ :

Օր մը սաստիկ յոդնած տուն դարձայ, ինչու որ կարճ ճամբէն երթալու զելով ճամբան կորսընցուցի. ըսաւ ինծի կարոլոս, « շիտակ ճամբան երկայն ալ ըլլայ՝ անկէ գնա, վասն զի աւելի


ապահով է ։ Աւրիշ օր մըն ալ ոտքս
տեղի մը զարկի, ընկայ ու քիթս լիրա-
ւորեցի. ինքը զիս միտթարելով մը ըսաւ.
« միտքդ պահէ՝ որ ասկէ ետքը երթա-
լու ատենդ նայիս թէ ոտքդ ուր կը-
դընես ։ Թէ որ մէկը հարցընէր ի-
րեն, թէ ինչ արհեստով աղէկ կրցեր
ես ապրիլ, ու Կատուծոյ բարիքը ու-
նենալ. պատասխան կուտար, « միայն
հօրս թողած ժառանգութենովը, ո-
րոնք էին՝ աղէկ անուն, արհեստ գիտ-
նալս ու աշխատասէր ըլլալս. ասոնք
պահել ջանացեր եմ ։

Դեռ երկայն կրնայի պատմել ասոր
ըսածներն ու ըրածները, թէ որ չը-
վախնայի ան մարդուն պէս ըլլալու,
որ թէ որ մէկը իրեն ստակ մը տար որ
երդէ, երկուք ալ պէտք էր աւելի
տար, որ երդելէն դադրի։ Միայն աս
բանս ալ կաւելցընեմ, որ սովորական
նմանութիւնները նոր կերպով կըքա-
նեցընէր. զորօրինակ. « ան մարդը
նիհար է նախանձոտի մը պէս. անոր
մազը թափած է խաղցողի մը պէս.

կոյր է՝ ընտոր մէկը բարկութեան ա-
տենը կըլլայ . ստախօսի մը պէս անարդ
է . լրտեսի նման փախստական կեցթայ .
արթուն կենալու կընելի անիկայ՝ ըն-
տոր պարտական մը . աղէկյիշողութիւն
ունի՝ ընտոր պարտատէր մը » , և այն :

16
Իրեն հաղուստը մեր քաղքըներուն
սովորութեան կերպն էր . վասն զի
կըսէր . « ինչ երկիր որ երթաս, դտածդ
հաղիր » : Բայց միշտ մաքուր էր ու
աղտոտութիւն ամենեին վրան չէր երե-
նար . ինչու որ՝ մաքրութիւնը բնաւ
ծախք չունի՝ կըսէր : Երբոր մէկը տես-
նար որ աղտոտ ու թափթլփած հա-
զուստով կըքալէր , անոր զորձքերն
ալ անկարգ են՝ կըսէր . ինչպէս պար-
տէղ մը երեսի վրայ մնացած ու աւե-
լորդ խոտեր բուսած տեսնանք , պար-
տիզպանին վրայ վարկումնիս կըկոր-
սընցընենք : « Աաև բան մըն ալ դիտեցի ,
որ երբոր ուրիշ խանութպանները կը-
տըրտընջային թէ ծախողները շատցեր
են , ու ասոր անոր դէմ կըզուրցէին
թէ արհեստը կաւրեն աժան ծախե-

ԿԱՐՈՒՅՈՍ



լով, և այլն, կարոլսս անոր ներհակ
կըսէր . « թողունք որ ամմէն մարդ
ապրի ու հնարագէտ ըլլայ. ած ամմէն
նուն համար ալ ստեղծեր է օդը, ջուրը,
երկիրն ու խելքը՝ անոնցմէ օդուտ
քաղելու համար . ամմէն մարդ իրեն
լաւ երեցածը թող ընէ » : Որովհետեւ
որ ինքը համեստ մարդ էր, աւելի
յօժարութեամբ իրեն խանութը կերպային : Յէ որ երիտասարդ մը երթար
իրմէ բան զնելու՝ աւելորդ զարդարանքներ ընելու համար, ինքը իրեն
շահը կըմոռնար, ու կըհասկըցընէր
անոր թէ ինչ տարբերութիւն կայ աղէկ հազուստին ու զեղիս հազուստին
մէջ . առջինը պատիւ կընէ՝ կըսէր,
երկրորդը աղէկ կասկած չտար : Ու
կըսէր, թէ « աւելորդ բան զնողը ետքը շուտով հարկաւորն ալ կըծախէ » :

Ան մօտիկ քաղքըներէն իմ գործքերուս համար հեռացած ըլլալովս,

զրեթէ քսան տարի էր որ տեսած չէի
իմ բարի Կարոլոսս . աս քսան տա-
րուան մէջ շատ դիպուածներ զլուխս
եկեր էին, աղէկ ու դէշմարդկանց հան-
դիպեցայ , տեսակ տեսակ վայելքներ
ու կրքեր ունեցայ, ընտոր աս աշխարհ-
քիս մէջ ամմէնուն կըհանդպի . երա-
նի էր ինծի թէ որ աս դպրոցէս քիչ
մը աւելի լաւ կրթուած ելլէի . թէ որ
մտիկ դրած ըլլայի Կարոլոսին խօս-
քին, որ կըսէր՝ թէ « աւելի ապահով
ճամբան երջանկութեան հասնելու՝ էն
շիտակն է » . թէ որ գոնէ սորված ըլ-
լայի համբերութիւն ունենալ ու Աս-
տուծոյ տուածին հնազանդիլ . ուրիշը
չատել ու չարհամարհել այլ միշտ սի-
րել, կարեկից ըլլալ ու անոնց օգնել :

Երբոր իմ Պրիանցաքաղաքս դար-
ձայ՝ մէկէն հարցուցի թէ ուր է մեր
Կարոլոսը . իմացայ որ իրեն առու-
տուրովը ու համեստ վարքովը՝ այնչափ
բան մէկդի դրեր էր, որ իր աշխատա-
լի արհեստը թողեր ու հանդիստ կան-
դընէր իր ծերութեան օրերը : Ի՞այց

ասանկով ալ երեսէ չէր թողուցած իր
ծնած զեղը . վասն զի ինքը կըսէր ,
թէ « ամմէն թոշունին իրեն բոյնն
է զեղեցիկ » : Դիմուածով իմ բա-
նիս համար ան կողմերը երթալու ա-
տենս , իրեն հանդիպեցայ Առնթե-
վեքիա լեռան տակը : Օխս ճանչցաւ
ու բարեեց . ստիպեց որ իրեն հետ
լեռը ելլամ , ու ան օրը իրեն հետ
կենամ : Ես ուրիշ գործք ունենալով
խոստացայ որ վաղը երթամ . բայց
ինքը ըստ . « զիտես որ ես թշնամի
եմ իւնէ ըսողին . լաւ է աս օրուան
մէկը , քան թէ վաղուան երկուքը » .
ուստի անոր ուղածը ըրի : Եւ տես-
նելով որ զաւաղանի կըկոթընէր , ու
պէտք էր որ երբեմն երբեմն լեռ ելլելու
ատեն կենար շունչ առնէր , ցաւ ցը-
ցուցի իրեն անանկ անհանդիստ տեղ-
թնակելուն . բայց ինքը ձեռքը վեր
վերցուց՝ ցուցընելով ինձի անոր քովի
բարձր Ալպեան լեռներն ու ըստ .
« Տղա՛ս , հոն բնակողներուն ի՞նչ կը-
զուրցես . պէտք է մեղմէ խեղջերուն

վրայ նայինք, չէ թէ աղէկ ապրողներուն : Ըեմ պատմած քեզի Մերաթքաղքին մէջ ոտքով քալողին վրայ . որ երբորօր մը կըտըրտընջար թէ ոտից ամանը պատռած է ու ոտքերը կըթրջին, ան միջոցին տեսաւ ուրիշ աղքատ մը առանց ոտքի . մէկէն արրտունջը կըտրեց, ու զԱստուած օրհնեց » :

Հասկըցայ որ մեր Կարոլոսը ալ ծերացեր էր, բայց ամենեին չէր փխուած . և իրաւունք ունէր ըսողը, թէ « դայլը մազը կըփոխէ՝ բայց բարքը ոչ երբէք » : Բոլոր զեղին մէջ էն աղէկ շէնքը իր տնակն էր. պատռհաններուն մէջ զրեր էր զանազան զեղեցիկ ծաղիկներ, ըթրը, մեկոն, մանուշակ և ուրիշ ազնիւ տունկեր. տանը դրան դրսի երկու կողմը քարէնստարաններ կային, ուր որ ինքը կընստէր խօսելու և օդ առնելու համար : Տանը բնակարանները վայելուչ զարդարուած էին, անանկ որ՝ երբոր ըսի իրեն, թէ տունդ զեղեցիկ է բայց պղաիկ, պատասխան տուաւ,

« պղտիկ է . երանի՛ թէ պատուաւոր
մարդիկներով լեցուէր » : Առ բարի
մարդս ուզեց որ իրեն հետ կերակուր
ուտեմ . իրաւ սովորական բաներ էին
կերակուրները , բայց իմ միտքս բե-
րել տուին իրեն ան մէկ առածը , թէ
« Ճշմարիտ և աղէկ կերակուրը՝սիրան
ու անոյշ երեսը պիտի ըլլան » : Ետ-
քը ուզեց ցուցընել ինձի ախոռին մէջ
եղած ձին ալ , որն որ հաւատարիմ՝ ե-
ղեր էր ամմէն աշխատանքներուն մէջ .
շատ ծերացած էր ձին վէրքերով լե-
ցուած , կերակուր ուտելէն զատ ու-
րիշ բանի չէր գար . չէր աշխատցընէր
զանիկայ , հապա երախտագիտութեան
համար ծերացած ծառայի մը պէս կը-
պահէր :

Հոն լեռան վրայ հանգիստ կապրէր
մեր Կարոլոսը , բայց դատարկ չէր : Ին-
քը ան տեղի ժամին եղբայրութեան
դլխաւորն էր , ու կիրակի օրերը եկե-
ղեցին կերթար երգելու : Օինքը գը-
րեր էին նաև ան գեղին վերակացու ,
ու հասարակաց զործքերը անանկ ջան-

քով կըհողար՝ ընտոր թէ իրեն գործ քերն ըլլային։ Եղած ժողովքներու մէջ միշտ ներկայ կըլլար, չէ թէ միայն անձամբ հոն երևնալու համար, հապա որ զիտցածը խօսի. մանաւանդ երբոր զեզի վարպետ, բժիշկ ու երեսփոխան ընտրելու վրայ ըլլար խօսակցութիւնը, սաստիկ ճշգութեամբ կըքննէր, որպէս զի աւելի արժանաւորին վրայ ըլլայ ընտրութիւնը. և աչքը անոնց վրայ էր՝ որ իրենց պաշտօնները աղէկ ընեն. մասնաւորապէս դպրոցին աղէկ կընայէր, և երբոր ան զաւառին զլիսաւոր կառավարը կուգար քննութիւն ընելու, ինքն ալ հոն կըդտուէր։

Եւ սակայն, ընտոր որ կընէ մէկը՝ անսանկ հատուցում կընդունի, անոր համար աս մեր Կարողութշատ սիրելի էր իր գեղացիներուն ու չորս դին եղած քաղքըներուն, ընտոր սպատուաւոր մարդ մը կըսեպէին, ու որոնք որ կարօտութի մը կունենային խորհուրդ հարցընելու՝ իրեն կըվազէին, հաւնելով միշտ անոր ըսածին, թէ « ծերուն

խորհուրդը զլուխ շպատոեր » , և թէ
« գանձ վաստըկած կըլլայ՝ ով որ ա-
ղէկ խորհուրդ կընդունի » : Կուրա-
խանար ինքը նաև մշակութեան ու
արհեստի բաներ սորվեցընելով մէկուն
մէկալին . կըհասկըցնէր թէ ընտոր
պէտք է աղէկ պահել թութին ծառերը,
խոտեղէնները ընտոր անկելու է , ինչ
պէս զինի շինելու է , թուզերը ինչ
պէս պահելու է , աղէկ պանիր շի-
նելն ու պահելը , և քարոտ երկիրները
մաքրելը ընտոր կըլլայ , և այն : Գրր-
քեր կարդալով ալ կըզուարձանար , և
ամմէն իրիկուն ընտանեաց հետ վար-
դարան ըսելէն ետքը՝ զրելու կընստէր :

Ի՞նչ բան արդեօք կըզրէր աս մեր
խեղձ խանութպանը՝ կարծեմ թէ ամ-
մէնքը հետաքրքիր են զիտնալու : Ես
ալ աս բանիս հետաքրքիր եղայ , ու
իրմէ ուզեցի որ ինծի ցուցընէ իր զը-
րուածները , որ ինքը փուճ մուճ
բաներ են կըսէր : Բարի ծերը առ-
ջի բերան չուզեց ցուցընել , ըսելով թէ
անոնք վերիվերոյ բաներ են , և միայն

անոնց համար զրեր եմ՝ որոնք ուրիշ
դիրք կարող չեն կարդալու : Բայց
էն ետքը հաւանեցաւ ու տուաւ . ես
ալ շատ ուրախութեամբ առի հետս
տարի , խոստանալով որ շուառվ ետ
դարձընեմ :

Ան ամառը թշուառաբար քօլէրա
ըսուած հիւանդութիւնը մեզի ալ հա-
սաւ : Այսքերնիս պահենք, ու Աստուծ-
մէ խնդրենք որ ալ չիսաւրէ մեզի ան
կոտորածը , և թէ որ գառնայ ալ՝ մե-
զի ոյժ ու համբերութիւն տայ : Կա-
րոլոս ջանք ըրաւ որ իր գեղին մէջ ան
խեղջ հիւանդութիւնը պակսեցընէ ա-
ղէկ գեղով մը՝ որ միշտ կըջանչցուի ,
այսինքն սէր ու ողորմութիւն ընելով :
Երբ կիմանար թէ տուն մը ողորմելի
կապրին , կամ բնակութիւննին գէշ է ,
օդնութիւն կըհասնէր՝քիչ մը ստակով ,
քիչ մըն ալ ուրիշներուն ողորմութեամ-
բը . հիւանդներուն հարկաւոր օդ-
նութիւնները կընէր , առողջներուն
ապրուստ կըդանար , մեռածներուն ըն-
տանիքը կըմիմիթարէր : Իրեն արիու-

թիւնը և Աստուծոյ ապաւինութիւնը
զինքը աս հիւանդութենէն պահեց
ցին. բայց մէկ հիւանդութիւն մը կար
իրեն վրան, որ է ծերութիւնը, ա
նոր ալ գեղ չիկար : Հոկտեմբեր ամ
սուն մէջ Վոնթեվեքիա ելլալու ա
տենս, երբոր այգիները զուարձալի կը-
տեսնայի, մսրացորենը հասունցած,
դաշտերը աշխատաւորներով լեցուած,
սիրտս կըբացուէր. մէյմն ալ յանկարծ
վրաս տրտմութիւն մը ձգեց զանդակին
ձայնը՝ որ վերը մեռելի մը համար կը-
զարնուէր : Ես մեռելին հոգւոյն հա-
մար մէկէն աղօթք ըրի, որն որ աս աշ-
խարհքէն բաժնուեր էր և ուրիշ տեղ
դացեր էր, ուր որ ամմէնքն ալ ճամ-
բորդ են : Վտածեցէք իմ սրտցաւու-
թիւնս՝ երբոր իմացայ թէ մեռնողը մեր
կարոլոսն է : Տուները մարդ չէր մնա-
ցեր, ամմէնքը աս բարեյիշատակ մար-
դուն թաղմանը դացեր էին. ես ալ ա
նոնց հետ միացայ, և լացի՝ երբոր տե-
սայ որ ան արդար մարդուն վրայ հող
լեցուցին : Ի՞նքը տեսնայ արբայութե-
նէն մեր արցունքը :

Խոկ թէ որ հիմա իրեն զիրքը հարցը-
նէք թէ ի՞նչ եղաւ . ես ալ բուն իրեն
կերթայի աս զիրքը ետ դարձընելու ,
կամ Ճշմարիտը ըսեմ՝ իրմէ ինդրէի
պիտի՝ թէ թողու որ տակազրութեամբ
հրատարակեմ : Քիչ մարդ կայ՝ որ հա-
սարակ ժողովրդեան համար և ար-
հեստաւորներու համար զիրք շինէ :
Առվորաբար ուսումնականները բան
ծախելու կամ անուն հանելու համար
կըզրեն . թէ և այսպիսի փուճ վախ-
ճանի համար ալ չըլլայ , բայց զրե-
լու ատեն կրտածեն , թէ « ասիկայ
արդեօք հաճոյ պիտի անցնի մի , ի՞նչ
ձայն պիտի ելլայ , և թէ ի՞նչ պիտի
ըսէ ան մարդը կամ ուսումնականը » ,
և այլն : Ու հազիւ կրփընտոեն , թէ
« ի՞նչ օգուտ պիտի բերէ աղիտին , ո՞ր
առաքինութիւնը պիտի հաստատէ ,
ո՞ր գէշութենէ պիտի հեռացընէ , որ-
պիսի՞ նախապաշարումներ պիտի կա-
րենայ ջնջել , ո՞րչափ տարածայնու-
թիւններ վերջացընէ պիտի ու սէ-
րը աճեցընէ » : Ասոնք ու ասոր նը-

ման մտքերով ըրեր էր Կարոլոս իրեն
զրուածքը . և որովհետեւ ինքը միշտ
ընկերին բարիքը կուզէր , ստոյգ զի-
տեմ որ ինձի պիտի թուլ տար որ ա-
նիկայ տպել տամ : Հիմա բանը ասանկ
է . ինքը մեռած ըլլալով՝ ես իրեն հա-
ւանութիւնը կըսայտնեմ, ու տպազրու-
թեամբ դուրս կըհանեմ աս զրուածքը :
Իրաւ կըզուցեմ թէ ես ուրիշ բան
չըրի , միայն քիչ մը ձեմ բերի , ուր որ
աւելի անհոգութեամբ ու վերիվերոյ
զրած էր, քիչ մըն ալ կարդի դրի ու յար-
մարցուցի : Օարմանք չէր որ նաև ա-
նանկ ըրած ըլլամընտոր շատ հեղկը-
հանդըպի , որ մտքերնիս կըդնենք թէ
ուրիշներէն աւելի զիտենք , այսինքն՝
կըընայ ըլլալ որ աւրած ըլլամ , ու ի-
րեն զրածներուն համը կորսընցուցած :
Թէ որ ասանկ է նէ՝ ներէ ինձի բա-
րի Կարոլոսը , և դուք ալ բարեսիրտ
ընթերցողներ ներէք աս ակամայ վրի-
պանացս : Խակ թէ որ աս զիրքը ձեզի
հաճոյ ըլլայ . . .
Հիմա աս խօսքերը մէկդի թողունք ,

ձեզի պատմեմ պղտի բան մըն ալ։
Կարոլոս իրեն շատ կատարելութիւն-
ներէն զատ նաև երգեհոն զարնել զի-
տէր, և լսելով միայն սորվեր էր ա-
ռանց երաժշտութեան խաղերը ճանչ-
նալու։ Իր դեղացիներուն աւելի ջեր-
մեռանդական կերենար իրեն պարզ ու
ծանր զարնուածքը, քան թէ ուրիշ
վարպետներունը, որ երբեմն սրբա-
զան տեղուանք անվայել եղանակներ
կըզործածեն։ Կիրակի օր մը սովորա-
կան երգեհոն զարնողը հիւանդ ըլլա-
լով՝ Կարոլոս զարկաւ . ես ալ հոն
դտնուեցայ, և եկեղեցիէն դուրս ելլելու
ատենս՝ իրեն ձեռքը սըխմելով ուրախա-
կից եղայ ըսելով թէ շատ աղէկ երգե-
հոն չալեցիր։ Ան ատեն դիմացնիս ե-
րիտասարդ մը ելաւ, և ուռելով մը ը-
սաւ. «Ես էի որ երգեհոնին փուրը (քեօ-
րիւկը) կըքաշէի »։ աս բանիս խնտալ-
նիս եկաւ, ու թողուցինք որ երթայ
ուրախանայ։

Աս երիտասարդին կընմանիմ ես ալ,
սիրելի ընթերցողք։ Կարոլոս երգե-

հոնը զարկաւ, ես ալ անոր փուքը քաշեցի. թէ որ անոր շատ աղէկ ըրեր ես ըսէք, ես ալ կուրախանամու փառք կունենամ։ Եւ Աստուծմէ կաղաչեմ որ գոչ ու հանդարտ պահէ զձեղ ձեր վիճակին մէջ։



Բ

Կարողոս կը պատմէ՝ թէ ինքը ինչպէս
խմաստուն եղեր է:

Նստած առաջ կօշիկ կարկը տող էր,
ետքը իրեն աշխատանքովը զօշկակար
եղաւ ու խանութ բացաւ. և ասով քիչ
մը հոգի առաւ իրեն ընտանեաց հա-
յը ճարելու: Խեղձ մարդ, Աստուած
՚ի բարին յիշէ զինքը: Խր խանութին
փեղկերուն վրայ երկու թուղթ կա-
խուած կար. մէկուն վրայ գրուած էր.
« Այսօր ապառիկ (վէրէսիյէ) չիաը-
րուիր»: մէկալին վրայ նկարուած էին եօ-
թը ծեր մարդիկ՝ գրասեղանի մը չորս
գին նստած, ու ամմէնուն վրայ մէյ-
մէկ առակներ գրուած էին. անոր վա-
րի գին խոշոր գրերով գրուած, « Եօ-
թըն խմաստունք Յունաստանի »: Աս
իմաստուն անունը պղտի տղայ ըլլալով՝

ինծի մեծ բան երեցաւ, ու փառասիւ-
րութիւնս շարժեց : Ես ինծի կըսէի,
թէ որ աղէկ իմանաս աս բառին միտ-
քը, քեզմէ իմաստուն մարդ չկայ : Ի-
մաստուն ըլլալու համար ինչ բան
պէտք է . ազնուակա՞ն ծնանիլ. սակայն
աս իմաստուններուն մեծ մասը՝ ինչ-
պէս որ իրենց վարքը հայրս ինծի պատ-
մեր էր, իմ վիճակէս ամենելին տարբե-
րութիւն չունէին : Հարուստ ըլլալ. ա-
ղէկ դտար . անանկներ կային անոնց
մէջ, որ ստակի մը ողորմութեան կա-
րօտ էին : Արդեօք պէտք էր երկան ու
շատ բաներ գիտնալ . բայց ան եօթին
մէկը ըսած է, թէ բոլոր իմաստու-
թիւնը աս խօսքիս վրայ է, « ծանիր
զքեզ » , ինքզինքդ ճանչցիր : Ասիկայ
անանկ գժուար բան մը չերեցաւ ինծի
առջի բերան . որովհետեւ միտքս դրի
ան ատեն ու հաստատեցի իմաստուն
ըլլալու, ու խելքովս հասկըցայ թէ
աս բանիս համար պիտանաւորու-
թիւն չկայ մեծ անուն կամ հարստու-
թիւն ունենալու . սկսայ մէկէն դիտել

քննել ինքը զինքս՝ որ զիս կարենամ
Ճանչնալ։ Բայց իրաւ կըսեմ՝ որ աս
բանիս այնչափ դժուար ըլլալը չէի կար-
ծեր, քանի որ իմ պակսութիւններս
չէի քննած։ ու ես ինձի ըսի, թէ «աս
զիտութիւնս ալ ուրիշ զիտութիւննե-
րէն տարբեր չէ, ու շատ աշխատանք
կուզէ ձեռք ձղելու համար»։

Այսպիսահատեցայ, և թէ
որ կուզէք որ շիտակը ըսեմ, գեռ ին-
չուան աս ծերութեամբս նոյն ուսման
մէջ եմ. վասն զի անանկ աշխատանք
մըն է՝ որ վերջ չունի։ Բայց աս ալ
կուզեմ ըսել. թէ որչափ որ առաջ
երթըսուի՝ աշխատանքը կըպակսի, մա-
նաւանդ թէ զքօսանք մը կըդառնայ։
Բան մը ըսեմ, կըհաւտաք. զուարձու-
թիւն մըն է ինձի ամմէն անգամ՝ եր-
բոր իմ բնութենէս դուրս կըձգեմ մէկ
գէշ մոլութիւն մը. սաստիկ կեր-
պով անոր ետեկն կիյնամ՝ որ աւե-
լի շուտով անկէ խալըսիմ. ընտոր նե-
ղացուցիչ Ճանձին կընենք։ և ամմէն
անգամուն սրտէս ուրախանալով մը

կըսեմ, « փա՛ռք Աստուծոյ մէկն ալ
պակսեցաւ » :

Այսափ ջանք ընելէս ետքը՝ կր-
չանչնամ դեռ սիրելիք, թէ որչափ հե-
ռու եմ մտքիս դրածէն . բայց այնչա-
փը կրնամ հասկընալ թէ քանի պակ-
սութիւններ դեռ ունիմ, և թէ քանի
ստըկի մարդ եմ : Հիմա իմացայ թէ
աս բանս Ճանչնալը՝ իմաստութեան
սկիզբն է, ուստի ձեռքէս եկածը ը-
նելէն ետքը, թէ որ իմաստուն շե-
ղած մեռնիմ, Աստուծոյ կամքը ըլլայ,
ու ինծի յանցանք չիսեպուի . բայց
յայտնի զիտցէք, որ ես ասանկով մեծ
օգուտ ըրած կըլլամ, ու ամեննեին բան
չեմ կորսունցըներ :

Թէ որ ձեզմէ մէկն ալ ասանկ փա-
փաք մը ունենայ. ես անոր աշխատան-
քը քիչմը կրնամ թեթեցընել, իմացը-
նելով ան Ճշմարտութիւնները՝ որ իմ
վրաս փորձեցի ու իմացայ: Ո՞իայն թէ
քիչ մը ուշ դրէք իմ ըսելիքներուս . և
թէ որ ուզէք օգուտ հանել անկէ,
ինձմէ աւելի կրնաք առաջ երթալ աս

բարի Ճամբուն մէջը : Անանկ կըլլայ՝
ինչպէս թէ ես զձեղ կոնակս առած
ինչուան կէս Ճամբան տանէի, ու դուք
անկէ ետքը յոդնած շըլլալով՝ կըրնաք
դիւրաւ առաջ երթալ ձեր Ճամբան :

Առջի դիւտը որ իմ վրաս փորձեցի՝
վերի ըսած առաջագրութենէս ետքը,
ան փառասիրութեան զրդիոը եղաւ,
որն որ սրտիս մէջ մտած էր . ու ինչ
կերպով եղածը լսեցէք : « Յախ պէտք
է պատմեմ ձեզի՝ թէ ընտոր իմ քաղը
քիս բարեյիշատակ ժողովրդապետը
վրաս մասնաւոր սէր ունէր . զիս քա-
հանայ ընելու միտք ունենալով՝ ինծի
կարդալ զրել սորվեցուց : Հասակա-
կիցներուս մէջ ինծի պէս սորվող քիչ
կար . անոր համար ուրիշներէն շատ
աւելի առաջ զացի , և ուրիշ իմ ըն-
կերներս համարձակ խօսելս տեսնա-
լով, զիս պղտի վարդապետ մը կամ
պատգամ տուող մը կըսեպէին , ու ին-

ծի մտիկ կըդնէին . ու կըվկայեմ որ
ես անոնց խօսածներուն շատ անդամ
և ոչ ուշ կըդնէի : Անոնց ինձի ըրած
պատիւնին ու պատկառանքնին իմանձ
նական սէրս կըզրդոէր . և մէկուն
մտքէն չէր անցնէր ինձի դէմ ըսելու
կամ հակառակելու, մանաւանդ թէ իմ
ընկերութիւնս կըսիրէին, թէպէտե ես
արդիւնք չունէի այնչափ պատիւ ու
նենալու :

Բայց աս բանս ինձի քիչ քիչ սո-
վորութիւն բերեր էր զլուխս բարձր
ու շիտակ բոնելու՝ թէպէտ հասա-
կաւ ցած էի : Ասիկայ անմիտ փառա-
սիրութիւն մըն էր . բայց ով որ փա-
ռամոլութեան մէջը ընկած է, նման
է անոր որ գեղին ապակիի մէջէն ար-
ծըթէ դրամի վրայ նայելով ոսկի կը-
կարծէ . կամ թէ աւելին ալ ուզէք
լաել, քիթը դրած աչքնոցովը՝ ինքը
զինքը ոսկի կըտեսնայ, և ուրիշները
պղինձ : Իմս ալ ասանկ էր . զիս ու-
րիշներուն բաղդատելով այսպիսի ու-
նեցած վարկումովս , ակամայ զիս մեծ

բանի տեղ կըսեպէի. ու թէ որ միտքս
դար ան եկեղեցական վիճակը, որ
հայրս ու ժողովրդապետը մտքեր-
նէն որոշեր էին, կըսկըսէի ես մէկէն
մտածել ինչուան եպիսկոպոսական
թաղը, դաւազանը, և ետքը ով դիտէ
ուրիշ ինչ բաներ :

Իայց աս մեծ մեծ մտածմռնքներուս
ատենն ալ չէի մոռնար հօրս արհես-
տը ընելու, այսինքն կօշիկ կարելու .
որն որ ինքը ան արհեստովը պատ-
ւով կապրէր ու ընտանիքը կըհոգար:
Ան ատենները օր մը հօրս հետ Վի-
լանքազաքը դացինք՝ կաշի դնելու: Ճոն
եղած ատեննիս Վարմնոյ և արեան
տօնը հանդիպեցաւ, ուր որ մեծ թա-
փօր կընեն, ու տէրութեան ամմէն
պաշտօնատէրները, եկեղեցականները
ու զինուորականները հանդիսակից
կըլլան: Ճետաքրքրութիւն ըրի աս զե-
ղեցիկ հանդէսը տեսնելու՝ որ ինծի
նոր բան էր: Ճոն հանդիսի ատեն աչքս
բացուելով՝ մտքէս կըսէի. նայէ, Արք-
եպիսկոպոսը կեցեր է՝ զլուխը փառա-

ւոր թագ դրած, ու վրան ոսկեթել
շուրջառ առած . անոր չորս դին ալ
քահանաներ կեցեր էին միայն եկեղե-
ցական զգեստով : Աէկալ դին քաղա-
քապետը ու իր խորհրդականները՝ որ
փառաւոր զարդարուն զգեստով կեցեր
էին . ու ինքիրմէս կըսէի թէ քանի ու-
րիշ հասարակ պաշտօնատէրներ, դրա-
դիրներ ալ կան, որոնք խեղճաբար ի-
րենց ապրուստը կը հոգան : Ենդին ալ
կըտեսնայի հազարապետ մը քանի մը
հարիւրապետներով՝ փալփրլուն ոսկե-
ճարմանդներով ու փետուրներով զար-
դարուած . բայց անոնց համեմատու-
թեամբ քանի հազարաւոր զինուորներ
ալ կային . որ անոնց իբր խեղճ ծառա-
ներն են՝ կըսէի : Ուրիշ կողմն ալ երե-
սունի չափ փառաւոր հազուստով մար-
դիկ տեսայ . անոնց չորս կողմն ալ հա-
սարակ մարդիկներու բազմութիւն, ո-
րոնց շատը կարծեմ խեղճ աղքատներ
էին ինծի պէս ու քան զիս աւելի, և
ուրախ զուարթ կապրին կըսէի, ընտոր
իրենց երեսէն ալ կերենար : Ուրեմն

դունքեզի եկուր Կարոլոս , մէկդի դիր
ան մեծ մեծ մտածութիւններդ , որ չըւ-
լայ թէ կործանիս : Այարդկանց ընկե-
րութիւնը բուրգի նման է . բուրգին
վերի ծայրերը նեղ են , ուր խիստ քիչ
մարդիկ կրնան սղմիլ , մէկմէկու վրայ
դիզուելով անհանդիստ կըկեցուի , շատ
հեղ մէկզմէկ հրել կըլայ . ով որ կու-
զէ վարէն վեր հասնիլ , վար իյնելու ու
կտոր կտոր ըլլալու վտանգի մէջ է :
Անոր ներհակ՝ բուրգին վարի կողմերը
ամմէնուն տեղ կայ . ամմէն մարդ կըր-
նայ հանդիստ կըռթընիլ ու երկըննալ՝
որը աւելի որը պակաս : Ուստի քեզ
տեսնամ Կարոլոս մէկդի դիր ատ հը-
պարտութիւնդ ու փառասիրութեան
բաղձանքը . դիտցիր հոն կենալ՝ ուր որ
Աստուած զքեզ դրեր է , ու անանկ
զքեզ յարմարցուր՝ որ կարենաս քու
հօրդ բեռը տանիլ :

Ահա ան մեծ հանդէսը տեսնալով
աս պառւղը հանեցի , որ մտքիս դրա-
ծը առաջ տանիմ իմ անձիս դէմ . աս
որոշումը՝ իմաստութեան մէկ զործքն

Էր, բայց 'ի դործ դնելու և պահելու
համար խոհեմութիւն, արիութիւն ու
չափաւորութիւն պէտք է :

Վղէլ նայէ չորս կողմգ, և ուշա-
գրութբ նախ դուն վքեղ քննէ, ետքը
ուրիշները. ու մէկէն կըհասկընաս՝ թէ
ամմէն մեղի հանդիպած չար բաները,
կամ թէ ան վնասներն որ ուրիշներուն
կընենք, շատ հեղ մեր չմտածելէն ա-
ռաջ կուգան։ Գիտնաս որ՝ եթէ օր
մը միայն քովդ կենայի, որչափ անզամ
կիմացընէի քեղի, սիրելի ընթերցողս,
թէ ինչպէս ծուռ դատմունքներ կը-
նես թէ մարդկանց և թէ այլեայլ բա-
ներու վրայ, ինչպէս դէշ կըխօսիս և
ինչպէս կարդաւորեալ զործք չես ը-
ներ. ասոնց պատճառը ան է որ՝ չես
մտածեր թէ քու մտածմունքներուդ,
խօսքերուդ ու զործքերուդ ծայրը ուր
կերթան։

‘Ա,ախ’ առաւօտուն երբոր դուն դեռ

կըքնանաս արեգակը ելլելու ատենները, կամ երբոր դռւն մէկ դին մէկալ դին կըդառնաս անկողնիդ մէջ ելլալէդ կէս ժամ առաջ, ել ել կըսէի քեզի, ատենդ կանցնի ու դործիքներդ կըժանգոտին: Օհէ որ անվրէպ ամմէն տարի տասնըհինդ օր հիւանդութիւն քաշէիր, ու բանէդ դործքէդ ետ ձգէր զքեղ, չէիր տիսրիր: Աղէկ հաշիւ ըրէ, ու կըդտնաս որ ամմէն օրուան կորսընցուցած ժամկ՝ անոր կըհաւասարի տարուան մէջ: Կորսընցուր ուրիշ ժամ մըն ալ իրիկուան հանդիստդ փութացընելով առանց հարկաւորութեան: Ե կամօք քեզի վեաս ըրած կըլլաս, ինչ որ ամսական հիւանդութիւնը քեզի կընէր: Օհամանակը ստակի կընմանի, ժամերը վրայէ վրայ դնելով մարդս կըհարըստնայ, բայց որ ժամն որ փճացած է՝ ալ հաշուի շիդար և օգուտ մըշունի: Կորսընցուցած ժամանակը ալ չդառնար, վասն զի անցածը հոր մընէ՝ ուսկից ամենեին բան դուրս չհանուիր. վայ է ուրեմն թէ թողունք որ

անոր մէջ իյնայ պիտանի բան մը : Գործաւոր մը չիկայ՝ որ կարենայ բանի բերել ան դէշ կամ պարապ անցուցած օրը . ընտոր և ոչ ան որսի շունը կը ռնայ հոտուըտալով նորէն ձեռք ձգել ժամ մը առաջ կորսընցուցած որսը : Ուրեմն խոհեմութիւն է ժամանակը չիկորսունցընելը՝ առանց անոր ամմէն օգուտը վաստըկելու որչափ որ կարելի է :

Անանկ է նէ , հիմա դու զործքի մէջ ես , ինչու համար արհեստիդ զործիքները ձեռքդ չեմ տեսնար . անոր համար կըպարտաւորիս ոտք ելլալու , երթալ , դառնալ , փընտոել , ու ետքը պէտք եղածը չես զտնար ու կընեղանաս : Ծէ որ ամմէն բան կարգաւ պահէիր , աս բանը չէր հանդիպէր քեղի : Ուրեմն չես զիտեր ան առածը , «թէ ամմէն բան մէկ տեղ պիտոր ըլլայ , ու ամմէն բան իրեն տեղը » . որն որ մէկ հատիկ ճարնէ աշխատանքը ու նեղ սրտութիւնը թեթեցընելու : Իաներդ կարդաւորելու համար անցուցած ժա-

մանակդ՝ կորուստ մի սեպեր. վասն զի
աւելի քիչ ատեն կանցնի կարդի դնե-
լու՝ քան թէ ետքէն փընտոելու: Իր տե-
ղը գրուած բանը՝ գիւրաւ ալ կը-
դտուի: Խսկ որն որ խառնափնդոր դը-
րուած է՝ զրեթէ կորսուածի պէս է, կամ
թէ կորսուելու վրայ է: Բայց պէտք
եղածը չգտնալով՝ նորէն աշխատան-
քիդ ձեռք զարնես. և ասանկով մէկ
անկարգութիւնը ուրիշ անկարգու-
թեանց պատճառ կըլլայ: Չես գիտերա-
ռակը, « ան բանն որ իր ատենին կըւ-
լայ՝ լաւ կըլլայ ». երբոր նկարելու ներ-
կերուն եղը չորցած է՝ գոյները իրա-
րու չեն խառնուիր: Թէ որ վերիվերոյ
ձեռք կըզարնես քու աշխատանքիդ,
կարգաւորեալ ընելու տեղը՝ կըտես-
նաս որ քեզի չեն յարմարիր ու աղէկ
չեն ըլլար. պէտք կըլլայ որ նորէն չի-
նես, ու ան միջոցին որ երկու կամ
շատ դորձքեր կրնայիր ընել նէ՝ հազիւ
դորձք մը լըմընցուցած կըլլաս:

Ի՞նչ եղաւ քեզի . առաջ սոխակի
պէս կըխօսէիր, ու հիմա երեսդ կա-
խեր ես մաղձոտ մարդու պէս : Գու-
ցէ միտքդ բան ինկաւ՝ տեսնելով ան-
դատարկ մարդիկներն որ ոտքով կամ
կառքով ասդիս անդին ժուռ կուգան.
ու դուն կըտրտընջաս ըսելով, թէ «ով
որ կաշխատի՝ պարապ կեցողին ծախ-
քը կըհանէ » : Բայց անոնց վրայնա-
խանձելէն առաջ՝ պէտք է դոնէ ճանչ-
նայիր զանոնք, վասն զի « ամմէն մարդ
ինքը կըձանչնայ թէ ոտքի ամանը ուր-
տեղ կըզարնէ » կըսէ առակը. այսինքն
ամմէն մարդ ինքը կըզգայ իր ոտ-
քին ցաւը, և ուրիշինը ամենեին չի-
մանար : Ո՞վ ըսաւ քեզի թէ ասոնք կամ
անոնք ներսէն չեն տանջուիր սրտի
անհանգստութենէն կամ ձախորդ բա-
նէ մը . զուցէ մէկը ըստակ զտնալու
կըվազէ , մէկալը զուցէ պատիւ փնտը-
ռելու ետևէ է , ով զիաէ թէ զեղեցիկ
չորս ձիով կառքին մէջ նստողը որչափ
տիսրալի մտածմունքներու մէջ ինկեր է,
ու բոլոր զիշերը անքուն մնացած է . ու

մէկալը՝ որ հարստութեամբը այնչափ
կը հպարտանայ, ինքնիրեն հաւնած ու
զեղսութեան մէջ թաթխուած, վաղը
դուցէ ան բարիքներէն կըզգկուի, որ
հիմաքու առջեղ այնչափ երջանիկ կը-
սեպուի : Ամմէն փայլուն երեցածը՝
ուկի չէ . հաւտա ինծի՝ որ անանկ
բան ծախելը շահ մը չունի : Հարուս-
տը աղքատէն կէս տրամ աւելի չիկըշ-
ոեր . և անոր ձի պէտք ըլլալը անոր
համար է՝ որ ձանձրութիւնը իրեն այն-
չափ ծանըր բեռ է : Ամմէն փայտ իր
ցեցը ունի, ու ամմէն դուռ իրեն զար-
նելիքը : Դրւնքու հանգիստ քունդ ե-
ղար, խաղաղութեամբ աւուրչէքդ վաս-
տրկէ, քեզի բաւական է : Ուրեմն դու
անոնցմէ աւելի հարուստ ես, որ իրենց
հարկաւոր եղածը չունին :

Եկուր նայէ սա խեղչ կինը՝ որ ձեռ-
քը քանի մը հաւու ձադեր առած ողոր-
մութիւն կըմուրայ : Թէ որ ուզես զա-
ւաթ մը զինիէ ելլալ, կամ ժամ մը ա-
ւելի աշխատիլ, կընաս անոր բոլոր օ-
րուան կերակուրը տալու, ուստի ի՞նչ

բանի վրայ կըտրտընջաս : Ան է հա-
րուստ ու անիկայ երջանիկ պիտի սե-
պուի , որն որ իրեն չափաւոր պիտոյ-
քը ունենալէն ետքը կրնայ նաև իրեն
վաստըկած ստակը ուղածին պէս գոր-
ծածել : Թէ որ բովանդակ աշխարհիս
մէջ մարդ մը չըլար՝ որուն կարենայիր
նայել , ես անմեղաղիր կրնէի . սակայն
զամմէնքը կըտեսնաս և ամմէն բան
կիմանաս . և ասանկ կրնամ ըսել նաև
թէ աւելի ուրիշները պիտի քու վրադ
նախանձէին : Ուրեմն քեզմէ կըկա-
խուի ուրիշի վրայ նախանձ չունենալ .
խոհեմ եղիր թէ հիմակուան և թէ
դալիքին համար , այսինքն՝ ատենդ չա-
փէ՝ որ աւելի օգուտ հանես , ու ծախ-
քերդ ալ չափէ՝ որ ամմէն դժբաղդու-
թեան դիմացը կարենաս առնել :

Ըսենք թէ վաղը տօնի օր է . ըն-
տո՞ր պիտի անցընես ժամանակդ : Միտ-
քըդ դիր որ հանգիստը ու դատար-
կութիւնը մի և նոյն բանը չեն . հան-
գիստը հարկաւոր ու օգտակար է ,
մանաւանդ աշխատանքէն ետքը : Բայց

դատարկութիւնը ամենեին աղէկու-
թիւն մը չունի, ու շատ զէշութիւննե-
րու պատճառ է : Մարդ յոգնութիւն
կառնէ՝ գործքերը փոփոխ ընելով ու
ինքնիրեն հանդիսա տալով. բայց ձեռք
ձեռքի վրայ դրած կենալով ձանձրու-
թիւն կուգայ, ու ձանձրութիւնն է որ
աշխարհքիս մէջ աւելի կըսողնեցընէ :
Դատարկութենէ առաջ կուգայ ձանձ-
րութիւնը. և ասոր գէմը ուրիշ բա-
նով չառնուիր, բայց եթէ բանի հետ
ըլլալով : Ի՞նչ կընեն ոմանք որ իրենց
պարապ կեցած ատեննին ձանձրու-
թիւնը վերցընեն : Կըխաղան, կերու-
խումի կուտան իրենք զիրենք, ուրիշին
բանին կըխառնուին, ու ընկերին վրայ
չար կըխօսին : Օոյլ եղողը՝ անոր հինգ
Ճիւղերն ալ հետը ունի, որ իրմէ շեն
բաժնուիր, այսինքն՝ խաղ, անժուժ-
կալութիւն, հետաքրքրութիւն, ան-
խոհեմութիւն ու չարախօսութիւն .
զուցէ ասոնց պէս ուրիշ զէշբաներ ալ
ունենայ, բայց միայն ասոնք ալ բա-
ւական են մեծ մեաս բերելու : Աէկը

երբեմն կը բաւէ բանտիսաւ ել տալ, կամ
ան ալ չըլլայն է՝ հիւանդանոցը կամ ա-
նոր նման տեղեր զրուելու. ուր որ
խենդեր, անզգամ ու չար մարդիկներ
կը դրուին : Խենդ չէ ան մարդն որ իր
ճակտին քը րտինքով վաստըկածը կը-
կորսունցընէ, անպիտան չէ ան մարդը՝
որ դիպուածով կուզէ ձեռք բերել ան
բանն, որ կրնար իր կամքովն ու աշ-
խատութեամբ վաստըկիլ : Խենդ չը-
սուր անիկայ, որ երբոր անօթի ու ծա-
րաւ չէ՝ կերթայ իր առողջութիւնը ու
խելքը կը կորսունցընէ, ստըկին ալ մնաս
տալով . և երբոր ստակը հատնի, կամ
անօթութիւն ծարաւ իմանայ, ան ա-
տեն կը սկըսի ցափիլ իր ըրածին վրայ :
Գէշ ու խեղջ մարդ չէ անիկայ՝ որ մէկ
վայրկենիմը մէջ ունեցածը կը կորսուն-
ցընէ, որ կրնար երկայն ատեն բաւե-
ցընել, ու իր կինը, որդիքը պահել,
հազուեցընել ու կերակը ել : Յիմար
չըսվիր ան մարդը՝ որ իր բանը կը-
մոռնայ, անօգուտ տեղը ուրիշին դործ-
քերուն մէջը կը խառնուի . նոյնպէս զէշ

մարդ չէ անիկայ որ իրեն բնութիւն
ըրեր է ուրիշի դաղանիքը յայտնելու ,
որոնք կուղէին որ անյայտ մնար :

Եւ թէ որ քիչ մը առաջ երթանք
աս ծուլութեան ձիւղերը համբելու ,
ու անոնցմէ ելածներն ալ ճանչնալու ,
պէտք է որ ամմէն անթիւ մոլու-
թիւնները ու կիրքերը մէջ բերենք :
Առվորաբար խաղէն՝ անհաւասարմու-
թիւն , զողութիւն , մարդասպանու-
թիւն , ինչուան նաև անձնասպանու-
թիւն կը հետեի . վասն զի իր յոյսը կոր-
սընցընողը՝ խարեբայ ու բռնաւոր կը լ-
լայ , ու իր անպատիւ մնալուն՝ յուսա-
հատութենէն զատ ուրիշ զէնք չունի :
Կնժումկալը՝ բարկացող ու անամօթ
կը լայ . վասն զի՝ կամօք իր բնական
խելքը կը կուրցընէ ու զէշի կը զործա-
ծէ . զով որ սիսի սիրեր ու պաշտ-
պաներ՝ կը շարչարէ , և որն որ սիսի
յարգեր՝ կանարդէ : Հետաքրքրութե-
նէն առաջ կուղայ ստախօսութիւն ու
շարամտութիւն . ինչու որ հետաքրքի-
րը կեղծաւորութեամբ ու խարէու-

թեամբ կապրի : Անխոհեմութենէն
ու չարախօսութենէն շուտով դուրս
կելէ ատելի զրպարտութիւնը . վասն
զի ով որ ամմէնուն վրայ չար խօսիլ
կուզէ , չեղածին վրայ ալ դէշ կըզըտ-
նայ , ու քովէն բաներ կըհնարէ , երբոր
դուրս հանելու բան մը չգտնար : Բո-
լոր աս չարիքները ետքը մէկ տեղ կա-
ձին , ու տեսակ տեսակ ատելութիւն-
ներ , վրէմինդրութիւններ ու հազարա-
ւոր չարիքներ կըծնանին . ասոնցմէ կըր-
նայ մարդ զգուշանալ՝ թէ որ քիչ մը
խոհեմութիւն ու չափաւորութիւն ու-
նենայ , և մանաւանդ թէ որ դատար-
կութենէն փախչի :

Աակայն վերի ըսած դէշութիւննե-
րէն հեռու կենալու համար՝ միայն խո-
հեմութիւնը չիբաւեր . Դմաստուն ըլ-
լալու համար՝ նաև արիութիւն ու կըտ-
րըծութիւն պէտք է , որ զմարդ կըլաւ-
ցընէ ու երկայնմտութեամբ չարեաց

Համբերել կըսորվեցընէ : Արիութիւնը
հսկայի մը նման է՝ որ իրեք ձեռք ու-
նի . այսինքն քաջութիւն , յարատեռ-
թիւն ու համբերութիւն . առջի ձեռքո-
վը կըդործէ . երկրորդով հաստատ կը-
բռնէ , ու վերջինով անոր վրան ալ կը-
կըռթընի :

Քաջութիւնը կընանք ըսել թէ զի-
նուորի մը առաքինութիւնէ , որ վտանգ-
ներու դէմ կելլայ , պատերազմի դժուա-
րութիւններուն ու թշնամիին զէն-
քերուն դիմացը կելլայ : Իրաւ որ զի-
նուորներն ալ ասոր կարօտ են , բայց
քննենք թէ մեր խաղաղ վիճակին ալ
հարկաւոր չէ՞մի , և թէ պէտք եղածին
շափ ունինք : Առանց հեռուն երթալու ,
հաստատ դիտեմ որ մենք շատ տեսակ
թշնամիներու մէջ ենք . անոր համար
պէտք է քաջ ըլլանք , որպէս զի անոնց
դէմ դնել կարենանք :

Են առաջ ծուլութիւնը , որ մեր ամ-
մէն ձեռք զարկած դործքերուն ճամ-
բան կտրելու համար դիմացնիս կել-
լայ : Անիկայ հետը կըբերէ փառասի-

բութիւն ու շոայլութիւն։ Իրեն օպնաւկան ունի մանր մունր թշնամիներ ալ, ինչպէս են յամառութիւնը ու ապշութիւն։ Դեռ որչափ ալ փընտոելու ըլլամնէ՝ ամբողջ դունդ մը կըդտնամ, որոնց դէմ պատերազմիլ պէտք է՝ դործք մը սկըսելէն առաջ։

Ետքը տեսակ տեսակ դժուարութիւներ ալ կըհանդըպին ձեռք զարկած դործքին մէջ։ և հոս պէտք է ըսած յարատեռութիւնը ունենալ ետե ետե չերթալու համար, ու մանաւանդ թէ առաջ երթալու է ինչուան վերջը։ Քանիներ տեսած եմ որ սկսեր են, և քիչ մարդիկ լըմընցուցեր են ձեռք զարկած դործքերնին։ Որոնք որ ամմէն բան կըսկըսին ու բան մը չեն լըմընցըներ, անոր կընմանին՝ ընտոր որ շունը բան մը փընտոելու համար՝ հոտուըտալով մէկ ճամբան կըթողու մէկալ ճամբան կերթայ, ու անանկ ընդունայն կաշխատի, ու լեզուն գուրս ընկած հեալով կըդառնայ։ Ասանկ կըհանդըպի անհաստատ մարդուն ալ. վասն զի էն

դժուար ճամբան՝ գոնէն անցնելն է։
Կաշխատի ինքը կըփորձէ, և ետքը
կըձանձրանայ։ Փուշերը փըրցընելու
համար ձեռքը կըպատըոտէ, և ետքը
ծաղիկը ժողվել չուզեր։ Փուճ աշխա-
տանք է՝ դաշտ մը փորել բանիլ, ու
ետքը բան չցանել։ Չերամը թէ որ կու-
զէ թեաւորուիլ, սկզբ է իրեն խոզա-
կը ինչուան ետքը փաթութէ։ Թէ որ
հաւը ձանձրանայ հաւկիթի վրայ նըս-
տելէն, ձազեր չեն ելլար։

Ան մարդուն ձեռք զարկած գործ-
քը կըլըմըննայ, որն որ սկըսելէն ա-
ռաջ աղէկ մտածեր է թէ ընելու բան
է, ընելու համար ուժը կըբաւէ։ և
ետքը ինքը իրեն թող ըսէ վստահու-
թեամբ, թէ կուզեմ աս բանս լըմընցը-
նել։ Դիտէք թէ աս բանիս բուն շար-
ժողը ով է. կամքն է։ Անով չզիտցա-
ծը կըսարվի, չկըցածը 'ի զործ կըդնէ.
անիկայ մողական դաւազանի նման է՝ որ
ձեռնածուները կըզործածեն, որով ու-
զածնին կերեցընեն ու չուզածնին ան-
յայտ կընեն։ Առվորաբար մարդկային

գործոց մէջ դժուարութիւն պատճառ
ոռղը՝ շատ անզամ կամքին չուզելն է:
Ուրեմն նախ ուզել սորվեցէք, և ամ
մէն բան կրնաք ընել: Բայց հաստա-
տուն մտքով ու ինչուան ետքը ուզե-
լու է. վասն զի թէ որ չուանը քա-
կես նէ՝ բեռը վար կընայ: Աղէկ բա-
նին սկզբնաւորութիւնը ուրախալի է.
ինչո՞ւ. վասն զի բարի վերջաւորութեան
յոյս կուտայ: Մարդ կըսիրէ դեղ-
ձին ծաղիկը, վասն զի զիտէ որ ետքը
պտուղ կուտայ. բայց աս բանս աղէկ
միտքդ գիր, թէ պտուղները կատարեալ
չեն հասուննար, ու ինչպէս որ պէտք
է նէ չեն ըլլար, թէ որ ինքիրեննին ու
բնական կերպով չիծըլին, և առանց
արհեստի ըլլան: Աս կերպով ալ որ-
պէս զի քու աշխատանքդ աղէկ լըմըն-
նայ, պէտք է որ քու կամքդ, ջանքդ
ու յարատեսութիւնդ քեզի բնական ըլ-
լան: Ան բանն որ բոնի ու ակամայ
կընես, անիկայ զէշ ու անյաջող կըլ-
լայ. ուստի կըսենք առակով. « ան ձին
որ մտրակի կարօտ է, վազելով յաղ-

թանակ չկրնար առնուլ » :

Աս բանս մտածէ ու անանկ ըրէ,
կըտեսնաս թէ ընտոր քու դիմացդ ան
դժուարութիները կըդիւրանան։ Բայց
պիտի դիտնաս որ՝ կրնայ ըլլալ թէ Աս-
տուած ուրիշ կերպով կարգաւորած ըլ-
լայ, որն որ ինքը կըխաւըէ բարին ու
շարը . վասն զի, սիրելիք, « մարդ կա-
ռաջապրէ, Աստուած կըկարգադրէ »։
Թէ որ իրեն նախախնամութիւնը զմեզ
փորձել ուզէ, որչափ ալ մենք ընդդի-
մանանք, ամենեին զօրութիւն չունի
ու վնասակար է իրեն դիմացը. այս-
պիսի դիպուածի մէջ համբերութեամբ
կըլլայ արիութիւնը : Խ՞նչ . կուզես
դէմ գնել վրադ եկած հիւանդութեա-
նը ու վշտին . թէ որ պատահմամբ
պարտաւոր եղած ըլլաս պատիմ ըն-
դունելու քու մեծերէդ, կամ քու վրադ
իրաւունք ունեցողէն, ինչ շահ կունե-
նաս անոր դէմ դառնալու, որ քեզմէ
աւելի զօրաւոր է : Թէ որ դէմ դրա-
ծիդ վրայ բախտը քեզի չունէ, ինչ բա-
նի կուզայ բարկութեան կիրքդ։ Պէտք

է որ զլուխդ խոնարհեցընես . վասն
զի ծռած եղէզը՝ փոթորիկը անցնելէն
ետքը կըշըտկուի . իսկ ամուր ծառը որ
չիձկիր՝ արմատէն կելլայ և ոչ երբէք
կըշըտկուի : Ով որ քարը կըխածնէ ,
իր ակոաները կըկոտրրտէ : Երբոր քա-
մին շիտակ գիմացէն չիփչէր , դեռ կա-
րելի է որ նաւը առաջ տանի քովընտի
երթալով : Բայց երբոր հանդարտ ե-
ղանակ է՝ քամի չկայ , անօդուտ տե-
ղը ասդիս անդին կըպըտըցընես նա-
ւը ու առադասաները կըդարձընես :
Համբերութիւն . յուսանք որ քամին
նորէն փըչէ : Բայց կըսէք գուք , թէ
որ ուշանայ նէ՝ անօթութենէն կըմեռ-
նինք , վասն զի պաշարնիս պակսելու
վրայ է : Ես ալ պատասխան կուտամ:
նորէն համբերութիւն . թէ որ ուրիշ
բան չենք կրնար ընելնէ , հնազանդինք
Աստուծոյ կարդաւորութեանը , որով
հետեւ օդին հրամայելը անհնար է :

Խնչուան հիմա ցըցուցի թէ ընտոր
մոլութիւնները ուրիշնման մոլութիւնն
ներ կը ծնանին . տեսնանք հիմա թէ
ընտորնաև առաքինութիւններն ալու
րիշ առաքինութիւն կը բերեն : Որով
հետև համբերութիւնը արիութենէն
կելլայ , ինքն ալ յուսոյ ու համակեր
պութեան պատճառ կը լլայ : Յոյսը ե
ղած է , սիրելիք , շատ հեղձեր և ու
րիշներուն ապաւէնը . բայց աղէկ ի
մացերէք թէ յոյսը ինչ բան է : Տախ
տակի մը կը նմանի անիկայնաւակոծու
թեան ատեն . խաւարի մէջ՝ լոյս մըն է .
անապատի մէջ մարդու ձայն է . բա
րեկամի մը յիշատակ է՝ թշուառ վայր
կենի մէջ՝ մեր որդոյն ժպտիլն է՝ իրեն
հողեվարութեան ատենը . և դեռ մե
ծը ըսեմ , միտք բերել մըն է մահուան
անկողնին վրայ՝ թէ Աստուած ար
դար ու ողորմած է : Աս է յոյսը , աս
է մարդուն անբաժանելի ընկերը , ո
րուն այսչափ կարօտութիւն ունի իրեն
թշուառութեանց ատենը . և որպէս
զի աւելի միտքարութիւն ու գերա-

զանց բան սեպուի , մեր սուրբ կրօնը
դրաւ ասիկայ իրեք մեծ առաքինութիւն
ներուն կարդը : Բայց մի և նոյն ատե-
նը՝ կրօնը պարաք մըն ալ դրաւ որ հա-
մակերպութիւն ունենանք Աստուծոյ
կամացը հետ որովհետեւ «մարդս տկար
ու մահկանացու է , պէտք է որ համ-
բերել դիտնայ , ու իրեն ձակտին վրայ
դրածը՝ զլուխ հանէ : Ծաւ Աստու-
ած « օդնէ ուրիշն , որ ես ալ քեզի
օդնեմ » . ասով սիրտ կուտայ յարատե-
ւութիւն ունենալու : Բայց նորէն ըսաւ ,
թէ « որ բանն որ արգելել չես կրնար
անոր համբերել սորվէ » , ու ասով համ-
բերութեան պատուէրքը դրաւ :

Գիտցէք՝ որ համբերութեամբ ամ-
մէն բան մեզի շահաւոր է : Հիւանդու-
թիւնը , թշուառութիւնը խելքով ու
հանդիստսրառվ տարուինէ՝ կիսով շափ
կըթեթենայ . անոր ներհակ՝ անհամ-
բեր ըլլալով , ծանրութիւնը կրկին կե-
րենայ , ու վերքերը աւելի կրսանին :
Չին թէ որ ջանայ բեռը վրայէն թոթ-
վելու , ծանրութեան հաւասարութիւ-

նը կըկորսընցընէ, և անոր համար աւելի կըտանջուի ու իրեն վնաս կընէ : Խոկ համբերող ուղար անապատին մէջէն հանդարտութեամբ իր բեռը կըտանի, ու անանկ կըսեպէ թէ կուզմը (խամպուռ մը) վրան աւելի ունի : Ոտքի ցաւ ունեցողը չըբժշկուիր ցաւին գէմսրդողելով, հուպա միայն սըրտին հանդարտութիւնը կընայ անոր ցաւը իջեցընել : Ուրեմն նորէն կըսեմ, երբոր բանի մը ճար չես կընար ընել՝ համբերէ :

Իրա՞ւ է ըսածս, բարեկամներ, Յօէ որ զիտնանք ինչպէս պէտք է խոհեմ ըլլալ մեր մտածմունքներուն, խօսքերուն ու զործքերուն մէջ, չափաւոր ըլլալ մեր բաղձանքներու մէջ, պարկեցու ու զզուշաւոր զբօսանքներու աւաեն, կընանք մեզմէ հեռացընել շատ անդամ ան չարիքները, որոնցմով ուրիշները այնչափ կըտանջուին : Յօէ որ

Հաստատ կենանք մեր կամքովը որոշած բաներուն մէջ, արիասիրտ ըլլանք ձեռք ղարկած բաներնուս, աշխոյժ ու յարատեղ աշխատանքի մէջ, շատ հանդիստ և ուրախ կեանք կունենանք։ Թէ որ ցաւերու ու ձախողութեանց մէջ համբերող ըլլանք, զոնէ կանուշ ցընենք անով ճար չեղած նեղութիւնները տանելու. յոյսը մեզի քաջալերութիւն կուտայ, և Աստուած չմոռնար մեր համակերպութեան վարձքը տալու։

Ասոնք բուն պարզ ու անկեղծ ճըշմարտութիւններ են. բայց ես հազիւ կրցայ իմանալ ու ճանչնալ՝ այնչափ տարիներ զիտելէն ու քննութիւն ընելէն ետքը, թէ իմ վրաս ըլլայ և թէ ուրիշներուն վրայ։ Իմ վրայի ըրած փորձառութիւնս՝ շիտակը ըսելով ինձի երբեմն ծանր եկաւ. վասն զի թէ որ փորձը այնչափ արժէք ունինէ, շատ անզամսուղալ կիյնայ. ուստի ես մծ անխելքութիւն կըսեպեմ, որ մէկը ուրիշի ըրած փորձերէն իսելք

շսորվեր, որն որ ձրի կընայ ունեցալ: Թէ որ քեզի ըսէի, « բարեկամ, աս տունը ես շինեցի, ու հիմա քեզի ընծայ կուտամ » , զոհ չէիր ըլլար՝ որ առանց մըտմըտուքի ու առանց ծախքի մը կըվայելես: Այսպէս հիմա քրտինքովս վաստըկած փորձառութեանպարգել, կընայ խալըսել զքեզ թէ ժամանակի և թէ ստըկի հոգերէ: Ուստի անպիտան կամ փուճ մի սեպեր, սիրելի ընթերցող, աս տուած ընծաս. շատ չանցնիր դուն ալ կիմանաս, թէ աս պարզել ուրիշ ամմէն պարզեներէն աւելի վեր է:



Գ

Կարոլոսին վարպետ փաստաբան ըլլալը :

Այդուս անգին քալելով ըրած առուտուրս մէկդի ձգելէն ետքը, որուն մէջ աւելի բարի անուն ունեցայ՝ քան թէ վաստակ, հոս Պիրիանցային կողմերը՝ չեմ զիտեր ինչէն՝ կըսեպէին թէ փաստաբան մը զարձեր եմ. ուստի իմ զործքերս աղէկ կամ զէշ կերպով լը մընցընելէն ետքը, պէտք էր որ ուրիշներուն զործքին ալ զբաղէի. թէ պէտ ես խելացի ու վարպետ մարդերևնալու կամք չունէի: Իմ տուած խորհուրդներս ձրի ու Աստուծոյ սիւրոյն համար ըլլալով, եկող զացողները չէին պակսեր. ու պարծենալու համար չեմ ըսեր, քիչ փաստաբան կար՝ որ այնչափ եկող զացողներ ունենար իր տանը մէջ, ինչպէս ես քիչ ատենի

մէջ ունեցայ : Վ ասն զի անոնք ինծի
չափ փոյթ չեն ըներ , ու առանց ստը-
կի բան չեն ըներ . անոր համար կըջա-
նան նաև որ քովերնին եկողները եր-
կայն կենան . ես անոր ներհակ՝ ամմէն
կերպով կըջանայի որ ինծի եկողներուն
դորձքերը շուտով լըմբնցընեմ :

Բայց ասիկայ իրաւ է , որ անոնց
ինծի ցըցուցած վստահութիւնը ու սըր-
տերնին բանալը , ստիպեց զիս՝ որ աս
բանս աղէկ ընելու ու անոնց վեաս չե-
քերելու համար , հարկաւոր եղած նոր
տեղեկութիւններ ալ սորվիմ , որոնց
զիս կարօտ կըսեպէի : Աս պղտի փաս-
տաբանութեան ուսմունքէն , ու գործ-
քով ըրած փորձերէս յորդորուելով ,
քիչ քիչ աղէկ օրէնքի զիրք մը շինեցի
ուղածիս պէս , որ ամենեին պարզ էր .
ու ետքը միշտ անիկայ կըզործածէի ,
և հիմա ալ ճիշդ կըպահեմ ամմէն ան-
դամուն որ մէկը ինծի կուզայ : Անոր
համար ալ մտածեցի թէ զէշ բան
ըլլար որ թղթի վրայ գրեմ աս օրէնս-
դիտութեան սկզբունքները : Աս զը-

բուածքովս տեղը եկած ատենը ազատ
կըլլայի երգայն խօսակցութիւններէն .
ու մեռնելէս ետքն ալ կրնար առիթ
ըլլալ բարի մարդիկներուն՝ որ աս խոր-
հուրդներուս մաիկ դնեն :

Ուստի անանկ ըրի . ու ինձի կերև-
նայ որ դիտնական փաստաբաններէն
ոմանք որ շատ տարիներ անցուցած
են ուսումնարաններու մէջ օրէնսդի-
տութիւն սորվելու , ու ետքը երկայն
ատեն ալ փորձեր ըրած են , երբոր լը-
սեն աս խեղճ փաստաբանին ըրած
դատաստանները՝ որ առանց զիտու-
թիւն սորվելու կըդատէ , խնամն աս
զրուածքիս վրայ : Աիրելի ընթերցող,
թող որ ծիծաղին . և թէ որ դուն ին-
ձի մտիկ դնելու ըլլաս , ծիծաղողնե-
րուն վրայ դուն կըծիծաղիս : Ես քեզի
անիմանալի լեզուներով վկայութիւն-
ներ չեմ բերեր . ես օրէնսդիտութեան
զրքեր չեմ կարդացած , և ոչ Յուստիա-
նոսի շինած Յունաց օրէնքը սորված
եմ : Իրաւ ասոնք աղէկ բաներ են՝ օ-
րէնքները զիտնալու ու անոնց վրայ

զրելու համար, ինչպէս պիտի դիանայ
նաև անիկայ՝ որն որ արդարութեան
իրաւունք պիտի կտրէ . բայց աս զըս-
քերը այնչափ պէտք չեն ըլլար անոր,
որ զործածել միայն կուղէ օրէնքը և
անոր հետեւիլ . և բուն իմ միտքս ալ
ասիկայ էր : Յառաջ փաստաբանները
իրենց արուեստը ընեն , ջանանք մենք
անոնց քիչ աշխատանք տալ՝ որչափ որ
կարելի է . բայց չափէն դուրս պէտք
չէ ելլանք, և ոչ արհամարհելով անոնց
մտիկ դնենք, երբոր հարկաւորութիւնը
կամ խոհեմութիւնը կըպահանջէ :

Ալյիշեմ որ բժիշկ մը կըսէր , թէ
« աւելի դիւրին է հիւանդութեան
դէմ առնել՝ քան թէ բժըշկել » : « Եոյն-
պէս ես ալ կըսեմ , թէ շատ աւելի
դիւրին է դատաստաններէն հեռու
կենալ , քան թէ անգամ մը անոր մէջ
մտնելէն ետքը՝ խալըսիլ անկից : Երբ-
որ ջուրը ցած է՝ կընաս թումբ շինել .

թէ որ սպասես որ բարձրանայ գայ
լեցուի, կառնէ ջուրը կրտանի ան շի-
նած թումբն ալ ու աշխատողն ալ:
Բանը առաջուց պէտք է հոգալ. ին-
չու որ աղէկ մտածելը դիտակի մը
նման է, որ հեռուէն երեցընել կու-
տայ աղէկն ու գէշը. աս ազնիւ գոր-
ծիքը մէկը չունենայ նէ, մութ տեղը
կրքալէ, մէյմը ասդին մէյմը անդին
կրդարնուի: Ի՞նչ փուժ պատճառներ են
աս բաներս, « թէ ես չէի դիտեր . . .
ովհ կրնար մտածել . . . և ոչ մտքէս
կրնար անցնիլ » : Չիմտածող մարդիկ-
ներու կրհանդպի շատ հեղ այսպի-
սի խօսքեր ըսել. բայց քիչ մը խելք
բանեցընողը անանկ բաներու մէջ չի-
նար. վասն զի իրեն դիտակովը ան բա-
ները առաջուց տեսած է: Աիրելիք,
կուզէք հանդիսաւ ապրիլ, ձեր խաղա-
ղութիւնը և ունեցածը պահել, ու
հանդիսաւ քուն ըլլալ, երկու բանէ
պէտք է զդոյշ կենաք. մէյմը՝ մէկմէ-
կու հետ հակառակութիւն ընկլէն, մէյ-
մըն ալ ընկերութեան մէջ տրտունջ-

ներ լնելէն : Ասոնք են օրէնսդիտու
թեանց երկու հիմերը (թէմէները) :
Տեսնանք հիմա թէ ասոնց վրայ ի՞նչ
տեղեկութիւններ կրնանք տալ :

Վարդուս առջի պարտքն է՝ որ զէշ
բաներէն զգուշանայ . նմանապէս իւ
րեն առջի պարտքն է՝ ուրիշին ալ
նոյն բաները չընել . ուստի մեր օրինաց
զրքին առջի զլուխը կըդրենք .
« Մըներ ուրիշին այն բանը , որն որ
չես ուզեր որ քեզի ալ ընեն » :

Կըփափաքինք հանգստութեամբ մեր
անունը՝ մեր բարիքը ու մեր իրաւունք
ները պահել . ուրեմն զգուշանանք մենք
ալ ուրիշին անուանը , անձին ու անոր
աղէկութիներուն վնաս չհասցընելու :
Կըսեն՝ թէ խածնող շունը՝ կըխածնուի . դող կատուն՝ ծեծ կուտէ . նոյն
պէս ամմէն վնասակար կենդանի՝ փորա
ձանքի կըհասնի : Միտքդ դիր թէ ու
րիշի դէմզէշբան ընելը ու անիրաւ բա-

ներ խօսիլը՝ իրաւունքդ չեն աւելցըներ ,
և զօրաւոր կարծուած իրաւունքդ չեն
մեծցըներ : Այն զօրաւոր կարծուած իրա-
ւունքդ քիչ ատեն կրնան դիմանալ կամ
բանի գալ , որովհետեւ արդարութիւնն
է որ միշտ կըսաղթէ : Գայլը կրնայ գա-
ռը յափըշտակել տանիլ , բայց ետքը
որսորդը վրայ հասնելով՝ կըսպաննէ
զենքը : Յաէ որ քու դիմացինիդ իրա-
ւունքները՝ նեղութիւն ու վիշտ կու-
տան քեզի , զիտցիր որ քու ըրած ա-
նարդանքներն ու ընդդիմութիւնները՝
անոնց դէմը առնել չեն կրնար , ու ը-
րած կոիւդ քեզի օգուտ չբերեր : Բա-
նը աղէկ մեկնելը՝ հակաճառութեան
առաջը կրնայ առնել . բայց դէշ խօս-
քերը՝ ամենեին բանի չեն գար , ու
եղած կոիւները՝ դորձքով չեն շըտ-
կուիր . ընաոր պնակ մը չես կրնար
զարնելով շըտկել , կամ նուազարանը
շատ սխմելով յարմարցընել (տիւ-
զէնի բերել) . պէտք է կամաց կա-
մաց քովէքով յարմարցընել պնա-
կին կտորուանքը , ու նուազարանին

ձայնին մտիկ դնելով՝ լարելու է : Ամ-
մէն մարդ քիչ մը իրենէն ետ պիտի
կենայ, այսինքն բանի տեղ չսեպէ ե-
ղածը ու ձայն չհանէ . ան ատեն ամ-
մէն բան լաւ կըլլայ : Վէյմը տա-
կառին զարնելու է, մէյմըն ալ ա-
նոր շրջանակին (չէմպէրին), ընտոր
կընեն . մէկ կողմանէ բանը թուլցընե-
լու է, ու մէկաւ կողմանէ սխմելու է .
աս է իրար հասկընալու միջոցը, ու սի-
րով միաբանութեամբ ապրելու կեր-
պը : Ան պտուղներն որ մէկզմէկ կըձըզ-
մեն, ու թող չեն տար մէկմէկու օդ ու
արեւ տեսնելու՝ չեն հասունար . բայց
ան պտուղներն որ իրարու արգելք
չեն ըլլար, ու մէկ մէկու շուք չեն ձզեր,
աղէկ կաձին ու զեղեցիկ կըլլան . ա-
սանկ ալ մենք ջանանք ըլլալ, որ ամ-
մէն մէկը իրեն զործքը կարենայ վայե-
լել, և ուրիշներուն ըրածը չաւրէ .
վասն զի նորէն կըսեմ, թէ նեղսըր-
տութիւնը ու կոիւը նշան են թէ մէկը
նախանձ ու ինքնահաւանութիւն ունի,
արդարութենէ հեռու է :

Վիայն իրաւունք ունեցող ուժը՝
Ճշմարտութեան ուժն է : Ով որ ան-
կեղծ է՝ զօրաւոր է . խաբել ուզողը՝
տկար է . վասն զի բարեսրտութիւնը
Ճշմարիտ իրաւունքին հետ համաձայն
կերթայ , ու ստութիւնը միշտ սուտի
վրայ կեցած է : Համեստ ու լաւ մար-
դը կրնայ անկեղծ ըլլալ , ինչու որ՝ ծած-
կելու պակսութիւններ չունի . իսկ զէշ
դիտաւորութիւն ունեցողը կամ չար
գործք ընողը , անկարելի է որ առանց
ստութեան բան ընէ : Լաւ մարդը՝ զօ-
րաւոր ու ամուր բերդի մը մէջ կեցած
է . ջանանք մենք ալ անոր մէջը կենա-
լու . բայց չըլլայ թէ մեր չափազանց
բարեսրտութիւնը զոնէ պահապան մը
կեցընել չտայ անոր մէջ ուրիշ խա-
բերայի դէմ : Կրնանք վստահիլ մեզի
սէր ցուցընող շան մը վրայ . բայց պէտք
է զգուշանալ կատուին փափուկ թա-
թերէն : Շատ բարեսրտութիւն չու-
նենալը ու խելքով ուրիշին չվթստա-
հիլը անանկ հարկաւոր բաներ են ,
որ միշտ իրաւունք կունենանք և ոչ եր-
բէք կըխաբուինք :

Բայց ինչու կըխօսիմ հոս անկեղծ ծութեան վրայ . վասն զի ինչպէս որ զիտեմ նէ՝ ստութիւնն ու կեղծաւութիւններ ըլլալէն զատ, նաև պժղալիու անարդելի մասներ ունին՝ որ ուրիշին ալ կըքնայ հասնիլ: Աւելի յօժարութեամբ կըքնամ ներել ան ազուաւին, որ կուգայ կըսափըշտակէ զետնի վրայէն հաւուն ձագերը ցորեկը ու իմ աչքիս դիմացը, քան թէ ան նենդաւոր կենդանին, որ յանկարծակի ու ծածուկ կուգայ զիշեր ատեն հաւնոցի մէջ կըխղդէ զանոնք :

Որովհետեւ մեր ունեցած պարտականութիւնները ու մեր ամմէն շահերը մէկմէկու հետ կապուած են, հիմա ժամանակն է որ ուրիշին բաները յարդելուն վրայ ալ խօսիմ:

Գիտեմ որ երբեմն մարդուս դժուարը կուգայ, տեսնելով որ ոմանք ա-

ոանց աշխատելու՝ լսուծուծոյ ամմէնքարիքը ունին . ուր մենք աշխատանք աշխատանքի վրայ , նեղութիւն ու անձկութիւն կրելով՝ հաղիւ երկու բան ձեռք կը ձգենք : Իայց լաւ մտածելով՝ զիտցիր թէ ամմէն մարդ իրեն ճարտարութեամբը կրնայ ձեռքը բան մը ձգել՝ որչափ որ նաև քիչ ըլլայ . ուրիշ բան ալ չըլլայ՝ զոնէ իր հաղուստը ու բնակարանը կը դտնայ . և անոր շատ դըմուարը կուղայ՝ թէ որ մէկը աս ու նեցածին ալ նեղութիւն տայ : Պզափ թոչուններն ալ դէմ կը կենան՝ երբոր ուրիշ մեծ թոչունները գան իրենց բունը մտնել ուղեն : Փոքրիկ կատուն ալ կը մոնչէ ու Ճանկերը կը սրէ մեծ կենագանիի մը դէմ , երբոր երթայ քիթը երկընցընէ անոր կերակրին մէջ : Վասն զի բնական է ամմէն կենդանւոյ՝ որ իր ունեցածին վրայ սէր ունենայ : Իանը ան աստիճանի կը հասնի երբեմն , որ կուղեն ուրիշինն ալ յափշտակել . բայց բանաւոր մարդս՝ որ զիտէ արդարն ու անիրաւը , ուրիշին ունե-

ցածը կըսարդէ, ապա թէ ոչ՝ պատիժ, յանդիմանութիւն ու վասահամբաւութիւն կըկրէ։ Յայտնի է որ դունչես ուզեր որ ուրիշները խորհուրդներ ընեն մտածեն քու պղտի տանդվրայ, արտերուգ ու խանութիդ վըրայ. ուրեմն դուն ալ պէտք է յարդես հարուստներուն պալատը, երկիրները և ունեցածնին։ Ինչու որ՝ թէ որ դուն պալատ կամ մեծ բաներ չունիս, կան ուրիշներ որ և ոչ խանութ կամ պըղտի տնակ մը ունին։ Բայց ասոնք ալ բան մը ունին, իրենց աշխատանքին քիչ վարձքը. վաստըկածնին իրենցն է՝ ու ստակով կըսվարուի։ Չին ալ երբ աշխատանքէն կըդառնայ՝ իրաւոնք ունի գարի ուտելու, և թէ որ չտաս՝ քովինէն կուզէ առնուլ։

Մարդ ինչ որ կըշահի՝ իրմէ եպքը իրեն որդւոցը կամ ժառանգներուն կըթողու. և աս բանս արդար է. վասն զի՞նոր բուսած ծառին ճիւղը արմատէն կապրի։ Ուրեմն պէտք չէ հարցընես՝ թէ ինչո՞ւ աս իշխանը կամ ան-

պարոնը այնչափ ստացուածք ունի ,
որ և ոչ իսկ մէկ մատը շարժեր է վաս-
տըկելու համար : Իրեն հայրը կամ իր
պապը շահեր են իրենց աշխատանքո-
վը , ու հիմա իրենց կիյնի վայելելու .
նախանձելու տեղ՝ դուն ալ աշխատէ ,
որ աղէկ հարստութիւն թողուս քու
որդւոցդ : Աս մտածմունքը քեզի քա-
ջալերութիւն ու աւելի ջանք պիտի
տայ , քու խելքդ ու ճարտարութիւնդ
պիտի սրէ . թէ որ ասանկ չըլլար՝ մարդ-
կանց ըրած գործքերուն կէսն ալ ե-
ղած չէին ըլլար . աս չըլլար նէ՝ ինչո՞ւ
այնչափ ծախքեր ընել , հաստատուն
պատով տներ շինել . երբոր քիչ տա-
րիներ պիտի անցընենք , ինչո՞ւ համար
ծառեր տնկէ մարդ , որոնց նաև շուքն
ալ կրնայ ըլլալ որ չվայելէ : Աա-
կայն աս բաները կընենք մեր որդւոց
թողլու համար , կամ անոնց՝ որոնց
բարիք ընել կուզենք , մեր քրտինքին ու
ինայեներուն պտուղը ցուցընելու հա-
մար : Աարդս անբաններէն տարբեր
ըլլալուն մէկ բանն ալ աս է , որ ան-

բանները միայն մեծնալու շատնալու^ւ
նին, իսկ մարդը նաև յաջորդութիւն
կըփընտոէ . մանաւանդ կենդանիներ
կան՝ որ իրենց ծնողքէն կօտարանան,
երբոր քիչ մը կարենան ինքիրեննին
ապրիլ . բայց մարդս կըսէ , աս իմ
որդիս է , ինծի նման է , իմ յաջորդս
է , իմ անունս , ունեցածս , պատիւս
ու փառքս իրեն պիտի թողում , թէ
որ խելք ունենամ ասոնք շահելու . ինչ
որ իրեն կըթողում իմ ձեռքս եղա-
ծին չափ ապահով է իրեն ձեռքն ալ:
Անոր համար տէրութեց օրէնքը փոյթ
ունի ապահովցընելու ժառանգներուն
ունեցածը , երբոր դիտնան թէ ինքի-
րեննին անկարող են պահելու՝ տղայ
ըլլալնուն պատճառաւը . ու ինչուան
որ չափահաս ըլլան՝ խնամածու (վա-
սը) մը կըդնեն , որ փոյթ ունենայ ա-
նոնց ամմէն ունեցածներուն վրայ:

Աս ինսամածուին պաշտօնը զգու-
շալի ու դժուար բան է . անոր հա-
մար կըզգուշացընեմ դիւրաւ յանձն
չառնէք անիկայ . բայց եթէ պարաը-

կան ըլլայ մէկը իր զործքերուն պատ-
ճառաւը , կամ երախտաղիտութեան
ու սիրոյ համար ընելու : Աղեկ կընէ
որ դաշինք մը չըմընցընէ , ու առնե-
լու տալու զործք մը չընէ՝ ինչուան
խորհուրդ չիհարցընէ բան հասկըցո-
ղի մը . և աս բանս քու աղեկու-
թեանդ համար կըզուրցեմ : Դարձեալ
աս ալ զիանալու է , որ աս խնամա-
ծուին պաշտօնը չպարտաւորեր միայն
որ որբին արտաքին շահուն ուշ գնէ ,
հապա նաև անոր կըթութեանը , վար-
քին ու զալած ճամբուն ուշ գնէ . վասն
զի առջի պարտքին վրայ հաշիւ պի-
տի տայ ան պաշտօնը իրեն յանձնո-
ղին . իսկ երկրորդին համար Աստուծոյ:
Ուստի անոր համար կըսեմ թէ զգու-
շալի զործք մըն է ասիկայ , ու ես միշտ
վախցեր եմասկէ . ինչու որ՝ մարդ իրեն
վրայի բեռէն այնչափ նեղութիւն չի-
կըեր , որչափ ուրիշին յանձնածէն :

Անանկանձինքներու հանդիպեց եմ
երբեմն, որ իրենց փոխ առած բաները
կը մոռնան, ու չեն սեպեր թէ անիկայ
ուրիշին է : Խսկ պարտատէրներն ալ
աղէկյիշողութիւն ունին, ու շատ հեղ
կուզան կը իշեցընեն իրենց առնելիքը,
նաև երբեմն անյարմար ատեն ալ : Ա-
սիկայ է զլիսաւոր բաներուն մէկը, որ
կոիւները ու գատաստանները կը շա-
ցընէ . թէ որ կուզես զիտնալ անկէ
խալըսելու կերպը, աս է :

Երբոր մէկէ մը փոխ առնել կուզես,
աս երկու բանը աղէկ միտքդ դիր . մէյ-
մը՝ թէ պէտք է ետ դարձընել առանց
ուշացընելու . վասն զի ճշգութիւնը՝
արդարութեան ու բարեսրտութեան
նշան է . կը սուի, « ով որ պարտքը
շուտով կը վճարէ՝ ստըկի դլուխ կունե-
նայ » : Երկրորդ՝ թէ փոխ առնելը՝
սանձ (եռլար) մըն է պարտապանին
զլիսուն ձգած, ու անոր ծայրը պար-
տատէրին ձեռքն է . կամ թէ՝ պարտա-
պանը որս ընելու կենդանւոյ մը նման
է, որուն միշտ ետենէն կը քալէ պար-

տատէրը. ուստի և կըսենք, « ով որ
ուրիշն բանը կառնէ, իրեն աղատու-
թիւնը կըծախէ » :

Երբոր փոխ կուզես տալ՝ իրեք բան
յիշէ նախ՝ աղէկ զիտէ ան վերի ը-
սած որսի կենդանին, ու անոր չուա-
նը ամուր կապէ. այսինքն թէ զիտցիր
որուն փոխ կուտաս, ու անոր տեղը
յարմար բան մը փոխ առ : Երկրորդ՝
երբոր ծառի մը շատ պտղաբերել տաս՝
կըչորցընես. այսինքն չափէն աւելի ու-
զելով որ ստակը շահ բերէ, կորսընցը-
նելու վտանգի մէջ կըձգես : Երրորդ՝
թէ ամմէն մարդ միայն իրեն քսակին
տէրն է, այսինքն թէ խելք չէ չունե-
ցածին վրայ հաշիւ ընելը, ու մէկը ա-
մենսին իրաւունք չունի՝ ուրիշին ունե-
ցածը վտանգի մէջ դնելու :

Թէ որ աղէկ պահես խրատներս,
վէճ կամ դատաստան ընելու բան չես
ունենար՝ թէ պարտապաններուն հետը
ըլլայ և թէ պարտատէրներուն : Յայտ-
նի է որ աս խօսածներս միայն առ-
ուտուրի վրայ կիմացուի, չէ թէ մար-

դավարութեան ու սիրոյ համար տը-
ւած փոխերուն վրայ . որ պէտք եղած
ատեն ուրիշի օգնելու համար պիտի
զոհուի նաև ամմէն բան . « ով որ ո-
ղորմութիւն կընէ , ետեւէն չերթար
փոխարէնը ուղելու » : Իրաւ որ աս
բանս աղէկ ու ազնիւ բան է , բայց ա-
սանկ դիպուածի մէջ ալ պիտի աղէկ
զիտնաս , թէ միայն տէր ենք մերքսա-
կին՝ ընտոր ըսի , և մէկը իրաւունք չու-
նի ողորմած ու առատաձեռն ըլլալու
ուրիշին բաներովը :

Ուրիշին բանը յարդել պէտք է , թէ
և պզտի բան ըլլայ : Քու գրացիիդ
արտին մէկ հասկն ալ ըլլայ , իրեն պար-
տիզին մէկ խնձորը կամ մէկ կուզ խա-
վողը , ընտոր նաև ամմէն եղածներն
ալքուկդ չեն : Ա' ըսեր թէ ով կընայի
ասանկ մանր բաներու . վասն զի թէ
որ ամմէնքը ասանկ ըսէին՝ ելած պը-
տուղները դեռ տէրը անոնց չիդպած՝
կը հատնէին : Իս և +ուհու երկու
պզտիկ բառեր են , բայց անոնց նշա-
նակութիւնը՝ ձայներնէն մեծ է . ամ-

մէն տեղ կըքաժնուին , երկիրներուն
չորս դին փշեր կըտնկուին՝ փոսեր
կըքացուին , ցուցընելու համար թէ ի-
րենն է . ապա թէ ոչ՝ ապահովութիւն
մըն ալ չէր ըլլար : Քուկդ է ան տու-
նը , երկիրը , ընտանիքը , ծառաները ,
կարասիքը , հարստութիւնները , կամ
նաև ան ունեցած աղքատութիւնդ .
և ես կարող չեմ ձեռք դպցընելու կամ
անոնց բաղձանք ունենալու . վասն զի
ես ալ չեմ ուզեր որ քու ձեռքդ շար-
ժի կամ բաղձանքդ զայ իմ ունեցած-
ներուս վրայ :

Հայց առ նիւթական բարիքներէն
աւելի ազնիւ ուրիշ ստացուածք մընալ
ունինք , որ է պատիւը : Պատիւը հա-
րըստութիւններէն մեծ է . ինչու որ՝ ասի-
կայ պահել ջանացողը , թէ և ուրիշ
բարիքները կորսընցուցած ըլլայ , ա-
սով կրնայ միիթարուիլ ու կորսուած-
ներուն ճար ընել . վասն զի պատիւը
երիտասարդութեն նման է , մէյմը որ
կորսուեցաւ , ալ ձեռք չինար թէ և
բոլոր աշխարհի հարստութիւը ուզես

տալ։ Ուրեմն մէկուն պատւոյն դպչիլը
անոր ստացուածքին դպչելէն աւելի
մնասակար է. ուստի չարախօսէն ու
զրպարտողէն անանկ փախչելու է, ըն-
տոր կը փախչիս գողերէն ու ճամբու
վրայ կեցած աւազակներէն։ Ասոնց ըն-
կեր անոնք միայն կը լան, որոնք ա-
սանկ բաներ մտիկ ընելու դէշ սովո-
րութիւն ունին, որ ետքը երթան գուրս
հանեն եղած խօսակցութիները։ Ես-
պիսիները չարախօսներէն վար չեն մը-
նար. վասն զի, զանգակը այնչափ ձայն
չէր հանէր, թէ որ օդ չըլար անոր
ձայնը հեռուն տարածելու, ու առանց
արձագանգի՝ ձայնը հեռուէն նորէն
չէր լսուէր։ Հոս ես չեմ խօսիր ան ո-
ղորմելի ցած մարդիկներուն վրայ, ո-
րոնց պատիժը Աստուած կուտայ, ըն-
տոր նաև արդարութեան իրաւունքը՝
շուտովկամքիչմը ուշալ ըլլայ։ Եիայն
իմքարեսիրտ ընթերցողներուս դիմա-
ցը կուզեմ դնել ու խրատել, որ զգու-
շանան տաքնալու հակածառութիւն-
ներու մէջ. որ ետքը անարդանքներու

շերթայ բանը, ու ընկերին պատռոյն գպչի, և իր էն սիրելին վիրաւորուի : Աղեկ զիտցէք՝ թէ գէշ խօսք մը շատ հեղ չար կենցաղավարութենէն գէշ է : Անձին շահը և օգուար՝ դաշնադրութիւն կամ հաշտութիւն ընելով կրնայ շտկուիլ. բայց պատիւը ոչ երբէք կըշրտ կուի : Մէկ խօսքը բաւական է հազարաւոր մոռցուած խօսքեր միտք բերել տալու. ու երբոր վէրքը բացուի, լեզուն թունալից սուր կըդառնայ : Անոր համար առակօվ կըսենք, թէ « լեզուն ոսկոր չունի, բայց մեծ մեծ ոսկրներ կըկոտրատէ » :

Թէ որ ուշ դնէք ըսածներուս՝ զիտեմ որ աղեկ կիմանաք թէ ինչպէս պէտք չէ վնաս տալ ուրիշի անձին, անոր բաներուն ու պատռոյն, ընտոր նաև ձեր անձին յարգութիւնը պահել, ու վերջը նաև տհաճելի զործքերու մէջ զՃեղ չՃգել : Աս բանիս համար աղեկ հասկըցէք, թէ հարկաւոր չէ որ ձեր բուն իրաւունքը զոհէք՝ երբոր օրինաւոր են. բայց նաև մտքերնիդ պահե-

ցէք, թէ «ամմէն թոյլտրուածքաները՝
միշտ պատուաւոր բաներ չեն»։ Օրինա-
կի համար . օրէնքը՝ որուն ամմէն դի-
պուածները առաջուց դիտնալ անկա-
րելի էր, քանի մը կանոններ ուզեց գը-
նել, որպէս զի վաւեր ու օրինաւոր ըւ-
լան դաշինքները, ու անպատշաճ բա-
ներու դիմացը առնէ, որ չկարծած
ատեն մը կրնան հանդրպիլ։ Ինչպէս,
զուն ստակի ընդունելութեան զիր մը
տուեր ես մէկուն, ու պարտատէրը կոր-
սընցուցեր է անիկայ, զքեզ չկրնար ալ
պարտաւորելու որ վճարես։ ԱՌէկու
մը հետ դաշն գրեր ես, բայց անոր վե-
րաբերած պայմանները, վկայները կը-
պակսէին, ու տէրութենէ որոշած թըդ-
թին վրայ դրուած չէր, ան դաշը չզօ-
րեր դատաստանի մէջ։ Ծաէ որ մէկը
ետևէն չիմնայ երեսուն տարի առնելի-
քը ուզելու իր պարտապանէն, անիկայ
արձըկուած է իրեն պարտքէն. (աս բա-
նիս «Կախաղրութիւն կըսենք») Բայց
խղճմտանքին դիմացը՝ ըսած պայման-
ներու, վկայներու պակսութիւն չկայ,

և ոչ տէրութենէ տպած թուղթ և ոչ
նախագրութիւն։ Մէկը կըսնանկանայ
(միւհիւզ կելլայ), ու ետքը իրաւախոչ
(ուզլաշմիշ) կըլլայ պարտատէրներուն
հետ այսչափ պակաս վճարելով. բայց
սունտըկին մէջը պահծու ստակ ունի
եղեր, ու քիչ ատենէն նորէն կըծաղկի.
թէպէտ օրէնքը ալ անոր ետեն չլց-
նար, սակայն աս բանս իմ դիմացս գո-
ղութիւն կըսեպուի. վասն զի մարդ
մը իրեն պարտքը վճարած սեպուելու
համար, բաւական չէ միայն որ դա-
տաստանի մէջ միաբանի, հապա նաև
իր ամմէն պարտականութիւնները պի-
տի կատարէ։ Ասոնց նման դիպուած-
ներու մէջ՝ ձիշդ իրաւունքին օգուտը
քեզի հանելէն առաջ, խըղճամտանքիդ
հարցուր, և ուրիշին դէմմընէր՝ օրէն-
քին դիւրութիւնները նայելով. միայն
ան ատենը կընաս զործածել, երբոր
կըտեսնաս որ արդար է :

Տեսնանք հիմա նաև ան բաներն՝ որ
ընկերութեան հետ վերաբերութիւն
ունին. և անանկով օրինաց զրքին երկ-
րորդ մասին անցնինք։

Երբոր ուրիշներուն հետ ընկերութիւն կընես վաճառականութեան համար, կամքանի մը մէկ տեղ ձեռք զարնելու ատեն, առաջուց դիտես որ ամմէն մէկը իրեն ընկածը կառնէ, թէ վաստըկի բան ըլլայ, և թէ ծանրութիւն կամկորուստ հանդըպի: Ասանկ պիտի ըլլայ աշխարհքի ընկերութեան մէջն ալ, ան օդուաները վայելելու համար որ տէրութիւնը ամմէնուն կապահովընէ, պէտք է որ ամմէն մէկը հըպատակի անոր դրած ծանրութիւններուն կամքեռներուն: Գլխաւոր օգուտներն են, մեր անձին ապահովութիւնը, ամմէն մէկուն իրաւունքները պահելը, չար ու մխասակար մարդիկները զըսպելը: Աս բաներս ունենալու համար՝ պէտք էր որ կառավարութիւն մը իշխանութիւն մը ըլլար, ատեաններ, զենուորներ. ու ասանկ շատ հարկաւոր բան է՝ որ ամմէն մէկը իրեն բաժինը տայ, հասարակաց ծախքերը հողալու համար. ասոնք են ան ըսած ծանրութիւնները կամքեռները տանիլը: Աս

մեծ ընկերութեանը դաշնագրութեան
զիրքը՝ օրինաց զիրքն է, ուր ամմէն
հարկաւոր եղած թէութիւնները որու-
շուած են . ու ասոնք մէկ օրէնսդիր
մը դրեր է, և իրեն առջի պարտքն է՝
ամմէնուն աղէկութիւնը ուզել:

Օրէնքը կարգելու ան բաներն որ
ուրիշին կրնայ վեաս բերել: Օրինակի
համար՝ թէ որ յանկարծ կամք ունե-
նաս բոնութեամբ կամ չարութեամբ
ուրիշին վազուկ ջուրը քու ջաղացքիդ
բերել տալ, նայէ որ դուն ալ չինաս
քու որոգայթիդ մէջ. վասն զի արդա-
րութիւնը քեզմէ աւելի ուշադիր է, ի-
րեն աչքը ամմէն դին կըտեսնայ՝ որ-
չափ որ հեռու ալ ըլլայ, ու իր ձեռքը
որչափ որ ուզէ նէ կերկընցընէ:

Օրէնքը ան բաները կըսահմանէ՝ ո-
րոնք ընդհանուր ու հասարակաց բա-
րեացը ու շահուն հարկաւոր են: Ուս-
տի հարկաւոր են տուրքեր դնելու, որ
կարենայ տէրութեան ու դատաստան-
ներուն ծախքերը լեցընելու. ընտոր
նաև Ճամբաներ, հիւանդանոցներ, հա-

սարակաց գպրատուններ և ուրիշ հար-
կաւոր տեղեր շինելու ու պահելու։ Ու-
րեմն ամմէն մարդ պէտք է որ վճարէ
իրեն ունեցածին համեմատութեամբը
կամտէրութեան կարօտութեանը չափ։
Ով որ չուզէր վճարել աս արդար ու
հարկաւոր պարտքը՝ իրաւունք չունի
ամենեին. ընտոր թէ մէկը վճարել չու-
զէ իրեն ընկած ծախքը առանձին վա-
ճառականութեան ընկերութեանը մէջ։
Գիտեմ որ երբեմն աս տուրքերը կը ծան-
րանան. բայց ի՞նչ կրնանք ընել, եր-
բոր կը ճանչնանք նոյն ատենին կարօ-
տութիւնները։

Պէտք չէ որ մէկը միտքը դնէ թէ
ի՞նքը օրէնքներուն որոշածներէն ա-
ւելի զիտէ։ Օ որ օրինակ, դուն կը սես
թէ ի՞նչ բանի համար պէտք է ատեան
երթալ՝ ան ըրած դաշնագրութեանդ
թղթին թուահամարը ու օրը առնուլ.
կամ թէ տան տէր մը կը մեռնի, զիտենք
կը սես թէ ի՞նչ ունի չունի, ի՞նչ պէտք
է ցուցակի վրայ առնել անոր ունե-
ցածները։ Ես մտածմունքը այսօր ա-

ԴԵԼ կերևնան . բայց ի՞նչ կըսէիր թէ
որ ատենօք մէկը զար դատ վարէր քե-
զի հետ ըրած դաշնագրութեանդ վրայ ,
կամ բանի մը հաշիւ ուզէր՝ որ իրօք
մեռնողին թողարածներուն մէջը մտած
ըլլար . ուր պիտի փընտոէիր , ու ապա
հովութեամբ ցուցընէիր անոր անիւ-
րաւ պահանջմունքները : Ահա ասանկ
դիպուածներ կան՝ որ դուն չէիր մտա-
ծած , ու օրէնքը առաջուց իմաստուն
զգուշութիւններով որոշեր էր :

Աս բանիս վրայ բան մըն ալ կուզեմ
ըսել , որ ես փորձով սորվեր եմ . թէ
անհաւատարմութենէ զատ անխոհե-
մութիւն է դաշնագրութեան զրի մը
մէջ ճշմարիտ չեղած բանը գնել : Կատ
անզամ կըհանդըպի՝ որ ծախսէ փախ-
չելու համար կամուրիշ շահու մը հա-
մար՝ վաճառքներու մէջ , աճուրդներու
և տուրքերու մէջ , ծախելու բանին զի-
նը կըձևացուի կամ ուրիշ կերպով մը
կըդրուի . ու ետքը շատ չարութիւններ
կըհետեխն անկէ : Այսպիսի սուտ
ու ճշմարիտ չեղած դաշինքները՝ ան-

Հուն դատաստաններու պատճառ կըւ
լան. իսկ օրէնքը միշտ ճշմարտութիւն
ու անկեղծութիւնը կըպաշտպանէ: Ա-
սանկ գործքերը թէ և դաղտնի դիտ-
մունք սեպուին, կամ բարի մըտքով ե-
ղած գործքեր կոչուին, որոնք կըսեմ
ես թէ աւելի խաբէութեան համար ե-
ղած են, օրէնքինքովը ամենեին բանի
շեն դար: Ուստի զզուշանալու է ա-
սանկ բաներէն, միշտ արդար գործք ը-
նելու է. վասն զի ոչ երբէք օգուտ կը-
բերէ սուտ բան ձեացընելը, կամ սուտ
բանին ստորագրելը:

Արեմն գանգատելու և արտնջալու
տեղ՝ պէտք է օրէնքին հպատակինք,
օրհնենք ու սիրենք անիկայ. որովհետե-
աղէկ օրէնքը մեր լաւ պահապանը ու
պաշտպանն է: Անոր վրայ յարդու-
թիւն ու վարկումն ցուցընելու հա-
մար պէտք է յարդենք անոր անունով
իշխանութիւն կամ ուժ ունեցողը: Ամ-

մէն անդամ՝ որ պաշտօնատէրներուն
դէմ, տէրութեան զործքերուն վրայ
եղողներուն դէմգանդատ կըլսեմ, մըտ-
քէս կըլսեմ. «ով որ մէկուն ծառանե-
րուն հետը գէշկըվարուի ու կըխօսի,
ըսել է թէ անոր տիրոջը վրայ ալ վար-
կում չունի»։ Մենք ալ անոնց պէս
օրէնքին ծառաներն ենք. տեղը եկած
ատենը պիտի յարդենք զանոնք, որով
հետեւ հասարակաց գանձը անոնց ամ-
մէնուն պահպանութեանը յանձնուած
է։ Թաէ որ տեսնես մէկը որ հասարա-
կաց շինուած շէնք մը կաւրըշտըկէ, կը-
ուրրդողիս ու կըլսես, թէ «աս շէնքը մերն
է, ինչո՞ւ կաւրես»։ Առ անդին շէնքը՝
օրէնքն է, և դուն պէտք է միտք դը-
նես, որ մէկը անոր մնաս չբերէ»։

Երբեմն մեծ կամ ծանր դիպուած
կըհանդըպի, որ օրէնքը կամ ատեանը
դքեզ ալ կըկանչէ դատաստան կտրե-
լու կամ վկայ ըլլալու համար. և աս
բանը լաւ է, բայց զզուշալի զործք է,
և անկէ հրաժարիլը իրաւունք չէ։ Բայց
պարտական ես զիտցածդ անկեղծու-

թեամք ու ճշմարտութեամք ըսելու .
նոյնպէս երդումն ալ ընել՝ թէ որ պա-
հանջեն : Թէ որ սուտ վկայութեամք
յանցաւոր մը խալըսես, ամմէնուն դի-
մացը դուն յանցաւոր կըլլաս՝ անոր
ետքի ընելու չարիքներուն համար : Ա-
նոր ներհակ՝ անմեղ մը պարտաւոր
ընես քու սուտ կամսխալ վկայութք
անոր պատժին դուն ալ արժանի կըլ-
լաս : Աս զգուշաւորութիւններուն հա-
մար ետ պիտի չիկենաս ասանի բանե-
րէն . վասն զի մաքուր խղճմոանք ու
անխարդախ դիտաւորութիւն ունեցո-
ղը, այսպիսի պարտականութենէն ետ
չկենար : Ետքն ալ միտքդ դիր, թէ
դիպուած ըլլար որ զքեզ անիրաւաբար
ամբաստանած ըլլային, կուզէի՞ր որ ան
վկան որ կրնար զքեզ արդարացընել՝
հոն չուզէր դալ . « դուն քու պարտքդ
ըրէ, ու թող որ ըլլալիքը ըլլայ » :

Ահա բովանդակ օրէնսդիտութեան
ուսմունքս աս է. ոչ երկայն և ոչ դը-
ժուարին է. բայց աղէկ տեսնելու ու
շիտակ քալելու համար՝ պէտք է որ
Ճամբան լապտերներով լուսաւորած
ըլլայ. կրնայ նաև պզտիկ լոյս մըն ալ
բաւական ըլլալ, թէ որ մէկը խելքի
լոյսը ունենայ: Իմ վրաս կըվկայեմ, թէ
ասանկ վարուելով բովանդակ կեանքիս
մէջ ազատեր եմու հեռու կեցեր եմ գա-
տաստաններէն ու կոփւներէն. և շատ
անգամ ուրիշներն ալ խալըսեր եմ, որ
աշխարհքիս մէջ թէ մասնաւոր անձի
ըլլայ և թէ ընկերութեան մը մէջ կըր-
նային հանդըպիլ: Կրնայ ձեզի ալ հան-
դըպիլ անանկ դատաստանի դիպուած-
ներ, և ես շատ զոհ և ուրախ կըլլամ՝
թէ որ իմ խրատներս բանեցընէք. ին-
չու որ՝ ասանկով կըխալըսիք նեղութի-
ներէ, վիշտերէ, և մանաւանդ ձեր տա-
նը վերջի քանդումը հասնելէն: Դա-
տաստանը զանգակի մը կընմանի, որ
դիշեր ցորեկ ականջին տակը կըզարնէ,
որով ոչ բան մը կընանք հասկընալ և

ոչ ալ քնանալ . ջրհան (թուլումպա) մըն է ձեր սունտուկին վրայ դրուած , որ ինչուան վերջի կաթինիդ կըծծէ :

Երանի թէ կարող ըլլայի միշտ աս թշուառութենէն զձեղպահելու . բայց աս բանիս ապահով ընելու զձեղ՝ չեմ կընար խոստանալ . վասն զի անանկ մարդիկ կըդժնուին , որոնք ոչ օրէնք և ոչ հաւատք կըհասկընան . ու երբոր դատաստան մը կըսկըսին , անանկ կընկըդմին անոր մէջ՝ որ ալ դուրս չեն ու զեր ելլել : Արդ՝ թէ որ հանդըպի որ այնպիսիներուն հետ բան ունենաք , ըսած նախապահողական գեղերը անօդուտ կըլլայ , կըմնայ անոր վերջի գեղը ընելու , որ է զձեղ պաշտպանել : Բայց ասիկայ անանկ բուրդ է՝ որ ամմէն սանտըր չիկընար զզել . ու հոս իմ իրաւագիտութիւնս կըվերջանայ , և պէտք է ան ատենը սորված փաստաբանի մը դիմել : Պէտք է որ անոնք ալ իրենց արուեստը ընեն , որոնք այնչափ աշխատեր են ասոր համար . թէ որ իմ արհեստս զլսանոց շինել է , կօշիկներս

ալ ես պիտի չկարեմ. թէ որ հիւսն ըլ-
լայի՝ սայլս կրնայի նորողել, բայց ժա-
մացոյցս չէի կրնար: Ուրեմն ամմէն բա-
նին լաւազոյնը ըրէք, որչափ որ կարե-
լի է և ինչ որ ձեզի կիյնայ. և որ բանն
որ կարող չէք դուք զիտնալու, խոր-
հուրդ հարցուցէք:



Դ

Կարողոսին քաղաքականութիւնը։

Ամենքը կըվկայեն, թէ հիմակուան
դարուս մէջ շատ մարդիկ խելագարու-
թեամբ մտքերնին դրած են աշխարհ-
քի կամ տէրութեանց կառավարութե-
վրայ խօսելու՝ առանց անկէ բան մը հաս-
կընալու. և անանկ խորհրդածութիւ-
ներ կընեն՝ ընտոր խուլ մը երաժշտու-
թեան վրայ ընէր, կամ կոյր մը գունե-
րու վրայ։ Թռող որ փուճ տեղը ատեն-
նին կըկորսընցընեն ունայն հակաճա-
ռութիւններով, և ան բանն որ իրենց
չինար՝ կըխառնուին։ Աւելի զէշն ալ-
աս է, որ իրենք զիրենք վտանգի և սը-
խալ ձամբու մէջ կըձգեն, չետելով
անոնց որ չար դիտաւորութիւն մը ու-
նին, կամ աւելի խորամանկութեամբ
կըխօսին։ Վասն զի բան չգիտցողը՝

զիտցողին զերին է, և ով որ աչուըները դոցած կըպահէ, ճամբան կըմոլորի և զիտաւորութեանը չհասնիր . և անանկով՝ առջի զիմացը ելող սրիկան կրնայ զինքը ուզած տեղը տանիլ:

Ես ալ ատենով աս որոգայթին մէջնինկայ, ու յիմարութեամբ միտքս դըրեր էի՝ որ քաղաքական բաներու մէջ խառնուիմ, կամ թէ որս ընեմառանց ուռկանի (թօռի) : Բայց ինձի ըրած օգտակար սովորութեամբ՝ իմ վրաս ըդդուշաւոր ըլլալու, Աստուծոյ շնորհքով կրցայ իր ատենին զգաստանալ, ու ըսի ինձի . «Կեցիր մէյմը, դուն քեզի եկուր . բանի մը վրայ խօսելէն առաջ խօսածներդ ճանչցիր . միայն խենդերը չգիտցածնին կըխօսին, և ան բանն որ սորված չեն՝ կըսեպեն թէ զիտեն » : Ուրեմն տեսնանք հոս ի՞նչ բանի վրայ կըխօսի քաղաքականութեանութեան արհեստը, և ի՞նչ բան է : Քաղաքականութեան արհեստը՝ աշխարհք կառավարելու արհեստ է . շատ աղէկ . բայց կարելի բան է որ թաղաւորին մտքէն անցնի՝ զիս պաշ-

տօնատէր կամ խորհրդական ընելու :
Յայտնի դիտեմ որ ասոնք ինձմէ շատ
հեռու բաներ են. անոր համար պաշ-
տօններուն պարտքերը քննելը՝ ժամա-
նակ կորսունցընել է, ու անանկ զի-
տութիւն մը՝ որ ամենեին պէտք պիտի
չունենամգործածելու : Ի՞նչքանի կու-
զայ զիտնալս՝ թէ նաւուն ղեկը ընտոր
կըդարձուի, երբոր ես ղեկավար պիտի
չըլլամ: Աակայն ես ալ ան նաւուն մէ-
ջը կեցեր Ճամբայ կընեմ կոր, և ես ալ
ջանք ունիմ որ չըլլայ թէ նաւը ընկըդ-
մի: Թէ որ կըբաղձամ որ նաւը տանող
ները ինձմէ աւելի զիտնան, ու ընտոր
պէտք է նէ անանկ Ճամբայ ընեն, ին-
ձի ընելու բան չիմնա՞ր. կարող չեմ ես
ալ գոնէ անոր հաւասարակշութիւնը
պահել տալու և առաջ տանելու : Թէ
որ կառավարողներուն համար քաղա-
քականութեան զիտութիւն կայ, չիկայ
ուրիշ զիտութիւն մըն ալ՝որ սորվեցընէ
ուրիշներուն թէ անոնց ջանքին ինչպէս
օպնելու է, ու աղէկ կառավարութեան
ամմէն օգուածները վայելելու է :

Կատ մտածելէն ետքը՝ գտոյ սիրելի հայրենակիցներս, որ հարկաւոր զիտութիւն մ'ալ կայ, որն որ շատ դըժուարութիւններ չունի։ Ասոր վրայ կրցածիս չափ մտածեր եմ, և կուզեմ հիմա ամմէնուն հաղորդել, թէ բռնաւոր մարդիկներու ըլլայ, և թէ բռնդակ ազգին բարւոյն համար։

Միրեցէք ձեր ազգը և ձեր կառավարութիւնը. միաբան ապրեցէք ու աշխատեցէք։ Ասոնք են բոլոր ձեզի պէտք եղած զիտութիւնը։ Ասեցէք ու բեմն թէ ըսածներս ճշմարիտ են թէ չե։

Ո՞ւ որ ես խօսէի խեղճ լաբոնացւոց ազգին հետ, որ հիւսիսային կողմը բովանդակ սառերու մէջ կապրին, ան երկրի բնակիչներուն՝ որոնք ծաղիկ կամ կանաչ դետին չեն տեսնար, ու վեց ամիս արեգակ չունին, թէ որ խօսէի կըսեմ ասոնց հետ ալ հայրենեաց սիրոյն վրայ, անոնց սիրտն ալզարնել

կուտայի, ու իրենց թմրած ողիքը կը-
կենդանացընէի։ Բայց հոս կըխօսիմ
իմ քաղաքացիներուս, զեղեցիկ ու ա-
նուանի ղաւառիս որդւոցը. որ երկիր
մըն է՝ պատիւ, իմաստութիւն, զեղե-
ցիկ արուեստներ ու հնարագիտութիւ-
ներ բերող. երկիր մըն է յիշատակաց
արժանի ու մեծ բարիքներու յոյս տը-
ւող։ Աս հայրենիքը չէր մի արդիւնա-
ւորէր իրեն որդւոցը սիրոյն։ Մաքեր-
նիդ դրէք՝ թէ մէկը որպէս զի իր ու-
նեցածը պահէ՝ պէտք է որ անիկայ
սիրէ։ Ով որ փոյթ չունի պատիւ ու
ստացուածք ունենալու, անզգայ է այն-
պիսին՝ որ խեղջութեամբ ու թըշուա-
ռութեամբ պիտի իր կեանքը լըմընցը-
նէ։ Հայրենեաց տուած բարիքները ու
հարստութիւնները բուն ձերն է, վասն
զի ամմէնուն համար է. և ինչ որ ամ-
մէնուն կիյնայ՝ ամմէն մէկուն ալ կիյ-
նայ։ Չեր մէջը կըդտնուի մէկը, որ
հանգստութիւն չգտնայ՝ երբոր հայ-
րենիքը աւելի հարուստ է։ Կըտեսնաք
մէկը որ իր դլուխը չվերցընէ ու չու-

բախանայ՝ երբոր տեսնայ որ իր քաղաքը կը կըփառաւորուի. կամ մէկ ուրիշ մը՝ որ սիրտը չիկոտրի ու չիտիրի, իր հայրենիքը խեղճութեան մէջ տեսնելով։ Հայրենիքը ձեր սիրելի ծնողքն է, ամ մէնքը կըսնուցանէ, ու ամէնուն պաշտան կըկենայ. բայց քանի որ ինքը կենդանի է՝ ասանկ կընէ. թէ որ մեռնելու ըլլայ ժառանգութիւն չիթողուր։ Ուստի թէ որ ձեր երախտազիտութիւնը անոր սէր ու մեծարանք կըբերէ, ձեր շահն ալ աս բանիս խորհուրդ կուտայ։

Տեսէք թէ ինչպէս ձեր ազդին իշխանութիւնը ձեզի պատիւ կըբերէ. ուրեմն ջանք պիխի ըլլուի անորյաջողութիւն տալու, հարստութիւնը շատցընել տալու որչափ որ կարելի է, մեծերուն օդնելու, կրթութիւններ տալու, և ուրիշ ամմէն բան ընելու է հասարակաց բարւոյն համար. ուրեմն սիրէ անիկայ։ Առաջնորդները բարի հովիւի պէս են,

ոչխարներուն չէ թէ միայն բուրդը կը-
կըտրեն ու ետքը մորթելու կըտանին,
հապա նաև զանոնք արածելու կըտա-
նին, կըպահեն զանոնք ցրտէն, անօ-
թութենէն ու գայլին բերնէն։ Առաջ-
նորդներուն պարտքն է ամմէնուն ար-
դարութիւն ընել, տկարը պաշտպանել,
աղքատին օգնել, արուեստներու ու
ճարտարութեանց ձեռք տալ ու օգնու-
թի հասնիլ, ազգին շահը ու պատիւը
պահել։ Ասանկ չեն ըներ քու զիսա-
ւորներդ. ուրեմն որչափ պարապական ես
զանոնք սիրելու ու յարգելու, նաև ա-
նոնց ապրուստին համար ալ քու ունե-
ցածէդ տալու։

Տէրութեան կարդաւորութիւննե-
րուն մէջը կիմացուին ան տեղուանքն
ալ, ուր որ աղքամները կապրին ու կը-
հոգացուին, հիւանդանոցները, ծերա-
նոցները, ճամբորդութիւններու ու վա-
ճառականութեան օպտին համար եղած
շէնքերը ու գործքերը, ընաոր են թըլ-
թաբերները, հասարակաց կառքերը,
փողոցները, զետերը, և այլն. ասանկ

ալ կիմացուին դպրատունները , զիտութեանց տեղուանքը , արժանաւոր մարդիկները վարձատրել ու անպիտաններուն երեսը չնայիլ . նոյնպէս իրեն կառավարութեանը կիյնայ որ յանցաւորները ճանչնայ , ու արդարութեամբ զանոնք պատժէ . ինչպէս նաև ան զգուշութիւնները որ կընէ հասարակաց ապահովութեան համար , առողջութեան համար ու քաղքըներուն վայելցութեանը համար . թող ուրիշ ասոնց նման բաներն ալ : Աիրէ ուրեմն անիկայ , օփնէ անոր որչափ որ ձեռքէդ կուզայ . ու երբոր կըլսես այնպիսի բանսարկուներէն՝ որ կըսեն , «բայց աս բանս զէշ կընեն . . . ան բանը կընար լաւագոյն ըլլալ . . . բայց ուրիշ տէրութեան մը տակ . . . ուրիշ քաղքըներու մէջ . և այլն » . դուն ասոնց հարցուք թէ զով կուզէին դնել անոր տեղը , յիշեցուր թէ ի՞նչ կըհանդըպէր թէ որ իրենց իյնար օրէնքներ տալու , ու զանոնք պահել տալու : Գիտեմ որ անոնց բերանը կըբռնէիր , ու խելադարութի

կըսեպէիր ըսածնին . որպէս զի նստուղը ոտք հանել տան , ու իրենք նստին անոր տեղը : Գիտեմոր կըհասկընայիր ան ատենը , թէ կարոլոսն իրաւունք ունի եղեր , երբոր կըսէր թէ ամմէն տեղ ու ամմէն բանի մէջ աղէկն ալ կըդտնուի զէշն ալ . և թէ ամմէն մարդ զոհ պիտի ըլլայ իր քաղքին կարգաւորութիւններուն . չէ թէ միայն ասանկ պէտք է , հապա նաև քաղաքականութիւնն ալ ասանկ կըպահանջէ :

Թէ որ մեղուներու մէջ խռովութիւն ինսայ , մեղը իշամեղուներուն կըմնայ . ասանկ ալ թէ որ ժողովուրդ մը միաբան չէ , իրեն թշնամիներուն կերակուր կըլլայ : Մի վստահիք ան մարդկանց՝ որոնք ետեէ են կողմնակցութեամբ ատելութիւններ ձեր մէջը ձգելու : Անոնք ձուկ կուզեն որսալ պղտոր ջրին մէջ . կըսուսան խառնակութեց մէջը բան մը ձեռք ձգել , փոյթ չունին թէ ինչ չար հետեանք կընայ դալ քաղքին վրայ : Չեզի գեղեցիկ ու մեծ մեծ խօսքեր կըխօսին , ձեզի ծո-

վեր լեռներ կըխոստանան. բայց հաւացէք ինծի, անոնք միայն իրենց շահը կընային, ու ձեր շահը բանի տեղ չեն սեպեր: Ան քաղքէ քաղաք սերմանած տարածայնութիւնները, ատելութիւնները, ծաղրական ու նախատական անունները, ան կարծիքներու տարբերութիւնները՝ որ կուզեն տարածել, անոնց հնարքներն են՝ որ իրենց փառասիրութիւնը առաջ տանին. ու չեն մտածեր՝ թէ մէկը մէկալին դէմզըրզուելով, ազգը կըտկարացընեն: Ասիկայէ իրենց հնարքը. ձերն ալ ան պիտի ըլլայ՝ որ չիխաբուիք: Ա այ է մուկին՝ թէ որ միայն նայի պղտի կտոր պահով մը վրայ, ու իրեն համար դրած որոգայթին չնայի: Հաստ չուան մը ծանր քարերն ալ ինչուան բարձր տեղուանք կըհանէ. քակէ անոր հիւսուածքն ու թելերը բաժնէ, տղայ մըն ալ կրնայ փըրը ցընել անիկայ: Չթողունք որ զմեզ մէկ մէկէ բաժնեն, թէ որ կուզենք զօրաւոր ըլլալ: Ասիկայ նման է ընտանեաց մէջ հանդիպածներուն. երբոր մէկ մէ-

կէ բաժնուած եղբայրները իրենց մէջը
դատաստաններ կոխւներընեն, ժառան-
դութիւնը կըպակսի, աշխատանքնին
ամենեին բանի չիգար, ու նախանձու-
ները անոնց ունեցածը կըփճացընեն :
‘Աերհակը՝ միաբան եղբայրներուն և
ոչ մէկը դպչիլ կըհամարձակի . վասն
զի մէկը մէկալին պաշտպան կեցած է,
և ով որ մէկուն կըդպչի՝ ամմէնքը ա-
նոր դէմ կելլան. և ասանկով ուժեր-
նին կըշատնայ ու ժառանգութիւննին
կըմեծնայ: Հայրենիքը մեր ընտանիքն
է, եղբօր պէս ապրինք: Աս է մեր ընե-
լիքը :

Դէշխոտը ինքիրմէ կաձի. բայց ցո-
րեն բուսցընելու համար պէտք է եր-
կիրը բանիլ: Ասանկ ալ թշուառութիւ-
նիքիրմէ կուզայ, բայց յաջողութիւնը
միայն աշխատանքով ու յարատեռութը
կընանք ձեռք ձգել: Դուն ալ հարստու-
թիւն կըսիրես նէ՝ միտքդ մի դներ թէ
բաներուն սղութեանը վրայ ստըկին
պակսութեը վրայ կոռւելով, վաճառա-
կանութիւնը աւրըված է ըսելով, ա-

տենի թշուառութիւններուն վրայ խօս
սելով կըվաստըկիս։ Աս փուճ խօս
սակցութիւնները ամենեին օգուտ մը
չունին. վասն զի բաղդը խուլ է, պու
ռացողներուն չինայիր, ու միայն զործ
քերը կըտեսնայ. իր հասկընալունշանը՝
աշխատանքն է, ու անոր միայն պատ
ասխան կուտայ։ Յաէ որ քու եղած
ատեններդ թշուառ են ու շահ չեն
բերէր, դուն աւելի աշխատէ. աս է
լաւ ու աղէկ ձարը. վասն զի թշուառ
ոութիւնը՝ լացողներն ու տրանջացող
ները բանի տեղ չի սեպեր, միայն աշ
խատանքէն կըվախնայ, ու անոր դիս
մացէն կըփախչի։ Աշխատաւոր բնակ
կիչները՝ քաղքին հարստութիւն կըբերեն,
ու քաղքի հարստութիւնը՝ բնակ
կիչներուն մեծութիւն ու առատութիւն
կըբերեն. թէ որ առւրքերը քեզի ծանր
կերևնան, թէ որ յիրաւի անտանելի
ալ ըլլան, տրանջալովդ չես կընար թե
թեցընել. անոր տեղը ժամանակդ ա
ղէկ զործածէ, երկիրդ լաւ բանեցուր,
աւելի ուշադիր եղիր քու զործքերուդ։

թե որ ըսես՝ ես կաշխատիմ, ու վաս-
տըկածիս մեծ մասը ասանկ բաներու
կերթայ. կուզէի որ քու տեղդ ըլլայի,
տուածիդ կրկինը վճարէի, և այնպէս
աւելի փոյթ ու ջանք կըլլար աշխատե-
լու. ու աս կերպով հարիւրին հարիւր
կըշահէիր : Բարիք մըն ալ ըրած կըլ-
լայիր քեղի և ուրիշներուն, քու ըն-
տանիքդ աւելի առաջ կերթար . քեղի
ալ փառք կըլլար՝ որ քու քաղքիդ յա-
ջողութեանը համար օգներ ես : Հայ-
րենիքը ծառ մըն է, անոր արմատներն
ու ճիւղերը մենք ենք . որպէս զի ծա-
ռը ուժով մեծնայ ու բոլոր ճիւղերը
կանաչնան, պէտք է որ արմատները
հողէն հիւթ առնեն ու տերեները օ-
դէն թացութիւն :

Այս, բարի քաղաքացիներս, ձեր
բովանդակ ընելիքը ասոնք են . հայ-
րենեաց սէր ու անոր տէրութեանը,
միաբանութիւն, աշխատանք ու չափա-

ւորութիւն . ասոնք են իմ սորված-
ներս , որ բոլոր կեանքիս մէջը զործա-
ծեցի : Ասոնց վրայ դուք ալ կրնաք ա-
ռանց վախի համարձակ խօսելու , որ-
շափ որ ուզէք : Բայց խօսիլը բաւա-
կան չէ , ուրիշ լաւագոյն բան ալ կըր-
նայ ըլլալ , որ է ասոնք զործքով պա-
հել , ու անոնց վրայ ջանք ունենալ :



Ե

Կարոլոս բժշկութիւն աւ կըսորվեցընէ :

Ես ոչ երբէք վարպետութիւն ընել կըսիրեմ, մանաւանդ բժշկութեան մէջ : Բայց Աստուած որ ինծի քիչ մը խելք ու աղէկ մտածել տուեր է, կըհաւտամ որ աղէկ մտածմունքը՝ ամմէն բանի կրնայ զործածուիլ : Ասանկ ալ օրինակի համար, ինչպէս որ մեր թշուառութիւնները ու վիշտերը՝ սովորաբար մեր անփոյթութիւններուն պտուղն ու հետևանքներն են, նոյն պէս ալ մեր մարմնոյն հիւանդութիւնները ու տկարութեանց մեծ մասը՝ միայն մեր անկարգութիւններէն առաջ կուգան : Աս տեսակ բաններուն դիմացը առնելու մեզի սորվեցընող դիտութիւնը՝ Բժշկութեանց ամմէնուն հարկաւոր . ու ամմէնքը կրնան

կըթուիլ ասոր մէջ առանց ուսումնաւ-
րանները երթալու , հիւանդանոցնե-
րը քալելու ու առանց ուրիշ վար-
պետի՝ բաւական է ամմէն մէկուն ի-
րեն աչքն ու ականջը և աղէկ մտած-
մունքը , ինք զինքը քննելու և իր վը-
րայ անդրագարձութիներ ընելու : Աս
նախապահողական բժշկութիւնը թէ
որ աւելի ճանչցուէր ու զործածուէր ,
կրնար քիչ մը բժշկութեան արուեստը
խափանել տալ , ու բժիշկներու երթեւ-
կութիւնը պակսեցընել : Բայց անանկ
չէ . կերենայ թէ մարդիկ չեն ուզեր
դէմ դնել զալու հիւանդութիւննե-
րու , կամ մանաւանդ ջանք ընել ար-
գիլել որ չգայ : Աս անոր ներհակը
կըմտածեմ . ինչու որ կըսեպեմ թէ մէ-
կուն ունեցած հիւանդութիւնը ստոյգ
ու իրական է . իսկ անոր բժշկուիլը՝
տարակուսական . նոյնպէս հիւանդու-
թիւնը կարծես թէ վազելով կուզայ ,
ու կամաց կամաց քալելով կերթայ :
Անոր համար ջանացեր եմ միշտ զգու-
շութիւններ ընել հիւանդութե դէմ ,

որպէս զի դեղերու քիչ կարօտութիւն
ունենամ. և որովհետեւ օգուտ տեսայ
աս բանէն բոլոր կեանքիս մէջ, ու ին-
չուան հիմա ողջ առողջ մնացի՝ որ վաթ-
սունուեօթը տարուան եմ, կըփափա-
քիմ ձեզի ալ նոյն ճամբան ցուցընե-
լու: Եւ ձեզի օգնելու համար՝ հոս
քանի մը կանոններ գնեմ, որոնք իմին
ըրած դիտողութիւններէս հանած եմ:

Բայց դիտցէք, ինչպէս միտք ըու-
նիմ ես բժշկութեան վարպետ ըլլալու,
նմանապէս չեմ ուզեր շատախօսի տեղ-
անցնիլ, մանաւանդ որ կըխորշիմ աս
տեսակ մարդիկներէն, և որչափ կըր-
նամ՝ կըփախչիմ անոնցմէ: Ուստի չեմ
ըսեր թէ տուած կանոններս պահե-
լով՝ ամմէն հիւանդութիւններէ պիտի
խալըսիք. անկարելի բանին ետեւէն
պէտք չէ ինալ, ոչ հաւտալ և ոչ ա-
նոր վրայ յոյս ունենալ: Երբոր կը-
տեսնաս որ օդը գէշ է՝ անձրեկ նշան
կայ, վերարկուդ վրադ կառնուս. և ա-
սով ապահով չես որ սաստիկ անձրե-
մը զալու ըլլայ նէ՝ անոր վրայէն անց-

նի . բայց հաւանական է որ ան վերարկուովդ այնչափ չես թրջիր , որովհետեւ հասարակ անձրեկի մը կրնայ օգուտ լնել : Ասանկ ալ իմ տուած դեղերովս չէ թէ չես մեռնիր , հապա անով կրնայ ուշանալ մահդ , և ինչուան ան ատենը կրնայ զքեզ ազատ պահել տեսակ տեսակ հիւանդութիւններէ :

Ուրեմն ընտոր հիւանդները բժիշկներուն նուսխաները կուզեն ու անոնց կըսպասեն , ասանկ երբոր դուք ալ առողջ եք , զիտեմ որ հիւանդութիւններէ ազատ ըլլալ կուզէք , ու անոր կերպը իմանալ . անոր համար թղթի վրայ զրել ուզեցի աս իմ կանոններս , որ համառօտ ու պարզ են , մութ ու անհասկընալի նշաններ չունին , որ մէկը չիմանայ . վասն զի տեսայ որ պզտի հատիկները (հապերը) զիւրաւ կըկըլլուին ու լաւ կըմարսուին՝ քան թէ մեծերը . աս աղէկ բանն ալ կայ , որ ես առանց ստակի կռւտամ ձեզի :

ԲԺՇկութեան կանոններ :

1. Հոգւոյն ուժը ու առողջութիւնը՝ զարմանալի ազգեցութիւն մը ունի մարմնոյն վրայ : Թէ որ հոգին աւրաւած է, մարմինն ալ կապականէ :

2. Վոլութիւնները բազմածին են. ամմէն մէկը հարիւրաւոր հիւանդութիւններ կը ծնանին. թէ որ մէկ զաւակ մ'ալ բերէ, ան ալ մահն է :

3. Վահն ու հիւանդութիւնները հինգ կտրիչու զօրաւոր պաշտօնեաներ ունին. ասոնք կը սուխն, անժուժկալութիւն, դատարկութիւն, բարկութիւն, նախանձ ու անմաքրութիւն :

4. Աստուծոյ իմաստութին ու բարութիւնը մեր ըրած բաներուն ախորժ մը տուեր է՝ որ ամմէն բանէն համ մը առնենք : Ուստի աս ախորժը թէ որ չափաւոր կերպով զործածենք՝ օգտակար կը լսայ . իսկ թէ որ անկարդ կամ չափազանց կերպով մնասակար կը լսայ :

5. Ակայ նաև աղեկ բան մը , ու
րուն չափազանցը գէշի չերթայ : Արե-
դակը աղեկ ու հարկաւոր է պառւղ-
ները հասցընելու . բայց թէ որ սաս-
տիկ կերպով զարնէ , կըչորցընէ զա-
նոնք ու կայրէ , Անձրեց կըպարար-
տացընէ ու կըկենդանացընէ տունկե-
րը . բայց թէ որ շատ ու երկար ա-
տեն զայ , դաշտերը կըլեցընէ ու
բոյսերուն արմատները կըփտտեցընէ :
Ասանկ ալ մարմնոյն օրինաւոր գործ-
քերը՝ իրեն կեանք ու վայելչութիւն
կուտան . իսկ չափազանցը ու զեղ-
խութիւնը՝ իրեն պատիժ ու դահիճ
կըլլան :

6. Ո՞ստոր բերդերուն դիմացը պա-
հապան կըդնեն՝ ներս մանողը ճանչ-
նալու համար , ասանկ ալ ճաշակե-
լեաց զզայարանքը դրուած է որ կերա-
կուրները ճանչնայ՝ քանի որ ստամոք-
սը չեն մտած : Իրեն պաշտօնը իմա-
ցընելն է՝ թէ որն է բարեկամը կամ
թշնամին , և թէ կարծէ զանոնք ըն-
դունելու թէ չէ : Վայ է ան բերդին՝

որ որկրամոլութիւնը վրայ հասնի , ու
պահապանը վորնտէ :

7. Երբոր փամփուշտ մը ուռած է
և աւելի ուզես փչելնէ՝ կըջաթեցընես .
ասանի ալ՝ ինչ որ ներս կառնես հար-
կաւորէն դուրս , ուրիշ բանի չիդար՝
բայց միայն մխաս բերելու :

8. Ատամոքսդ ձիու կընմանի , որ շատ
բեռ կրնայ վերցընել , ու ալէկ գոր-
ծածուի նէ՝ հեռու տեղ ալ կըտանի .
բայց թէ որ չափազանց բեռնաւորես ,
կամ իր ատենին հանգիստ չտաս , բեռ-
ները կըթողու ու կէս Ճամբան կըմը-
նայ :

9. Չափաւոր զինի խմելը՝ թէ որ
ծարաւը մարելու կամ ուժ բերելու
համար ըլլայ , անմխաս բան է . իսկ
կարօտութիւն չունենալով խմելը՝ խեն-
դութիւն է : Վրտի մը ջուր տալ պէտք
ըլլայ նէ , պղտի առուէ մը ջուրը կը-
բերեն , չէ թէ մեծ զետին թումբը կը-
պատռեն , որ բովանդակ զետին ջուրը
մէջը վազէ : Աւստի մխասակար առու-
տուր է՝ խելքը ծախել քանի մը դա-
ւաթ զինիի համար :

10. Օղին կամ զինւոյ ողին (որ իտալացիք ջուր կենաց կըկոչեն ,) չի-
խաբէ զքեզ իր անունովը . անիկայ
մէկու մը կեանք կամ զօրութիւն շտար,
ոմանց նաև մահ կըպատճառէ : Ուս-
տի ասանկ բաներու համար մ'եր-
թար քսակդ պարպեր՝ որ ստամպսդ
լեցընես . վասն զի աւելի լաւ ու հան-
դիստ կընաս ապրիլ , մամտուք ալ չես
ունենար , թէ որ ծոցդ քիչ մը ստակ
ըլլայ նէ :

11. Որոգայթի մէջ չիյնալու համար՝
միշտ զբաղմունքի հետ եղիր . վասն զի
անժուժկալութիւնը՝ պարապորդ կե-
նալով կըլլայ . ու թէ որ պարապ չզըտ-
նէ զքեզ՝ անիկայ և ոչ արմատ մը կըր-
նայ ձգել :

12. Հեղգութիւնն ու ծուլութիւ-
նը՝ քուն է , որուն մէջը աղէկ երազ-
ներ չեն տեսնուիր , հոգին ու մարմի-
նը ոյժ չեն առնուր : Ծաէ որ ձեռքդ
տկարութեան համար կամ ուրիշ բանի
մը համար վզէդ կախած պահես , անի-
կայ տկար կըլլայ , բայց երբոր դործա-

ծես նէ , անոր ջիղերն ալ կը հաստնան
ու կուժովնան :

13. Ան աշխատանքը առողջութեան
օգուտ կընէ՝ որն որ շարժմամբ կըլ-
լայ . թէ որ քու արուեստդ նստողա-
կան է , ու արիւնիդ շրջանը աղէկ
չքալէր նէ , շարժում ըրէ հանդչելու
ատենդ . վասն զի նստած աշխատողը՝
իր յողնութիւնը միայն քալելովը կան-
ցընէ . ու երբոր մարմինը նեղութիւն
կըզգայ , դրսի աղէկ շարժումը՝ արիւն
առնելու չափ կօպնէ :

14. Հեղզութիւնը՝ թշուառութիւն
կըբերէ , իսկ թշուառութիւնը զրեթէ
մարմինը կըմեռցընէ՝ զինքը շատ բա-
ներէ զրկելով , ու հողին տիրութեան
մէջ կըձգէ : Աշխուժութիւնը՝ մեծու-
թեան ու հարստութեան կը հասցընէ .
և այնպէս նաև առողջ ու հանդիսա-
կեանք կունենայ :

15. Փախիր ուրեմն թմրած ու ան-
շարժ կենալէն , որ չըլայ թէ անոնք
ճրադդ մարել առն . զզուշացիր նաև
բարկութեան բոցէն , որ մէկէն 'ի մէկ

քու ճրադդ կըհալէ ու կըմաշէ :

16. Բարկութիւնը՝ հողւոյ հիւանդութիւն է, բայց մարմնոյն ալ շատ վասներ ունի. վասն զի արիւնը կըտաքցընէ, սիրտը կըխռովէ, ջիղերն ու ըղեղը կըցընցէ, ու կրնայ անանկ տկար ու խեղճ թողուլ, և երբեմն նաև յանկարծամահ ընել :

17. Բարկութեան կիրքը կընմանցընեմ թնդանօթի մը, որ երկու կրակի բերան ունենայ, մէկը ուրիշին գէմ շրտկած, ու մէկալը միշտ գէպ ՚ի նետողը դարձուցած. ասով շատ հեղինքինքը կըսպաննէ :

18. Ոմանք կըսեպեն թէ գրսէն այլայլիը կամ կիրք ելալը՝ իբր թէ իրենց քնութեանը թեթեսութիւն կըքերէ, ու իրենց բարկութիւնը ինչեցընելու կօգտէ. բայց աս բանս ըսել կաւզէ՝ թէ ուրեմն գեղը հիւանդութենէն գէշ է, ու մէկը զինքը գետը ձգէ՝ որպէս զի ծարաւը մարէ :

19. Բուն գեղը թեթենալու համար կիրք ելած ատենը, ինքն իր վրան

տիրել ու կիրքերը ճնշելն է . կոխէ
մէկէն առջի երևցած կայծերը, ու կրա-
կը չերուընկիր :

20. Այտածէ թէ ան քու կիրքերուդ
ատենը կարող էիր մեծ յանցանք մը ը-
նելու . թէ որ ետքը խելքդ վրայ զայ ,
խղճմտանքդ ալ զքեզ հանգիստ չթո-
ղուր . ու միտքդ դիր թէ խղճմտանքը
խարտոց մըն է , որ հողին մարմինը
ու ոսկորները կըմաշեցընէ :

21. Ուրիշ խարտոց մըն ալ նա-
խանձն է , որ շարունակ կուտէ զին-
քը , ու զիշեր ցորեկ կըմաշեցընէ . ու-
րիշին ունեցած բարիքը՝ իրեն խրտուի-
լակ մը (քօրքուլուք) կըլլայ , որ միշտ
զինքը վախով մը կարթընցընէ : Ենի-
կայ է որ նախանձուտին երեսին գոյնը
կըթափէ ու կըդեղընցընէ , ախորժա-
կը ու քունը վրայէն կառնէ , ու վեր-
ջը կրնայ նաև ճաթեցընել տալ :

22. « Կախանձը , բարկութիւնը , հեղ-
գութիւնն ու անժուժկալութիւնը ա-
նանկ աղտեղութիւններ են , որ հողին
կապականեն ու կաղտուտեն : » Օզու-

շացիր նաև ան բաներէն՝ որո՞նք մարմնոյն ալ վնաս կուտան ու դրսէն կերեցընեն :

23. Արծաթը գէշ հոտերու մէջը թողուի նէ , զեղեցկութիւնը ու փայլութիւնը կերթայ : Ժանկը անանկ կուտէ պղնձէ ամանը , որ մէյմն ալ փայլեցընել ու մաքրել չես կրնար : Աշտեղութիւնն ալ ժանկ մըն է , որ մեր մարմինը կրնայ մաշեցընել , ու առողջութիւննիս վերցընել :

24. Ծնտոր որ արեգակը ամմէնուն համար կըծագէ , ասանկ ալ զետը ամմէնուն համար կըվագէ , և ամմէնուն համար օդը կըշարժի : Ուրեմն անանկ աղքատութիւն մը չկրնար ըլլալ՝ որ իր մարմինը լուանալու չթողու , ընտոր նաև Ճերմակեղէններն ու տանը վերաբերեալ բաները , իր բնակարանը մաքուր պահել ու անոր օդը փոխել տալ :

25. Յժէ որ զքեզ մաքուր չխպաշես , վրայի աղտեղութիւնդ որդերու և վէրքերու պատճառ կըլլայ , աման-

ներուդ աղասեղութիւնը կերակուրդ
թոյն կրդարձընէ , տանդ թացութիւ-
նը քեզի ցաւեր կրպատճառէ , կեցած
տեղիդ ապականած օդը զքեզ կրդե-
ղընցընէ ու շնչարդել կընէ , ինչուան
նաև կրնայ խղղել տալ :

26. Կամակորութիւնն ու տղիտու-
թիւնը՝ որոնք միշտ մէկ տեղ են , շատ
հեղ մեզի հիւանդութեան ու մահուան
պատճառ կըլլան : Բաներնին դիտ-
ցող ու սորվող մարդիկ անանկ բաներ
կրդտնան , որ զիրենք կրնան պահել
քանի մը տկարութիւններէն . բայց
տղէտ հպարտները ան տեսակ բանե-
րը ու լսածնին բանի տեղ չեն սեպեր .
միտքերնին կրդնեն որ իրենք քան զա-
նոնք աւելի զիտեն , որոնք որ կեան-
քերնին սորվելու համար ծախեր են .
ու իրենց թանձր կամակորութեամբը՝
կարծես թէ հիւանդութեան կըսպա-
սեն :

27. Քանիներ կան որ դեռ չեն ու-
զեր հաւանիլ , թէ աւելի պարզ ու ա-
պահով է ծաղկի հիւանդութիւն պա-

տուաստելը (աշ ընելը,) քան թէ ետ-
քը բժշկելը . քանիներ կըծիծաղին լը-
սելով թէ ածուխին հոտը կամ կա-
զը մարդ կըսպաննէ , և թէ սունկի
(մանթարի) տեսակներ կան , որ թու-
նաւոր են : Այսպիսիները անանկ ան-
զգայ են , որ շատ ուշ կամ բանը բա-
նէն անցնելէն ետքը կըհաւտան :

28. Դուք անոնց մի նմանիք սիրե-
լիք . թէ որ վրանիդ յանկարծ հիւան-
դութիւն մը զայ , և աս իմ խրատ-
ներս նայելով կրցաք առաջուց իմա-
նալ , մէկէն բժիշկի վազեցէք որ առող-
ջանաք : Պէտք չէ սպասենք ջուր տա-
նելու՝ երբոր կրակը բովանդակ շէնքը
առեր բոշնկերէ . « նոր սկսած հիւան-
դութիւնը՝ շուտով կըբժշկուի : »

29. Բայց ասոր մէջն ալ մի հաւ-
տաք մէկէն բժիշկներուն զարմանալի
խոսամունքներուն . վասն զի վստահա-
նալը՝ իրաւ իմաստուն բան է , բայց
դիւրահաւան ըլլալն ալ՝ յիմարութի է :

30. Ո՞ի հաւտաք ան շատախօս
մարդիկներուն ալ , որոնք ամմէն հիւ-


ւանդութիւններու գեղեր ունին . վասն
զի ամմէնուն յարմարած զգեստը՝ մէ-
կու մը յարմար չկրնար ըլլալ : Ան չի-
հասկըցուած ու երկդիմի խօսքերը՝
հիւանդութիւնը չեն առողջացըներ .
մէկուն առողջութիւն տուած գեղը՝ ու-
րիշին թոյն կրնայ ըլլալ :

Աիրելի ընթերցողք , ահա այսչափ
է իմ բժշկական զիտութիւնս , դրսի
երեսյթ մը չունի . ստոյգ է նաև որ ին-
ձի ոչ վարպետութեան և ոչ իշխա-
նութեան մը պիտի հասցընէ : Բայց
ձեզի աս բանս ալ կըսեմ , թէ աղէկ
հասկըցողին՝ ընտոր կըսեն , քիչ միսն
ալ բաւական աղէկ արդանակ կունե-
նայ . այսպէս ալ՝ ըսածներս գործա-
ծել զիտցողին , բաւական է որ համա-
րումն ունենայ , անկէ շատ օգուտներ
կրնայ հանել :

Վերջը՝ ձեր մարդավարութեանը
համար , որ կեցաք մտիկ ըրիք իմ խօ-

սածներուս, ձեզի առակ մը կընծայեմ,
որ Վանդուին դեղավաճառը միշտ իր
բերանը առած կըզուրցեր .

Սակաւ կերակուր և հոգ բնաւին
Քաջառով գործեն ըզքո մարմին :



Ω

Կարոլոսին բարեսրտութիւնը :

Երկու բան կը ձանջնամ, որ հարուստները բոլոր աշխարհիս ստակովը չեն կրնար դնել, և անոնք են բուն հարստութիւնը, կամ թէ ան ալ չըլլայ՝ աղքատին միաթարութիւնը, թէ որ զիտնայ ձեռք բերել. և ասոնք են՝ վարկումն ու սէր ունենալ բարի անձինքներու վրայ : Ես շատ բաղձանք ունեցայ աս երկու անգին ու շահաւոր բաները ձեռք բերելու, և ամմէն ջանքով ետեկ եղայ թէ ինչ կերպով կը ռնամ ունենալ . ետքը ճանչցայ թէ իմաստութիւն՝ վարկումն ունենալը կը ռնայ շահիլ, բայց ինքիրմէ բաւական չէ սէրն ալ մէկտեղ ունենալ : Ինծի երեցաւ թէ ասիկայ միայն բարի ըլլա-

լով կրնայ ձեռք ձգուիլ. վասն զի կատարեալ ու Ճշմարիա ուրիշին բարին ուղողը միայն կրնայ սիրուիլ, ու բարի եղողը միայն սիրել դիտէ : Հաստատ կրնամ զուրցել՝ թէ մարդ մը որ ամեննեին բարեկամ չունի, ինքն ալ մէկը սիրած չէ ամեննեին, և ոչ իսկ սիրտ մը գտեր է՝ որ իր ցամաք ու անզգայ սրտին յարմարի : Ինչպէս՝ թէ որ մէկը իր մատը երկրնցընէ, ուրիշը անոր ձեռքը չկրնար սրխմել . թէ որ ծառի մը պատուաստը (աշը) չորցած է, ծառը անոր սնունդ չիտար ու իրեն հետը չկացիր . թէ որ բան մը աղէկ ու ամուր կացընել կուզես, պէտք է երկու կառը բանին վրայ ալ քսես անկապուն նիւթը : Ասոր համար առակն ալ կըսէ . « կարծր քարը՝ կարծր քարի վրայ դրած, ամուր պատ չըլլար » :

Ասանկ մտածելով ես իմ վրաս քըննութիւն ըրի, թէ արդեօք անանկ բաներ ունիմ՝ որ ինձի բարեկամներ զըտնամ, ու մանաւանդ թէ՝ ունեցածներս պահեմ : Ինձի կերենար թէ ես աղէկ

մարդ մըն եմ, բայց իմ շափաւոր պակասութիւններս ալ ունիմ. կուրախանայի որ շատերու աղէկութիւն կուզեմ, և մէկու մը ոչ երբէք չար կուզէի. սըրտիս մէջ ուրիշին վրայ սէր մը կիմանայի, և անոր համար կրնայի յուսալ որ ես ալ բաղդ մը ունենամ ուրիշներէն սիրուելու: Աս քննութիւնները ընելուս ատենը՝ օգուտ մը եղաւինծի, որ քանի մը պակսութիւններս գուրս հանեցի՝ զիս ուղղելու համար. ու կարգաւ աչքիս դիմացը բերի հարկաւոր պարտքերս, մտածելով թէ կըրնամ վրաս գտնալու աս բաները թէ չէ: Երբոր մէկը իր տանը մէջի բաները կընայի երբեմն ու կըհամրէ, աւելորդները ու հիները գուրս կըձգէ ու քովէն կըհանէ, և իրեն պէտք եղածները լաւ կարգի կըդնէ:

Կըսուսամ որ գուք ալ ինծի շնորհակալ կըլլաք, որ հիմա կըսայտնեմ ձեզի իմ առանձին իմացածներս. որոնք թէ որ օդտակար ըլլան ձեզի, ուրիշ հատուցում չեմ սպասեր ունե-

նալ. միայն ուրախութեամբ կուզեմ՝
որ բարեկիրթ մարդիկները շատնան.
որոնց սէրը ու վարկումը՝ ինծի ամմէն
բանէն մեծ են :

Առջե հարցմունքն որ սրտիս ըրի՝
թէ որն է իրեն պարտքը, ու որոնք են
իրեն սիրածները, աս պատասխանը
առի. «քու հայրդ ու քու մայրդ»: Ոգ-
զացի մէկէնիմէկ որ աս խօսքերը ուժով
մը սիրաս զարնել կուտան, ու մսիթա-
րուեցայ: Այսպէս է՝ ես ինծի ըսի,
ամմէն պէտք եղածը հոն անոնց վրայ
ցուցընելու է. յարգութիւն, երախաա-
զիտութիւն, սէր ու վստահութիւն:
Ովկ Կարոլոս, կրնաս մոռնալ անոնց
ունեցած պարտականութիւններդ, ո-
րոնք են՝ կեանքդ, տղայութեանդ հո-
ղերը, իրենց ջանքը, նեղութիւնը, աշ-
խատանքները. անոր արթուն կենալ-
ները՝ որն որ զքեզ աշխարհք բերաւ
ու իրեն կաթովը մնուց. անոր համբե-

ըութիւններն ու հոգերը, որ զքեզ
մեծցընելու աշխատեցաւ ու քեզի ապ-
րուստ պատրաստեց . անոնցմէ ունե-
ցած կրթութիւնդ ու անոնց տուած
օրինակները կրնաս մոռնալ: Յիշէ միշտ
թէ աս Գութ որդիական ըսուած խօս-
քին մէջը բան մը կայ, որ կըցուցընէ
թէ ընտոր պիտի զԱստուած ներ-
կայացընեն երկրիս վրայ քու հայրդ և
քու մայրդ, և թէ պէտք է որ պա-
տուես զանոնք, օգնես ու հնազանդիս
անոնց: Անոնք կըծերանան, կըհիւանդ-
նան, ան ատենը դուն արթուն պիտի
կենաս անոնց վրայ, որչափ որ կըր-
նաս՝ աշխատիս պիտի անոնց կարօ-
տութիւնը լեցընելու համար: Պակ-
սութիւններ ալ ունենան նէ՝ աչք պի-
տի գոցես. թէ որ մէկը իմացընէ ալ
քեզի, դուն պիտի գիտնաս արդա-
րացընելուն կերպը: Օանոնք կըսար-
զես՝ թէ որ դուն զքեզ պատուաւոր
ու յարգելի ընես. որովհետեւ առա-
քինի որդին վարագուրի մը պիտի նը-
մանի, որ հօրը պակսութիւնը գոցէ,

ու մօրը տկարութեանը պաշտպան կենայ : Երբոր առու մը մանր քարերուն վրայէն թափանցիկ պայծառ կըվազէ, ամմէնքը կըզովեն անոր բուն աղբիւրը, ու չեն փընտըռեր թէ անիկայ առաջ պղտո՞ր էր՝ թէ պայծառ :

Միտքդ բեր, նորէն ես ինձի կըսէի, թէ որ ատենով մտքէդ անցած ալ ըլլար՝ որ դուն հարուստ կամ մեծ մարդ ես, ու յանկարծ հանդիպէր որ իրաւ անանկ եղած ըլլայիր, ու փարթամ և հանդիստ վիճակ մը ունենայիր, մտածէ թէ պիտի ջանայիր աւելի լաւ պատուելու քու հայրդ, չէ նէ անոր աղքատութեանը վրայ պիտի ամընայիր : Ան որդին որ իր ծնողացը աղքատ վիճակին վրայ կամընայ, ինքը զինքը կանարդէ, որովհետև կըսայտնէ թէ ինքը ապերախտ ու հպարամարդ է, ու այնպիսի բաղդին անարժան է . անկէ զատ՝ ետքը ամենեին օգուտ մըն ալ չունենար իր մեծութէն :

Ուրեմն ինչ բարիք որ մեզի հասնի, պարծանք պիտի սեպենք անոնց ալ

պլատիւ տալու , որ առանց անոնց մենք
ոչինչ կը լսայինք , ու բան մը չէինք
կրնար ունենալ : Ամմէն բանէն վեր՝
նայինք որ անոնց օրհնութեանը ար-
ժանի ըլլանք . որովհետեւ ով որ ծնո-
ղացը օրհնութիւնը չունի , յոյս չու-
նենայ Աստուծոյ պարզեներուն , և
ոչաշխարհքիս բարիքներուն : Ասանկ
ապերախտ ու անօրէն որդի՝ ընտոր
անքժշկելի յիմար մըն է , կամ հրէշ
մըն է որ չիքժշկուիր ու երեսէ ընկած
է : Թշուառ է այնպիսին՝ թէ որ ինքն
ալ հայր ըլլայ : Օսերութեան ատենը
ինչպէս պիտի կարենայ համարձակիլ
իր իրաւունքները ուզելու , երբոր ին-
քը չէ ճանչցած : Որդոցը տուած յար-
դութիւնը իրեն , ամըչցընէ պիտի զին-
քը ծերութեան ատենը , ու չհամար-
ձակի պիտոր օրհնելու նաև իրեն յա-
ջորդները , վախնալով թէ չըլլայ որ
անոնց գժբաղգութիւն մը բերէ : Ով
կարոլս , ուրախ կեցիր . գուն զոհ
ես հայր ըլլալուդ վրայ . ասիկայ նշան
է թէ գուն Աղէկ որդի եղած ես :

“**Պահ** Հայր ըլլալուդ վրայ :» Ո՞վ
թէ ընտոր աս խօսքին աւելի ուժով
մը զգացի սրտիս զարնուածքը . ընտո՞ր
կրնայի հասկըցընել անոր՝ որ աս խօս-
քէն չայլայլէր, ու ներսի դիէն շշար-
ծէր : Ո՞րչափ բարի ու նախատես է
Աստուած, որ այնչափ ուրախութիւն-
ներու առիթներ մէկտեղ միացուց
այսպիսի հարկաւոր պարտքերուն հե-
տը : Եեղութիւններն ու աշխատանք-
ները չեն մոռցուիր՝ երբոր մեր պղտի
տղուն առջի ժպտիլը տեսնանք . ինչ
վախեր, և նաև ինչ ուրախալի յոյ-
սեր ու մտածմունքներ կունենանք ան-
խեղջ պղտի տղուն վրայ, երբոր տես-
նանք անոր առջի շարժմունքը . անոր
ամմէն մէկ պղտի խօսքը բերանը բա-
ցուելու ատենը՝ մեզի մեծ ուրախու-
թիւն է : Ո՞՛չ . ամմէն բանէն աւելի ա-
նոյշ է, աւելի սիրով ու առանց շա-
հու մը եղածը՝ ասիկայ է : Գիտենք
որ օր մը մեզմէ պիտի բաժնուին մեր
զաւկըները . զիտենք որ օր մը իրենց
սէրը մեզմէ պիտի կտրի . փոյթ չէ,

չենք պահանջեր մեր տուածներուն կա-
տարեալ փոխարէնը . թող անոնք եր-
ջանիկ ըլլան կըսենք , նաև առանց մե-
զի ալ , ու իրենց ըրած կապերուն մէջն
ալ . աս է մեր փափաքը , մեր էն սիրե-
լի փոյթը : Հայր մը կըմոռնայ իր ցա-
ւերը , տառապանքներն ու աշխատան-
քը՝ առաջուց տեսնելով կամ միտքը
բերելով իր որդւոց ետքի աղէկութիւն-
ները . նոյնպէս ալ մայրը՝ որն որ ար-
թուն կեցեր է իր խեղճ տղուն վրայ , ու
ամմէն կերպով սնուցեր է զանի : Ո՛վ
սիրելիք , ձեր մէջը հայր կամ մայր եղո-
ղը խօսածներս աղէկ կըհասկընայ ,
ուրիշները գեռ չեն կրնար աղէկ իմա-
նալ . ինչու որ՝ մէկը չկրնար Ճշմարիտ
ինդութիւնները իմանալ , երբոր Ճանչ-
ցած չէ :

Բայց կարծեմ թէ բաւականին չափ
կըհասկընան ու ինձի հետ կըզարմա-
նան , թէ այսչափ բնական զօրաւոր ու
անոյշ բանը , երբեմն անանկ տեսակ
սրտերու կըհանդըպի , որ անոր դէմ
կընեն ու կանարդեն : Օյառը իրեն հիւ-

թովը՝ Ճիւղերը կըսնուցանէ, ու անոնք
ալ իրենց շուքովը արեգակին տաքու-
թենէն զանի կըպաշտպանեն . թըռ-
չունը իրեն շինած բոյնին մէջ կընստի
իր հաւկիթներուն վրայ, իրեն ձագերը
բերնովը կըկերակրէ . նոյնալիս ուրիշ
կենդանիներն ալ կաթ կուտան ու կը-
պաշտպանեն իրենց ձագերը . և արա-
րած մը չկայ որ դէմ կենայ աս բնա-
կան բնութեան զործքին . . . կարելի՞
բան է մարդկանց մէջ՝ որ ծնողք ե-
րեսէ թողուն իրենց որդիքը : Զեմ
կընար հաւտալ՝ որ ասիկայ բանի տեղ
չդնելէն կամ բնութեան դէմ անզը-
թութենէ մը առաջ գայ : Ծուլու-
թիւնն ու վախն է, մարդկային նկատ-
մունքը, ամօթը, և մանաւանդ մոլու-
թիւնն է պատճառը՝ որ աւրուած ու
տկար անձինքները իրենց կըքաշեն, և
այսպիսի սրբազան պարսքերու դէմ
ընել կուտան : Գուցէ վախնալով ետ
կըքաշուէին առջի ըրած սխալմունքէն,
թէ որ իրենց դիմացը երենար աս վեա-
սակար բանին հետեւանքները, ու ի-

ըենց զաւկըները երեսէ ձգելնուն վը-
նասները . վասն զի մարդ թէ որ մո-
լութեան անդունդը չափէր նէ , կը-
վախնար անոր եղերքին ալ մօտենալու:
Հայց մէկը երբոր դժբաղդութեամբ
մը անոր մէջն ընկեր է , լաւ է որ պըլ-
լոււի անոր խորտուբորդ տեղերուն ու
փշերուն , քան թէ թողու զինքը որ վար
զլորտըկի ինչուան հոն զտնուած սուր
ծայրերուն վրայ : Ախալմունքը անմե-
ղադիր կըլլայ՝ երբոր կըճանչցուի ու
անոր դարման կըտարուի , չէ թէ չտես
ուզելով ըլլալ , ու անդութեամբ
բնութեանը դէմ ընելով :

Ես չեմ կրնար ասկէ աւելի չար
դժբաղդութի մը երևակայել , որ հայր
մը ու մայր մը չուզեն կամ վախնան
հայր կամ մայր կոչուելէն , կամ ան
անունը իրենց վրայ ունենալէն , նաև
բռնադասուած ըլլան իրենց արիւնը
երեսէ թողուլ : Կնկէ վերջը ուրիշ բան
մըն ալ կուգայ , որ է՝ իրենց զէշ մեծ-
ցուցած տղոցը երեսը զարնել անոնց
տղիտութիւնը , անընդունակութիւնը ,

սղակսութիւնները, մոլութիւնները ու
չար վարքը, և կենալ ըսել անամօթա-
բար, թէ « իմ պարտքս աղէկ չիկա-
տարեցի, պէտք եղածը չըրի, տղուս
դատարկութեանը պատճառ եղայ, իմ
աղջկանս վարքը աւրեցի, անոնց ոչ
խրատներ և ոչ առաքինութեան օրի-
նակներ տուի » : Աս բաները միայն
բաւական էր որ իրենց ծերութիւնը
գառն ընէր, ու իրենց ցաւ և վիշտ
բերէր: Ինչու որ՝ մօրը պարտքը միայն
իր տղան աշխարհք բերել ու կաթ
տալը չէ, հօրը պարտքը միայն իր
տղուն ապրուստը հոգալը չէ իրեն
քրտինքովը, հապա՝ պարտական են
նաև աղէկ մնունդ տալու անոնց հոգ-
ւոյն ու սրախն, կրթութիւն պէտք է
տան՝ որ բարեպաշտ, իմաստուն, աշ-
խատասէր մարդիկ ըլլան անոնք. զլիսա-
ւորաբար պարտական են անոնց ա-
ղէկ օրինակ տալ, որն որ խրատներէն
աւելի ուժով է: Ինտոր՝ կրտեսնաս
ան պղտիկ այծը՝ որ մօրը ետևէն կեր-
թայ ինչուան ցըցուած ժայռերուն վրայ

ալ, ու ցաթկըտել կըսորվի անանկ
դժուար տեղերուն վրայ : Կըբաղձա՞ս
որ քու տղադ քեզի շատ ծանրութիւն
չըլայ ետքը, պէտք է որ անանկ սոր-
վեցընես՝ որ կարենայ իր ապրուստը
պատուով շահիլ : Կուզե՞ս որ քու աղ-
ջիկդ քեզի օր մը տրտմութիւն չըլայ,
պէտք է որ անոր սրտին մէջը հաս-
տատես Աստուծոյ ու առաքինութե՛սէ-
րը, և դուն բարի օրինակ տաս անոր :
Միտքերնիդ դրէք՝ թէ որ կուզէք
աս ըսածներս ունենալ ու ձեռք ձգել,
խստութենէ ու թթու երես ցուցընե-
լէն հեռու պիտի կենաք : Շատ հեղ-
գէշ վարմունքներն են որ կըզրզոեն
ձեր տղաքները . բարկութիւնը՝ դիտ-
ցէք որ փոխագրական ախտ է : Կար-
գաւորեալ վարուիլները, արդարու-
թիւն ու անուշութիւն ցուցընելը՝ հայ-
րական իշխանութեան ճշմարիտ նը-
շաններն են : Ծնտոր՝ երբոր վազըը
կըպատըոտէ իր լակոտներուն մէկը,
մէկալնոնք չէ թէ կըլաւնան, մանա-
ւանդ թէ աւելի կատաղի կըլաւն :

բայց երբոր շունը իրեն ձագերը կըլը-
զէ ու անոնց հետ խաղալով կիյնայ
կելայ՝ նաև պահապան կեցած ատենն
ալ, զանոնք ընդասուն, զգուշաւոր,
արթուն ու հաւատարիմ կընէ : Դուն
ալ ասանկ պիտի ըսես . Որդի իմ, իմ
սիրելի զաւակս, կուզեմ որ իմ յիշա-
տակս օրհնես, ուրախութեամբ յիշես
միշտ անցած ժամանակը որ զքեզ կը-
պահէի . կուզեմ՝ որ չկարենաս մե-
ղադրել ոչ իմ անհոգութիւնս, ոչ ա-
նիրաւութիւնս, ոչ խստութիւնս և ոչ
չար օրինակներս . որպէս զի դուն եր-
ջանիկ կեանք ունենաս, ես ալ ծերու-
թեանս ատեն զոհ ապրիմ, կուզեմ
միշտ Աղէկ հայր ըլլալ :

Կ ոկէ ետքը կըհետեի մէկալ պարտքն
ալ, որ ամսւսինները իրենց մէջը պի-
տի ունենան . որ սովորական սիրոյ
պարտականութենէն զատ, նաև Աս-
տուծոյ գիմացը երդուընցած են՝ որ

մէկը հպատակ ու հաւատարիմ մնայ,
ու մէկալը պաշտպան ու բարեկամը ըլ-
լայ անոր : Անոր համար ասիկայ սըր-
բազան կապ մըն է, որ ինքն Աստուած
ըսաւ մարդուն, «թողցես զհայր և ըպ-
մայր քո, և երթիցես զհետ կնոջ քո » :
Որպիսի մեծ միութիւն մըն է ասիկայ,
ուր ամմէն եղած վաստակը, նեղու-
թիւնը և ուրախութիւնը՝ հաւասար են
իրենց մէջ . ուր վայելքը՝ իրենց միա-
բան ըլլալովը կաճին . և երբոր մէկը
մէկալին կօդնէ՝ կեանքին ծանրութիւ-
նը կըթեթեցընեն, ու երկուքն ալ
մէկ մէկու երջանկութեանը համար
կաշխատին . մէկտեղ կըտանջուին ու
մէկտեղ կըվայելեն :

Վայ է անոր որ այսպիսի մեծ ու
հարկաւոր պարտքերուն դէմ կընէ .
թէ որ կինը երդմնազանց ըլլայ իր հա-
ւատարմութեանը, այրը թողու զա-
նի, չպաշտպանէ ու բոնաւորութիւն
ընէ, Աստուծոյ համար պիտի տան՝
որ իրենց երդմունքէն պակսեցան :
Բայց նաև հոս աշխարհքիս մէջն ալ

արդար պատիմը կըսկըսի. իրենց անմիաբանութիւնը՝ հակառակութիւն ու թշուառութիւն կըբերէ տանը մէջ. ձախորդութեանց կըհանդըպին՝որ ընտանիքը տակնուվրայ կըլլայ. իրենց որդիքը նեղութեան մէջ կըտեսնան, իրենց չար օրինակովը կաւրուին, ու ետքը նաև իրենք կամըչնան անոնց վրայ։ Անանկ կըլլայ՝ ընտոր երբոր ձիերը կառքը մէկտեղ չքաշեն, և մէկը աջ դին ու մէկալը ձախ դին քաշեն, կառքը կըկործանի ու փոսը կըկլորի։

Գիտեմ որ կատարեալ մարդ դըմուար կըգտնուի, և երբեմն պակսութիւններ կունենայ վրան. բայց ասոր համար պէտք չէ յուսահատիլ, հապա մէկմէկու միշտ կարեկից ըլլալու է։ Երբոր ընկերդ կիհիւանդնայ՝ միտքդ չիդար թէ յանդիմաննելով կամ հետը զէշ վարուելով զինքը բժշկես, հապա բժշկին կարգաւորած դեղը անոր կուտաս։ Պակսութիւններն ալ հոգւոյ կամ ընութեան հիւանդութիւններ են, և մէկ հատիկ դեղը զանի բժշկելու։

ներողամոռւթիւնն է : Ուստի մէկուն
պակսութիւնը չես կրնար շըտկել գէշ
վարմունքով, մանաւանդ թէ անանկ
կերպերը դիմացինին միտքը կըպղտու-
րեն, ու կըսեպէ թէ անիկայ կամօք ի-
րեն գէմ կընէ, ու առանց պատճա-
ռի կըտրտնջայ . անոր համար կարծես
թէ փոյթն ալ չէ անոր յանդիմանու-
թիւններէն : Անտարակոյս մաքերնիս
դնենք, թէ խաղը, զինին, խեղկա-
տակութիւնը ու շոայլութիւնը՝ գըլ-
խաւոր թշնամիներն են ընտանեկան
միաբանութեան մէջը . ու յիշենք միշտ՝
թէ աշխատանքը, ջանացողութիւնը,
մէկմէկու վստահիլը, քաղցրութիւնն
ու ներող ըլլալը՝ անանկ անոյշ նուա-
գարաններ են, որ պէտք է միշտ միա-
տեղ զարնել՝ աս ընկերական պարտքը
աղէկ ընելու համար :

Խնձի միշտ ցաւ եղած էր, թէ ի՞նչ-
պէս եղբայր մը կամքոյր մը ունենա-

լէն զրկուեր եմ. և երանի՛ թէ երկուքն ալ ունենայի: Ատոյդ զիտեմ որ բոլոր սրտանց պիտոր սիրած ըլլայի զանոնք: Յձէ որ ես մեծ եղբայր եղած ըլլայի՝ ինծի պարտք և ուրախութիւն պիտի սեպէի անոնց վրայ հօր պէս նայելու, օդնելով անոնց, պաշտպանելով, ամմէն ունեցածներս անոնց հետքաժին ընելով, և բարի օրինակ ըլլալով: Յձէ որ պզտի ըլլայի, ու անոնք զիս սիրէին, իմ երախտազիտութիւնս ու սէրս աւելի պիտի շատնար: Ա՛հ, ան ատեն ընտո՞ր զօրաւոր կը լոյինք ամմէն պատահարներու մէջ. վասն զի իրենց մէջը միաբան եղբարները հաստըկէկ կապոցի մը կընմանին, որ սաստիկ ուժով բաներու ալ կըդիմանան: Ան տունը բաղդաւոր կըլլայ, վասն զի՝ երկուքին միաբան աշխատիւը աւելի կարծէ, քան թէ չորսինը՝ որոնք առանձին մինակ մինակ աշխատէին. ու ընտոր թէ մէկը գամը զարնէ, մէկան ալ գամին ծայրը կըշտկէ: Բայց թէ որ մէկ ձեռքը մէկալ ձեռ-

քին օգնել չուղէ , ոչ երբէք բանը աշղէկ կըլլայ . նոյնակս մէկ ոտքը քալել չուղէ , մէկալովը կաղ կաղ առաջ կերթայ : Տեսե՞ր էք մըջիւններուն շէնքը . բոլոր մըջիւնները կաշխատին ու միաբան կըգործեն , ու անանկ հրաշալի գործք մը կելլայ . թէ որ ցրուես զանոնք մէկը մէկալէն , կըտեսնաս որ ոչինչ է մէկ մըջիւնին շինածը :

Մտքերնիդ պահեցէք աս Ճշմարտութիւնը ամմէնքնիդ , որ աս բաղզը կըվայելէք . ու դիտցէք որ Աստուած կօրչնէ եղբարց միաբանութիւնը ու սէրը : Աս բանս՝ որ կընանք ըսել թէ կեանքին հետը կըսկըսի , ուրիշ ամմէն բաներուն առջինը պիտի ըլլայ , ու անանկ գործածուի պիտօր , թէ որ բնական մոլութիւն մը կամ ցաւալի անմիաբանութիւն մը շրամնէ : Թէ և աս ալ հանդըպի , գես կապ մը մէջերնին կըմնայ , ան արիւնին կապը կըսեմ՝ որ սուտ բան չէ , ու աշխարհքիս մէկ բանն ալ ամեննեին կարող չէ բաժնելու , և շուտով կամ ուշ՝ կընայ նորէն

կապուիլ։ Ասանկ հաշտուելու շատ օ-
րինակներ տեսեր եմ. երկու ատելի եղ-
բայրներ երկար ատեն բաժնուելէն
ետքը՝ մէկմէկու հանդիպցուր, կար-
ծես թէ ներքին ուժ մը կըհրէ մէկը
մէկալին կողմը, ու ակամայ ալ ըլլայ՝
մէկմէկու կըպըլլուին բարեելով, ու
նորէն սիրով կըմիանան։ Ո՞նտո՞ր միտ-
քերնին կընան չըերել իրենց մանկու-
թեան բաները, իրենց մէկտեղ խա-
ղալները, նոյն հայրական ծածքին տա-
կը ըլլալնին, ու մէկտեղ ունեցած
նոյն մօրը սէրը իրենց վրան, ու նոյն
հօրը ունեցած ներողամտութիւնը,
որ իրենց այնչափ սխալմունքներուն
ներեր ու մոռցեր է։ Ո՞ւէ որ մէկուն
սիրտը ներսէն աւրուած չըլլայ կամ
բոլորովին ապականած, կարելի՞ է որ
աս բաներս միտքը բերելով՝ իրեն սիր-
տը չզարնէ, ու առջի ունեցած սէրը
նորէն չերեցընէ։

Այնչափ մեծ վստահութիւն ունիմ
աս արեան կապակցութեան վրայ, որ
անոր ուժը կըզգամ ազգականներուս

վրայ ալ . թէպէտ այնչափ մօտիկ չեն
ինծի անոնք եղայրներուս պէս , ու
նաև շատ չեմ ճանչնար զանոնք : Առ
ազգականի անունը միայն ինծի կերեւ .
նայ անոնց իրաւունք մը տալու՝ որ իմ
վրաս փոյթ ունենան , ու անոնց մաս-
նաւոր պարտքը պիտի ըլլայ , որ կա-
րօտութեան ատենը օդնեն ու մեզի
ձեռք տան : Ինչպէս տան մը մէջ թէ
որ մէկը դժբաղդութեամբ անիրաւ
դատաստաններ ունենայ , մէկալնոնք
ամմէնքը կամըչնան . ու թէ որ իր յան-
ցանքէն ալ չըլլայ ան դատաստանը ,
ասանկով ալ անիկայ ամմէնուն երես
զարնել մըն է , ու ազգականներուն
անփոյթութիւնը կըմեղադրեն , որ հոդ
չեն տարած բանը աղէկի դարձընելու :
Աստուած ամմէն բան անանկ զար-
մանալի կերպով կարգադրեր է , որ մեր
բարին ու յաջողութիւնը՝ պարտքերնիս
կատարելուն հետը միատեղ կապուած
ըլլան . և մեր երջանկութեանը շատ
մեծ օգուտ կըլլայ՝ թէ որ աղէկ եղայր
ու աղէկ ազգական ըլլանք իրարու :

Ասկայն թէ որ ես ոչ եղայր և
ոչ քոյր ունեցեր եմ, փա՛ռք Աստուծոյ՝
բարեկամներ ունիմ. և աս բանիս վրայ
զո՞նէ իմ փորձովս կրնամ խօսելու :

Իմեք բան պէտք է մատածել՝ երբոր
մէկը ուզէ բարեկամութիւն ընել կամ
բարեկամութիւն կապել ուրիշի հետ :
‘Ասխ’ ախտաւոր և մոլի մարդ մը չկըր-
նար Ճշմարիտ բարեկամ ըլլալ . որով
հետեւ անկեղծ ու սրտանց գործքերը
միայն համեստ անձի վրայ կերենան :
Ախտաւոր մարդուն բարեկամութեան
հաւտալը, ինքը զինքը որոգայթի մէջ
ձգել է . աղուէսը զինքը բարեկամ
կըցուցընէ անմեղ նապաստակին, որ
պէս զի անոր ձակերուն տեղը իմա-
նայ : Ախտաւոր մարդուն բարեկամու-
թիւնը ուզելը, ըսել է թէ անոր փո-
խագրական ախտը իր վրան կուզէ առ-
նել :

Երկրորդ՝ բարեկամներուն մէջ թէ-
պէտ ոչ երբէք մէկմէկու պարտակա-
նութիւններ կըպահանջուին, բայց
միշտ ալ կըպահանջուին անոնք՝ Ճըշ-

մարիտ բարեկամութիւնը ցուցընելու
համար։ Երբոր մէկը ծառայութիւն մը
ընէ քեզի, ու դուն անոր փոխարէնը
ընես, կերևնայ թէ պարտքէդ ազատ
կըլլաս։ Անանկ չէ. դեռ պարտք մըն
ալ կըմնայ. որովհետեւ անիկայ առջիւ-
նը եղաւ քեզի օգնելու՝ երբոր պարտք
չունէր, լաւ կըլլայ որ դուն ալ տեղը
զայ նէ առջինը ըլլաս ուրիշ բանի մը
մէջ։ Իրաւ որ աս կերպով կըլլայ ե-
րախտազիտութեան պարտքը ամմէն
մարդկանց մէջ, բայց բարեկամաց մէջ
ուրիշ լաւ բան մըն ալ կայ, յայտնի
զիտնալով որ ըրած ծառայութիւն-
ներդ բանի մը տեղ պիտի չսեպուին.
բանը որոշողը ու դուրս հանողը՝ ե-
ղած պարագաները պիտի ըլլան. ա-
ւելի բարեբաղզը ան մարդն է՝ որ կըր-
նայ ուրիշի աւելին ընելու։ Ուրեմն
ներքին լաւ բարեկամներ գտնալու հա-
մար պէտք է ծառայութիւններ ընել
առանց պահանջելու, և մանաւանդ՝
առանց անոնց իմացընելու։

Եւ երրորդ՝ ով որ քեզմէ կըպահէ

իրեն խորհուրդները ու մտածմունքը ,
ով որ շողոքորթել զիտէ միայն ու նե-
րել չզիաեր , անիկայ բարեկամ չէ .
որովհետեւ Ճշմարիտ բարեկամին մտա-
ծութիները՝ յայտնի ու բաց պիտի ըլ-
լան , միշտ սրտանց ու անկեղծ Ճշմար-
տութեամբ պիտի զուրցէ ամմէն բան ,
ու ամենեին ոխ պիտի չպահէ :

Աս նշաններէն և սրտիդ զգած-
մունքներէն՝ կրնաս դատաստան ընել
ուրիշներուն բարեկամութեանը վրայ .
բայց զգոյշ կեցիր՝ որ աս բանիս
վրայ շխաբուիս . նայէ թէ չըլլայ որ
շահը կամ փառասիրութիւնը մտած
ըլլայ բնութեանդ մէջ , ու ան է լա-
ւը ըսելով խաբեն զքեզ . վասն զի ա-
նարդ ու զգուելի բան է՝ բարեկամ մը
փնտըռել միայն օդուտ հանելու հա-
մար . նոյնպէս վտանգաւոր ու ցածու-
թիւն է փառասիրութեան համար այն-
պիտի անձինքներու հետ կապուիլ ,
որ քեզմէ վեր աստիճանի ու վիճակի
մարդիկ ըլլան : Թուփ մը կայ՝ որ
կաղնի ծառին վրայ կըպըլլուի ըն-

տոր անկոչ բարեկամ մը , որ անոր ուժովը ինքն ալ ապրի : Ան խեղջ պըզտի շունը՝ որ առիւծին վանդակին մէջ կըդնեն որ մէկտեղ ապրի ու անոր հետ ուտէ , անանկ հեռու բան է անոր առիւծին հետ բարեկամ ըլլալը , որ միշտ վախնալով կընայի անոր աւելցած կերակուրներէն ուտելու , չէնէ օր մը առիւծը անօթութեան ատենը կընայ զինքը ուտել :

Օգուշանանք աս տեսակ բարեկամութիւններէն . ու այսպիսի ազնուական բանին քաղցրութիւնները վայելելու համար՝ աղէկ ընտրենք մեր բարեկամները , ու անով ցուցընենք թէ մենք ալ աղէկ բարեկամներ ենք :

Աշխարհքիս մէջ սովորաբար փեղերը մըջիւններէն սակաւաթիւ են . կուզեմ ըսել թէ պղտիկները մեծերէն շատ աւելի են , և թէ ծառաներուն թիւը տէրերէն շատ աւելի է : Որով-

հետեւ ուրիշ կերպ ըլլալը անհնարին է, ինձի կերևնայ թէ լաւը ան է՝որ ամմէն մարդ իրեն ինչ որ վիճակեր է, ինք զինքը անոր յարմարցընէ, ու խաղաղութեամբ ապրի :

Կատ հեղ տրտունջներ լսեր եմ տէր եղողներէն իրենց ծառաներուն վրայ, ու կըվկայեմ ալ որ շատ անդամ իրաւունք ունէին. բայց կընամ ալ ըսել՝ որ իրենք ալ ան մեղադրութեանը մասնակից են : Ասանկ դիպուածներու մէջ ես անոնց կըսէի. « դուք տըժզոհ էք ձեզի ծառայողներուն վրայ. բայց թողութիւն ըրէք, ինչ բան ըրած էք անոնց որ ձեզի աղէկ ծառայեն : Միշտ արդարութեամբ վարուեր էք անոնց հետը. պահանջեր էք անանկ բաներ որ իրենց ոյժէն կարողութենէն վեր ըլլայ, կամ զանոնք ընկճել տայ . ինչպէս որ պէտք է նէ ու իր ատենին վճարեր էք անոնց ծառայութիներուն վարձքը. անոնց հետ անարդութեամբ կամ խստութեամբ վարուած էք : Ուէ որ անոնք իրենց

Հանդըպած դժբաղդութեան ատենը
կարօտութի ունեցեր են ձեզմէ, պաշտ-
պաներ էք, անոնց օդներ էք։ Եղած է
որ ձեր զէշ օրինակով՝ իրենց զործ-
քէն, փոյթէն, զուցէ նաև բարեսըր-
տութենէն պակսած ըլլան » :

Տէր մը որ իրեն պարտքերը չպա-
հեր, շատ դժուարին է որ հաւատա-
րիմ ծառաներ զտնէ։ Իրաւ որ իմ
կեանքիս մէջ քիչ անդամ պէտք եղած
է որ ծառայութեան կարօտ ըլլամ։ ա-
ւելի շուտ ու դիւրին կըլլար ինքիրմէ
ըրած զործքերս։ շատ մտմտուք չեմ
ունեցած ծառաներու, աղախիններու
և խանութի մանչերու վրայ։ Բայց
միայն իմ ձիս ունէի՝ ընտոր ըսեր եմ,
որ առանց անոր բան չէի կրնար ընել.
և ստոյզը կըզուրցեմ թէ անոր աշխա-
տելէն եաքը, իրեն խոտը ու զարին
տալու չէի չարչարեր։ ոչ երբէք չա-
փազանց կըբեռնաւորէի զանի. և երբ
որ յոզնած կըտեսնայի՝ կըթողուի որ
հանդչի։ Աս կենդանին ինծի ամե-
նեին մեաս տուած չէ, մանաւանդ ի-

ըեն ջանկովի ու լաւ աշխատելովը շատ
օգուտ ըրեր է . ու իրեն ցըցուցած սէ
ըը վրաս՝ ինձի շատ հաճելի էր : Օմէ
որ ձայն մը հանէի , պատասխան կու
տար դրսի նշանով մը , ու կարծես թէ
կուրախանար տուած նշանիս : Երբոք
ջրոտ աեղէ մը անցնիլ պէտք ըլւար ,
քիչ մը ատեն իրեն կռնակը եղած կո
ղովին վրայ կելլէի՝ որ չմըրջիմ . ինքը
ուրախութենէն կըխըխընջար ու ա
ռաջ կերթար , թէ և բեռը աւելի ծան
րացած էր : Չեմ կարծեր թէ ծեծն
ու զաւազանը կարենային աւելի ա
ղէկ ծառայութիւններ ընել տալու , որ
չափ որ աղէկ վարուելովս ընել կու
տայի :

Բայց դուք որ ձեզի նման արա
րածներ ծառայ ունիք , կըքաղձաք որ
աղէկ ջանկով ձեզի ծառայեն անոնք ,
կուղէք որ սիրեն զձեղ , հնազանդին
ու յարդեն զձեղ , ըսածներուս ուշա
գրութեամբ աղէկ մաիկ ըրէք : Չե
ուուընները ոչ երբէք աղէկ բան կընեն
ու շատ հեղ սլարապ կըկենան , թէ

որ զանոնք բանեցընող դլուխը ողոր-
մելի ու խեղճ ըլլայ : Դիշեր ու ցորեկ
աշխատողը , անկէ աւելի ու լաւ չկըր-
նար ընել , թէ որ իր ատենին քիչ մը
չհանգչի : Կառքին անիւը Ճամբայ ել-
լալէն առաջ , ու Ճամբան ընելէն ետ-
քը եղոտել պէտք է . թէ որ հեծած
ձիդ աղէկ կըքալէ , անոր մի զարներ .
վասն զի արագ երթալուն տեղը՝ կը-
կենայ ու քեզի կից (թէքմէ) կըզար-
նէ : Ռսածներս երկու խօսքով յայտ-
նեմ քեզի . խօսքդ բոնող , արդար
ու քաղցը եղիր , թէ որ կուզես աղէկ
տէր ըլլալ :

Խօսեցայ տէր եղողներուն արտըն-
ջանաց վրայ . բայց ասոնց աղաղակը
ոչինչ է՝ ծառաներուն անհատնում
տրառնիջներուն նայելու ըլլանք նէ ,
թէ որ հանդըպիս ծառայի մը որ զին-
քը դոհ ու բարեբաղդ կոչէ , կրնաս
նշանել զանի՝ ընտոր թէ զարմանալի

բան մը դտած ըլլայիր : Գիտեմ ու
կըճանճամ թէ ծառայող մարդը փա-
փուկ չկրնար կենալ . բայց պէտք է ը-
սել՝ թէ շատ հեղ իրեն վիճակը այն-
չափ ծանր չէր ըլլար , թէ որ ունե-
ցած վիճակին դէմ բաներ չընէր :
Դուն կըծառայես կամքու ուզելովդ
և կամ կարօտութեանդ համար : Թէ
որ ուրիշ բան կրնայիր ընել , ու ծա-
ռայութիւնը ընտրեցիր , ամենեին ի-
րաւոնք չունիս ու տրառնջներդ բա-
նի չեն զար : Բայց թէ որ ուրիշ լաւ
բան ընել չէիր զիտեր , դարձեալ ի-
րաւոնք չունիս տրտնջալու տիրոջդ
դէմ . որն որ քու ըրած ծառայու-
թեանդ կըվճարէ , քեզի տուն տեղ ու
հաց կուտայ . որ եթէ չիտար՝ դուն
չէիր կրնար անոնք ունենալ :

Լսենք հիմա թէ ի՞նչ բանի վրայ են
աս տրառնջները : Օոյլ ծառային՝ ամ-
մէն տէր պահանջող կերենայ . անհա-
ւատարիմ , զինէմոլ ու նախանձոտ ծա-
ռային՝ տիրոջը ըրած արթնութիւնն
ու զգուշաւորութիւնը՝ իրեն կըծծու-

թիւն ու կասկածոտութիւն կերենան .
յանդուզն ծառային՝ տիրոջը հրամա-
նը կամ ազգարարութիւնը՝ թշնամանք
ու յանդիմանութիւն կերենան : Կըր-
նայ ըլլալ որ դուն քու տիրոջդ վրայ
ձգես քու յանցանքներդ . կարելի՞ է որ
քու նախանձդ անանկ շարժի , որ ին-
չուան քեզի փափաք մը դայ քան ըզ-
տէրդ վեր ըլլալ , որն որ իրաւունք
ունի քեզի հրամայելու : Խեղճ մարդ .
թէ որ ասանկ է , կընախանձիս ու-
րեմն տիրոջդ ունեցած հոգերուն վը-
րայ ալ , որ քուկիններէդ աւելի շատ
են : Չէ . ամմէն փայլուն եղածը ոս-
կի չէ , ու ամմէն տուն իրեն պակ-
սութիւնները ունի : Մտիկ ըրէ ին-
ծի . երբոր կըլմընցընես քու պարտ-
քըդ , բանդ կընայիս , հանդիստ կու-
տես կըխմես : Խոկ քու տիրոջդ զլխուն
մէջ չես զիտեր թէ ի՞նչ բաներ կեփին .
պէտք է որ մտածէ տանը ամմէն հար-
կաւոր բանները , բոլոր ընտանեցը ու
քեզի համար հոգ պիտի ունենայ . ու
էն ետքը պիտի զիտնաս , թէ « ամ »

մէն մարդ տէր է, ու ամմէն մարդ ծառայ է » : Դուն իրեն կըծառայես, ո՛ զիտէ ինքն ալ մեծ ու զլխաւոր տէր մը չունենայ, ուսկից կըսպասէ բան ձեռք ձգել, ու կըդողայ անոր դէմբան մը ընելու . ինչու որ՝ ինքը ուրիշ անանկ տէր մը չկընար գտնալ, ընտոր որ դուն զինքը գտեր ես : Երբոր աջ ձեռքը կըհրամայէ, շատ հեղ ձախը կըհնազանդի . և աս բանը սովորական է . ու դժբաղդ պիտի չսեպէ զինքը՝ ով որ երկու ձեռքով ալ կըհնազանդի : Աս բանիս վրայ աղէկ կըսէր մարդուն մէկը . « զինքը յարմարցընողին՝ չկայ անանկ գէշ անկողին մը, ուր չկարենայ քուն ըլլալ : Անանկ երկար զործք մը չկայ՝ որ չկարենաս կարձեցընել, անոր շիտակ ու դիւրին ճամբան դտնելով : Չկայ անանկ ծանր բեռ մը, որ բեռնաւորելու կերպը զիտնալով չկարենաս թեթեցընել » :

Ուրեմն ով որ ուրիշին իշխանութեան տակն է, պէտք է որ հոն կենայ : Յառչունին վանդակը որչափ ալ

շուտ շուտ փոփոխես, միշտ նոյն բան-
տին մէջն է, ու անոնց և ոչ մէկուն
մէջ կըփափաքի կենալու : Ծառային
հաւատարմութիւր ու ջանացողութիւ-
նը անանկ մազնիսներ պիտի ըլլան, որ
տիրոջը վստահութիւնը ու առատա-
ձեռնութիւնը միշտ իրեն քաշեն : Ա եր-
ջապէս՝ քիչ խօսքով լըմնցընելու հա-
մար կըսեմ, աղէկ տէր մը զտնալու
համար, ալէտք է աղէկ ծառայ ըլլալ :

Դեռ ուրիշ բան մըն ալ կայ զիտ-
նալու, որ հոս աշխարհքիս մէջ ամ-
մէնքնիս մէկ մէկու ծառայ ենք : Մար-
դըս մինակ ինքիրեն մնացած՝ անանկ
տկար արարած մըն է, որ մէկը չկայ
ամենեին որ կարենայ ըսել, « Ես մէ-
կուն կարօտութիւն չունիմ » : Ամէ-
նուն հայրը Աստուած է, ու մենք ամ-
մէնքնիս ընտոր եղբարք մէկմէկու ձեռք
սիտի տանք, ու իրարու բարի ուզենք:
Ուէ որ տեսնանք մեր եղբայրը տա-

ոտպանաց կամ կարօտութեան մէջ՝
օդնենք անոր . ապա թէ ոչ և ոչ մենք
արդիւնք կունենանք որ մէկը օդնէ մե-
զի՝ նեղութեանց մէջը ընկած ատեն-
նիս : Կըտեսնանք որ ան պզտիկ յար-
դի կտորը երբ խիստ ծանր կուզայ մըր-
ջիւնին՝ որ քաշելով կըտանի , մէկէն
ուրիշ մըջիւն մը կուզայ անոր օդնելու :
Վեղուն երբ իր ընկերը կըտեսնայ որ
ծանր բեռներով փեթակը կըդառնայ ,
կըվազէ մէկէն թեթեցընելու զանի ,
ու անոր կէս ծանրութիւնը վրան
կառնու : Իրաւ որ բաղդ մըն է մէկը
զանել՝ որ ուրիշին ծառայութիւններ
ընէ , բայց աւելի մեծ բաղդ է՝ որ մէ-
կը կարող ըլսայ ինքը ուրիշներուն ը-
նելու . որովհետեւ զիմացինը երախ-
տագէտ տեսնալը՝ հաճելի բան է ,
բայց հազար անգամ աւելի հաճելի է
կըսեմ անոր առիթ տուողը . այսինքն՝
անանկ բան ընողը , որ ուրիշը իրեն
երախտագէտ ընէ : Վէյ մը որ աս զը-
ւարձութեան համը առնես , միշտ կու-
զես վայելել . ու անիկայ շատ հանգար-

տութիւն կուտայ հոգւոյդ , ու սրտիդ
երջանկութիւն : Ուստի կրնայ ըսուիլ ,
թէ բարի զործքերը՝ շատցող բաներու
նման են . վասն զի առջինը ընողը՝ եր-
կրորդն ալ կրնէ , ու անոր ետեէն ու-
րիշ շատեր ալ կրնէ : Չթողունք ու-
րեմն որ բարիք ընելու առիթները փախ-
չին . և մասնաւորապէս չարցընենք թէ
անիկոյ կարօտ է արդեօք մեր օգնու-
թեանը , մեզի պէս կըմտածէ , կըդոր-
ծէ ու կըհաւտայ . շարչարուող մար-
դը մեր եղայրն է . ուրիշ բան պէտք
չէ մտածենք : Անոր համար ընենք՝ ինչ
որ կարող ենք նէ , անմեղադիր չընենք
զմեզ մեր աղքատութիւնը պատճառե-
լով . վասն զի մեծ բարիքը ոսկիով չը-
լուիր : Աստուած առմէնուն չէր հրա-
մայէր որ մէկղմէկ սիրեն , թէ որ չզիտ-
նար թէ ամմէնքն ալ անոր ընդունակ
են ու կրնան զործքով ալ ցուցընել:
Ով որ մէկուն աշխատանք կամ վաս-
տըկի զործք մը կըդտնայ , ստակէն ա-
ւելի կաժէ : Կատ հեղ բարի համբաւ
ունենալը՝ տուած ստակէդ աւելի շա-

Հաւոր է, և համարումն ունենալէն աշելի՝ բարի օրինակը օգուտ կրնայ ընել։ Եւ վերջը՝ ան տեսած բարի օրինակիդ հետեւու ջանքէն, ալ ուրիշ հարկաւոր բան չեմ ճանչնար։ Իսրեալաշտութեամբ, կարեկից ըլլալով, միսիթարանքներով ու օգնութիւն հասնելով կրնայ նաև աղքատը ուրիշին բարիք ընել, թէ և ուրիշ բան ալ չունենայ։ Աս բարիքները օգուտ ալ կըթերեն. վասն զի լաւ ու սրտանց խօսք մը երբեմն շատ աւելի սիրտ կուտայ մէկուն, որչափ որ ուրիշ զօրացուցիչ դեղերը չէին կրնար զանի բժշկելու։

Աս բաները միաբերնիս պահենք։ և որովհետեւ չկարծած ատենինիս կըրնանք կարօտութիւն ունենալ ուրիշի օգնութեանը, ուստի զիտնանք թէ ասկէ աւելի ծանր ու անախորժ բան չկայ, երբ պէտք ըլլայ մէկէ մը օղնութիւն ուզել, որուն որ ատենօք միաս բերեր ենք։ Անանկ չափենք ուրեմն խօսակցութիւննիս ու զործքերնիս՝ որ մէ-

կու մը վիրաւորելու առիթ չըլսանք .
ու թէ որ դժբաղդութեամբ բան մըն
ալ հանդիպած ըլլայ , մեզի ցածու
թիւն չսեպենք համարձակ խոստու
վանելով՝ թէ յանցանքը մերն է : Խոկ
թէ ուրիշները զմեզ անարդեր են , յի-
շենք թէ անիրաւութիւնները մոռնալը՝
սիրոյ պարտք է : Վերջապէս ով սի-
րելիք , ինծի մտիկ ըրէք . երբոր են-
թագրէք ալ որ ուրիշները ձեզի հետ
թշնամացեր են կամ կըկարծեն թէ
ձեզմէ անարդուեր են , դուք անձամբ
անոնց ետևէն գնացէք՝ որ առջի ի-
րիկուընէ հաշտուիք . որպէս զի զի-
շերը հանդիստ անցընէք , ու Վատու-
ծոյ պատուէրը կատարէք :

Կիրքեր ու տհաճութի բերող շատ
առիթներուն մէջը՝ ուրիշ մըն ալ կայ ,
որ երբեմն մեր միտքը չիյնար . ու ա-
սիկայ է՝ անքաղաքավար կերպերը , որ
վարմունքի ու խօսակցութեան մէջ կըլ-
լուին : Վարդ չկայ որ յօժարութի՛
ձեռքը քսէ քերիչին (ունտէին) վրայ ,
ու իրեն մատուըները քերթուածին

պէս՝ նեղանալով մէկզի չիձգէ : « Առյն
պէս մէկուն մտքէն ալ չանցնիր որ եր-
թայ շոյէ ոզնի (քիբրի) կենդանին .
որ սննոր ներհակ՝ յօժարութեամբ կը-
դզուենք ձերմակ մաքուր աքիսը (քա-
քումը :) « Մեղքը լզել կուտայ, վասն
զի անոյշ է » , կըսէ առակը . այսպէս
ալ մարդկանց մէջի անվայել կամ ան-
քաղաքավար կերպերը՝ հաճոյ չեն անց-
նիր, ու մէկ մէկէ հեռացընել կուտան .
ասոր ներհակ՝ միշտ օդտակար է որ մէ-
կը ինքզինքը անոյշ ու սիրելի ցու-
ցընէ : Յայտնի է որ կծու խօսքերը՝
աւելի ոյժ չունին քաղցր խօսքերէն,
որ ոմանք կրնան անոր հակառակը կար-
ծել . և ոչ իսկ ան տմարդի ու դաժան
կերպերը՝ ծանրութիւն մը կաւելցընեն իրա-
ւունք ունենալու կամ հրամայելու ա-
տեն :

Աս հարկաւոր բաներուս մէջ ջա-
նացէք զգուշանալ Աիրելիք . և մաս-
նաւորապէս թէ որ ձեր պատիւր կու-
դէք պահել, խօսակցութեան ատենը

ու զործողութիւններու մէջ պիտի դիտէք զանազան վիճակի մարդիկը, ու անոնց տկարութիւնները և հասակը պիտի նայիք։ Ամմէն պարագաներու մէջ՝ պարտըկան է մարդ իր կինը պաշտապանելու, և թէ որ վար զարնելու ըլլայ՝ ինքը ցած մարդ մը կը համարուի։ Զգուշաւոր ու շրջահայեաց պիտի ըլլայ ձեր լեզուն անմեղ տղաքներուն դիմացը խօսելու ատեն, անոնք փափուկ ծաղիկներու կընմանին, որ գէշ հով մը զարնելուն պէս՝ կընան թոռմիլ ու չորնալ։ Օերերը պատուեցէք։ տարիքը առնողը ու ճամբուն վերջերը մօտիկցողը՝ ոյժը կորսընցուցած ըլլալով, կարօտ է ան ձեռքին՝ որ զինքը վեր վերցընէ, պէտք է ուրախացընել անոր պանդխտութեան վախճանը, ու իր մնացած քիչ ճամբուն վրայ ծաղիկներ ցանելու է։ Վայ է ան պատանւոյն՝ որ ծերերը չուզեր յարդելու, ինքը ամօթով կը մնայ ու խղճմտանքները կըշատցընէ՝ երբոր իր վրան ալ տարիքները ծանրանան։ Երանի՛ անոր որ ան

վերջի տարիքին հասած՝ բոլոր կեանքը
աղէկ անցուցած ըլլայ, ու միայն իր
գովելի բաները յիշէ. և ինքն իրեն հա-
մարձակ կարենայ ըսել. « Իմ ընկե-
րիս վեաս չիտուի, որուն որ կըցայ բա-
րիք ըրի, աղէկ զաւակ եղայ, աղէկ
հայր ու ծնող եղայ, աղէկ եղայր, ա-
ղէկ բարեկամ, աղէկ տէր, աղէկ ծա-
ռայ, ու նաև աղէկ մարդ եղայ. և հի-
մա հանգիստ ու յօժար սրտով հոգիս
Աստուծոյ ձեռքը կըյանձնեմ » :

Այ բանիս կըբաղձամ բոլոր սրտանց
ձեզի ու ինծի համար սիրելի ընթեր-
ցողք : Յմէ որ ես ինչպէս որ պէտք էր
նէ իր ատենին ճանչցած չըլլամ ար-
դարութեան ճամբաները, որուն վրայ
քիչ մը վախ ունիմ՝ աչքս ուշ բա-
ցուելուն պատճառաւը . սակայն դուք
օգուտ հանեցէք աս հիմակուան սոր-
վեցուցած բաներէս, որ ան երջանիկ
վախճանին ինծմէ աւելի դիւրաւ հաս-
նիք :

Ե

Կարոլոսին բարեպաշտութիւնը :

Պէտք է առաջ դիտնալ՝ թէ իմ հայրը զիս բարի քրիստոնէի մը պէս կրթեր էր, և սորվեցուցեր էր որ Աստուծմէ վախնամ. և մանաւանդ՝ ընտոր առաջ ըսեր եմ, միտք ունէր զիս քահանայ ընելու, և իր տանը մէջ պահելու : Ինքը գոհ չէր ան սովորական հոգեսոր կրթութիւններուն՝ որ արդոցը կըտրուի ընդհանրապէս . բայց մեր բարի ժողովրդապէտին ջանքով վը՝ զիս քիչ մը աւելի կրթեց հաւատոյ բաներուն մէջ : Կուզէր որ ամեն կիրակի օրը տանը մէջ խօսիմ ինչ որ եկեղեցին լսեր էի . անանկ որ՝ շուտով ան աստիճանին հասայ, որ չէ թէ միայն պատասխան կուտայի ամ-

մէն եղած հարցմունքներուն , հապա
նաև ես ալ կրցայ վարպետ ըլլալքրիս-
տոնէական վարդապետութեան :

Ասանկ դեռ պզտի տղայ ըլլալով՝
հաւատոյ բաները զիտէի , ու այնպի-
սի տարիքի մէջ սորվեր էի պատուի-
րանքները . թէպէտ այնչափ չէի կըր-
նար հասկընալ ու անզրադառնալ , և
աւելի յիշողութիւնս կըբանէր քան թէ
խելքս : Բովանդակ քրիստոնէական
վարդապետութիւնն ու աղօթքները ա-
նանկ միտք կառնէի , ընտոր ուրիշ ամ-
մէն ուսման դասերս : Յերմեռանգու-
թիւններ ու առաքինութեանց կըթու-
թիւններ կընէի , և ամենեին քրիստո-
նէի պարտքերէն չէի պակսեր . բայց
յայտնի կըսեմ՝ թէ իմ բարեպաշտու-
թիւնս աւելի ունակութիւն մը ու սո-
վորութիւն մըն էր , քան թէ ներսէն
ու բանը աղէկ հասկընալէն :

Այսկայն աս կըթութիւնս և աս ը-
րած ունակութիւնս ընդունայն ու ան-
օդուտ չեղան : Միտքս դրի որ ես լաւ
մարդ ըլլամ , առաքինութիւններ վաս-

տըկիմ, ու դէշ բնութիւններուս դէմ
գնեմ։ Կայեցայ մէկ կողմանէ որ քաշ
նի մը նոր սորված առաքինութիւննե-
րուն մէջէն մէկքանին սրտիս մէջ չէ-
ին կրնար աճիլ, ու մէկալ կողմանէ՝
մանր պակսութիւններ, քանի մը ար-
մատացած մանր կրքեր՝ ամմէն ըրած
ջանքիս դէմ կըկենային, ու չէի կըր-
նար փրցընել. ու խոտի նման՝ մէկ
դիէն փրցընել կըջանայի, մէկալ դիէն
կըտեսնայի որ նորէն կըծլէին։ Ան ա-
տեն հասկրցայ թէ իմ ոյժս բաւա-
կան չէ յաղթելու աս դժուարութիւն-
ներուն. ուստի ես ինձի սկսայ հար-
ցընել՝ թէ արդեօք ուր կրնամ՝ աւելի
զօրաւոր օգնութիւն մը գտնել։

Երբոր աս հարցմունքը կրնէի,
սիրտս զրեթէ բոլորովին կոտրած էր.
բայց ան միջոցին որ անանկ պաղ կեր-
պով մը կեցեր էի, կարծես թէ պա-
տասխան մը եկաւ՝ որ դէպէ՛ի երկինքը
նայիմ։ Ինձի երեցաւ որ ան ատենը
վերէն ճառագայթ մը կինջնար հո-
գւոյս վրայ, ու յանկարծակի կըլու-

սաւորէր զիս : « Այնպէս է՝ կանչեցի ,
հոն վերն է ճշմարիտ ոյժը . Աստուած
միայն կը բաշխէ զանի . միայն բարե-
պաշտութեամբ ու հաւաքով կընայ
դանել զանի քրիստոնեայ մը . աս ու-
ժովս միայն կընայ ոտքի տակ առնել
ներքին թշնամիները , ու իր անձին
վրայ յաղթութիւն ընել » :

Ան ատեն բովանդակ անցած բա-
ները մէկէն մըտքիս դիմացն եկան ,
ու նոր լուսով մը զանոնք պայծառա-
ցած տեսայ : Երբոր միտքս կուզար
սլզտիկուց սորվածներս , կըզարմանայի
թէ ինչպէս աղէկ չեմ հասկըցած ու
չեմ իմացած ան բաներն՝ որ հիմա մէ-
կէնիմէկ կըյայտնուին . որչափ պա-
ղութիւններ ու անհոգութիներ ըրեր
էի բարեպաշտական զործքերուն մէջ ,
որոնք հոգւոյս կեանքը պիտի պահէին :
Միաքս աս բաներուս վրայ երթալու-
ատենը , հոգիս միշտ աւելի կըլուսա-
ւորուէր , ու սրտիս մէկ նոր ներքին
յորդոր մը կուզար . որն որ կընամ ճըշ-
մարտապէս Առարք ազգեցութի կոչե-

լու . ու ինծի երեցաւ թէ միայն այն
վայրկեանին կրցայ զԱստուած Ճանչ
նալու : Այսպէ՞ս ինծի զալով ու վրաս
ցաւ մըն ալ զգալով քայլերս զիս դէպ
՚ի եկեղեցին կրտանէին՝ զրեթէ առանց
իմանալու . հոն մտայ , երեսի վրայ
ինկայ , ու առջի անդամն եղաւ որ
Ճշմարիտ զգածեալ սրտով փառաւորե-
ցի զԱստուած աղօթքով ու շնորհա-
կալութիւններով :

Են օրէն ետքը՝ իմ բարեպաշտու-
թիւնս միայն փուճ կամ պաղ ունա-
կութիւն մը չեղաւ . սրտիս մէջ կի-
մանայի զարմանք , երախտազիտութիւն
ու սէր առ Աստուած , վերջապէս ի-
մացայ թէ աս մեր զերագոյն կրօնն է
յաւիտենական աղբիւրը Ճշմարիտ ա-
րիութեան , անդին յուսոյ ու քաղցր
միթարութեան : Են ատեն առջի ու-
նեցած բարի սկզբունքներովս՝ բարե-
պաշտութեան պարտքերը կրկատա-
րէի . չէ թէ մարմնով միայն եկեղեցին
կերթայի նիւթապէս , չէ թէ բերանս
միայն կերգէր Աստուածոյ զովութիւն-

ները կամ ցնդմամբ աղօթքներս կը-
զուրցէի, չէ թէ միայն ականջիս կու-
զային Աստուծոյ խօսքերը, այլ բո-
վանդակ հողիս կըզգար, աղօթք կը-
նէր ու զԱստուած կըփառաւորէր։ Են
ատենը նաև ոյժս շատցաւ կըքերուս
դէմ կոռւելու, ու բարի ճամբուն մէջ
առաջ երթալու։ Թէ որ Աստուած
չկամեցաւ որ աւելի յառաջանամ անոր
մէջ ինչպէս որ կըփափաքէի, իրեն բա-
րի կամքը ըլլայ . բայց միշտ պարտա-
կան եմ շնորհակալ ըլլալու Աստուծոյ,
որ ամմէն անդամ որ իրեն կապաւի-
նէի՝ կըպահէր զիս, ու ինծի կօդնէր՝
որ բոլորովին անարժան չըլլամ իրեն
բարութեանը։

Աստուծոյ բարերարութիւնը մեծ
է սիրելիք . բայց աս միայն չդտայ ես
սուրբ կրօնին բարեպաշտութեան մէ-
ջը։ Ճանչցայ նաև Աստուծոյ անհուն
մեծութիւնը, որ իմ ամմէն քայլս կը-
ցուցընէր ու կըվկայէր անիկայ . մեծ
մեծ մտածմունքներ ունեցայ, որով
աչքիս դիմացը զարդարուած կըտես-

նայի բովանդակ արարածները : Ալլու
քիս գիմացը կուղար հարիւր տա-
րուան կաղնի ծառէն ինչուան նոյն ա-
ռաւօտեան գուրս ելած ու բուսած
խոտին ծիլը , ան արտերը հերկող ու-
ժով եղէն ինչուան ան խեղճ մանր
որդը՝ որ մամուռին տակը կը ծածկուի ,
ան բարձր երկինքը թուզող արծիւէն
ինչուան ան մեղուն՝ որ ծոթրինին վը-
րայ կը բզայ , երկինքը փայլվող աստղ
ներէն ինչուան փոսուրայն , որ մութ
ատեն տկար լոյս մը կուտայ . կը տես-
նայի որ ասոնք ամմէնքը միաբան կը-
փառաւորէին զըստուած , ու իրեն
կարողութիւնն ու իմաստութիւնը կը-
յայտնէին : Ասանկ իմսիրտսալ զուար-
ձանալով անոնց հետ միաբան կերպէի ,
որոնք մշտնջենաւոր զովութիւններով
ամմէն արարածները ձայներնին բար-
ձրացուցած կը փառաբանէին իրենց
ստեղծողը :

Աակայն աս երջանիկ ատեններուս
միջոցը՝ Աստուած ուզեց իրապէս զիս
փորձել. ու պահանջեց ինձմէ ան
պարտքը՝ որ ամմէն մարդ իր վշտերուն
ատենը պիտի վճարէ : Իմ խեղջ հայրս
ինձմէ բաժնուեցաւ իրեն մահուամբը:
Իրեն երկար ու ցաւալի հիւանդու-
թիւնը, որուն մէջը ամենեին տրտունջ
մը բերնէն չելաւ, ինձի յայանի ցը-
ցուց՝ թէ ընտոր արդար մարդուն առ
Աստուած վստահութիւնը՝ չարշարուե-
լու ատենը համբերութիւն կուտայ ,
ու մեռնելու ատենը յոյս և համակեր-
պութիւն: Հայրս կորսունցընելս՝ որ
իմ առջի գժբաղդութիւնս եղաւ, ու
ըիշ բան մըն ալ ինձի սորվեցուց. այս-
ինքն՝ իմացայ թէ վիշտեր ալ կան որ
միայն մեր սուրբ հաւատքը կրնայ թե-
թեցընել: Ի՞նտո՞ր կրնանք տանիլ մեր
շատ սիրելոյն մահուանը , թէ որ չկա-
րենանք ըսել, « նորէն կըդանանք մէկւ
զմէկ ուրիշ լաւագոյն տեղ մը » : Միսի-
թարական յոյս . ուրեմն ան վերջին
տուած ողջոյնը յաւիտենական չէ , ան

միաբան կապերը որ Աստուած հոս
աշխարհքիս մէջը իբր սուրբ կապ մը
դրեր է, յաւիտեան բաժնուած չեն մը-
նար, թէ որ արժանի ըլլանք միատեղ
մի և նոյն երջանկութեան տեղը դըտ-
նուելու նէ :

Կոյն ատենը դեռ մտքիս մէջ կային
սուտ մուտ պատմութիւններու յիշա-
տակներ, որ տղայութեանս ատենը
անզգոյշ ու տղէտ անձինքներ պատ-
մեր էին զիս համոզելով։ Իրաւ այնչափ
չէի հաւտար մեռելներու երեւմունքնե-
րու վրայ ու անոնց տուած վախերուն,
սակայն բոլորովին ազատ ալ չէի տ-
սանկ աւելորդապաշտական բաներէն,
որ հօրս մեռնելու ատենները նորո-
դուեցաւ՝ զզայական կիրքերս շարժե-
լէն։ Ուստի կըփափաքէի որ հօրս շու-
քը ինձի երենար, չէ թէ որ սարսափ
մը դայ ինձի, այլ երեակայութեանս
հաճոյ բան ըլլայ. վախ մը չունէի ի-
րեն դիմացը երենալէն, ու միայն ի-
րեն օրհնութեանը կըսպասէի. ու թէ
որ դար զիս փնտըռեր որ իրեն հետը

տանի՝ աւելի ուրախութիւն կունենայի : Գիշեր մը քնանալու ատենս ասանկ խորհուրդներով զլուխս տաքցած՝ կէս զիշերուան ատենները յանկարծ արթընցայ . ու աչուըներս բանալու ատենը ինձի երեցաւ հօրս պատկերը լուսնի ոլէս տղայծառ , որ իբր թէ ձերմակ լաթով պրլուած շիտակ ոտքի վրայ իմ անկողնէս իրեք քայլ հեռու կեցած էր : Ա' էկէն անկողնէն վեր ցատքեցի՝ ուրախութեան ձայն մը հանելով . ու հազիւ թէ ոտքս վար դրի , ալ ամեննեին բան մը չտեսայ : Հիմա հասկըցայ՝ ես ինձի ըսի , թէ զդայութեանս խաբէութիւնն էր անիկայ , իմսխալ երեւակայութեամբս միտքըս դրածն էր : Ուստի ամչնալով ու ցաւելով այսպիսի տկարութեանս վրայ՝ որ ինձի մնասակար երեցաւ , ծունկի վրայ ընկայ անկողնիս քովը , ու աղաղակեցի . « Ո՛վ Ասառուած իմ ներէ ասանկ անհիմն բաղձանքիս : Զէ , հոգին որ անգամ մը քու զիրկդ դարձեր է , ալ չիհեռանար անկէց աս մեր թը-

շուառ երկիրը դալու : Ա՞եզի կը մնայ
որ մեր աքսորնիս ալ լը մընցընենք , ու
վաղենք քեզի հասնինք , և անոր հետը
մէկտեղ վայելենք՝ որն որ զմեզ թու
զուց : Ո՞վ Աստուած իմ , կը ճանչնամ
որ չես տուած մարդու մը զդայական
Ճամբով միւս կեանքին գաղտնիքները
տեսնալու . ոչ ոք դալիքները կրնայ
Ճանչնալ , ողիները կամ տարերքները
երդուընցընել՝ ընտոր կախարդները
կուզեն ընել . որովհետեւ դու միայն
ժամանակը ու միջոցը զիտես , դու
կը հրամայես միայն ամմէնուն , զեր-
քնական կարողութիւնը ու զօրութիւնը
քուկդէ : Հաւատալի բաները քու բա-
րութիւնդ մեզի սորվեցուց , և ուրիշ
Ճշմարտութիւն չկայ՝ քու աստուա-
ծային խօսքէդ զատ » :

Աս բանս բաւական եղաւ խելքս
բանալու , ու զիս ամըրցուց՝ որ վախե-
րու , երազներու ու կախարդներուն
նախապաշարմունքներու դէմ դնեմ . և
ասանկ սուրբ հաւատքը ջնջեց ինձմէ
բոլոր աւելորդապաշտութեան շուքն

ալ. որովհետեւ ան բանն որ միշտ սար-
սափներ կը ձգէ ու մոլորութիւններ
կը բերէ, մեր հաւատքին հետը չըր-
նար միաբանիլ, որն որ բովանդակ
յոյս և Ճշմարտութիւն է : Ամբարիշ-
տը ու չարագործը միայն կը դողան,
ու ամմէն կողմանէ վախնալու երեւ-
ոյթներ կը տեսնան, և անհիմն բանե-
րու կուզեն ապաւինիլ : Բայց բարե-
պաշտ ու արդար մարդը՝ միայն Աս-
տուծոյ վրայ հաստատած է իրեն հա-
ւատքը, և անոր միայն կապաւինի :

Ո՞վ փորձած չէ աս սուրբ հաւատ-
քին ոյժը, ու անոր ապաւինութեանը
կարօտ չէ եղած : Ո՞ր մարդը՝ թէ որ
բոլորովին պաղած ու խստացած չէ,
չըզգար արդեօք զրդիռ մը որ զինքը ու
ամմէն բան ստեղծողին զիմացը դե-
տին խոնարհի : Ան պղտի տղէն՝ որ
դեռ նոր աշխարհք կուզայ, ինչուան
ան ծերը որ աշխարհքէս դուրս ելլեւ-

լու վրայ է , շնորհակալ սկիտի չըլլայ
ան բարիքներուն՝ որ իրենց խոստա-
ցուած են մէկալ աշխարհքը , կամ ա-
նոնց համար՝ որ հոս դեռ կըվայելեն :
Խեղճ ու անօթի աղքատէն ինչուան
սուտ պատուոյ մէջը եղած թաղաւո-
րը՝ չունի՞ն Աստուծմէ խնդրելու բան
մը , որուն կարողութիւնը կրնայ տը-
կարները ու խեղճերը բարձրացընել ,
ու մեծերուն իշխանութիւնները տկա-
րացընել : Ո՞չ , որչափ կըցաւիմ անոր
վրայ՝ որ զԱստուած պաշտել չղի-
տեր , ու անոր աղօթք ընել չուզեր .
թէ որ երջանիկ կըսեպէ ինքզինքը ,
զիտնայ որ ապերախտ է՝ երբոր իր
պարտքը չընէր . թէ որ նեղութիւններ
կըկրէ , թէ որ իր վրան ծանրացեր է
ցաւը կամ թշուառութիւնը , այնպի-
սին ոչ միսիթարանք ունի և ոչ յոյս .
թէ որ մեղաւոր է ու խղճմտանկքէն կը-
շարչարուի , ներում չունենար իրմէ՝ երբ
որ չապաշխարէ : Ո՞վ սուրբ աղօթք ,
գուն որչափ բարիք ըրեր ես ու կընես :
Ես ալ մարդ եմ , և ուրիշներուն նման

մարդկութեան բաները ունիմ, նոյն
տկարութեան ու տառապանաց պարտ-
քերը վրաս են . բայց երբոր առաւօտը
աղօթք ըրած ըլլամ, աւելի լաւ ու
զօրաւոր կըդտնամ զիս նոյն օրուան
մէջ . երբոր իրիկուան աղօթքս կը-
նեմ, հանգիստ ու խաղաղ կըհանգչիմ
նոյն զիշերը . երբոր զիս երջանկու-
թեան մէջ կըաեսնամ, աղէկ կըվայե-
լեմ նոյն երջանկութիւնը աղօթք ընե-
լէն ետքը . երբոր վրաս նեղութիւն
կուգայ, աղօթքը ինծի կարողութիւն
կուտայ՝ որ ամուր սրտով համբերեմ,
ու վստահութիւն կուտայ՝ որ իրեն
յուսամ։ Ո՛վսիրելիք, հաւտացէք ին-
ծի . որպիսի վիճակի մէջ որ ըլլաք,
միշտ աղօթք ըրէք . վասն զի աղօթքը
վահան մըն է՝ որ փորձութիւններուն
դէմ կըդնէ, պալասամ է՝ որ վէրքե-
րը կըքժկէ, անտեսանելի ձեռք մըն
է՝ որ դողդոջիւնները ամուր կըբռնէ,
օղնութիւն համնող ձեռք է, որ ապա-
ւինողին կերկընցընէ։ Աղօթքը նաև
ուրիշ շարժիչ ու դերազանց բան մըն

ալ ունի : Դիմացս կըկանչեմ ան տը-
կար ու թեթևամիտ մարդը , որ չի-
խանդաղատի ու յարդութիւն մը ըզ-
գայ , տեսնելով անմեղը կամ ապաշ-
խարողը որ կեցեր Աստուծոյ դիմացը
աղօթք կընեն : Ծառղ դիմաց ելան ան
կարծրասիրտները՝ որ չփղձկին ու չար-
ժին , տեսնելով ժողովրդեան բազմու-
թիւնը , որ եկեղեցւոյ մէջ Աստուծոյ
դիմացը ընկած կաղօթեն : Ծառղ տես-
նամ , կընայ ան յանդուզն անհաւատը
չյարգել զքահանան , որ իր ձեռքը
վերցուցած կօրչնէ բոլոր ծունկ չո-
գած ժողովուրդը : Աղօթքը , ով սի-
րելիք , հաւատքը կըզօրացընէ , յուսոյ
սիրտ կուտայ , ու սէրը կըպահէ . ո-
րոնք որ քրիստոնէին առջի առաքինու-
թիւններն են . . . :


Այսչափս բաւական է . սկէտք է որ
հոս խօսելէն դադրիմ : Ծէ և միշտ
քրիստոնէական վարդապետութիւննե-
րու մէջ քաջ եղեր եմ , ու շատ մաիկ
դրեր եմ՝ աւետարանին բացատրու-

թիւններուն . բայց զիս այնչափ չեմ
սեպեր՝ որ կարենամ ձայնս երկինքը
հասցընելու՝ ընտոր կըսուի , այսինքն՝
իմ չափէս վեր խօսելու , ու վրաս առ
նեմսորվեցընել ինծի նման աշխարհա-
կան մարդիկներու՝ մեր սուրբ կրօնին
բովանդակ պատուէրքները ու Ճշմար-
տութիւնները : Ա աւ չէ՝ որ ոչխար մը
միտքը գնէ թէ բոլոր հօտին առաջ-
նորդ ինքն ըլլայ . վասն զի կրնայ ըլ-
լալ որ մոլորցընէ զանոնք ու դայլին
բերանը տանի . հովիւին կիյնայ զա-
նոնք կառավարելու : Բայց ոչխար մը
կրնայ խորհուրդ տալ , օրինակ ըլլալ
մտիկ գնելու անոր ձայնին , ու հովիւ-
ին ուզածին սկէս վարուիլ . ես ալ աս
բանս միայն ուզեցի ընել :

Ասանկ է , ընթերցողքս . թէ որ
մտքիս զրածին զրուածներովը կրցայ
զձեզ համոզել , թէ մեր կրօնը աղքիւր
է ամմէն առաքինութիւններու , թէ
ան միայն կրնայ ոյժ տալ զանոնք վաս-
տըկելու , և թէ անիկայ միայն կրնայ
զձեզ երջանիկ ընել հոս ու մէկալ աշ-

խարհքին մէջ, մեծ ուրախութիւն կունենամ ու վախճանիս հասած կըլլամ. ասկէ աւելի խօսիլը՝ ինծի համար չէ :

Չեզի կըմնայ ինծի նման ոչխարներ, ձեր հովիւներէն սորվիլ, դիւրանսաց ու հնազանդ ըլլալ անոնց ձայնին, ու յարգել ան սուրբ կարգը՝ որ ինքն Աստուած անոնց տուեր է : Ուրեմն գացէք մտիկ լրէք Աստուծոյ ձայնին՝ որ անոնք ձեզի կիմացընեն . և ան ձայնը ձեր ականջէն ինչուան սրտերնիդ համնի . վասն զի այն Աստուծոյ բանն է՝ որ ամմէնուն կեանք կուտայ :



Ը

Կարոլոսին վերջի պատմած Առակը
մէծերու ու պզտիկներու վրայ :

Ա ԵՐಡԻ անդամն որ խօսեցայ Կա-
րոլոսին հետը (կըզուրցէ Քանդուն,)
չկրցայ բոնել զիս, որ իմ զգացած կիր-
քերս չիթափեմ իրեն դիմացը. ինչպէս
սրտակից բարեկամի մը՝ պատմեցի ա-
նոր իմ թշուառութիւններս, կորսըն-
ցուցած յոյսերս, ունեցած ոխերս,
սրտիս կրքերը. նաև տրանջալով թէ
կըտեսնամ պարապորդ մարդիկներ որ
հարուստ եղած են, բանի չեկողները
իշխանութեան հասած են, ու չարա-
սէրները՝ պատուաւոր գործքերու մէջ
մտած են : « Այս օրը ինձի մաղձոտ օր
մըն էր, ամմէն բան մութ կըտեսնայի,
ու զրեթէ Աստուծոյ նախախնամու-
թեանը վրայ ալ կըտրանջայի, ու ամ-
մէն բան մարդկանց անիրաւութեանը

վրայ կըձգէի . և թէ ես աս հասակիս
ցած վիճակի մէջ զանուեր եմ, կարող
չեմ ոչ անուն մը ունենալ, ոչ աստիւ-
ճանի մը հասնիլ, և ոչ իմ քաղքիս
օգնել . և ետքը աս ալ կըսէի . « Երա-
նի հարուստներուն , որոնք ոսկիով
կընան առատ բարիք ընել ուրիշն :
Երանի կալուածք ունեցողներուն , ո-
րոնք կարօտութիւն չունին աշխատե-
լու և հացերնին հոգալու : Երանի ան-
իշխաններուն , որոնք իրենց ձանձրու-
թիւն տուողներ չունին , իրենց կամքը՝
օրէնք է , ամմէնքը զիրենք կըսարդեն,
կուզեն իրենց հետ բարեկամանալ ու
անոնց պաշտպանութեան տակը ըլ-
լալ : Ո՞հ , ինչո՞ւ ես ալ ոսկի , ազնուա-
կանութիւն ու իշխանութիւն չունիմ ,
որ կարենամ իմ ինչ ըլլալ ցուցընել ,
ու ինչ որ ուզեմ՝ ընեմ » :

Թաղուց կարուս որ ըսեմ ինչ որ
կընամ նէ . միայն երբեմն զլուխը կը-
շարժէր՝ ըսածներուս չհաւնիլ ցուցը-
նելով . ետքը ձեռքէս բոնելով սըխմեց
միիթարելով մը , ու նստեցուց զիս .

և ուրիշ բան չխօսելով պատմեց ինձի
աս առակը :

Կտենով մարդուն մէկը իր տանը
բարձր ու զեղեցիկ պատշգամը (քեօշ
քը) ելած, վար նայելու ատենը ուրիշ
մարդ մը տեսաւ վարը զետնին վրայ,
որ ջրհորի մը քով կեցած էր : Ասանկ
նայելու ատենը՝ թէպէտ չորս կողմէն
քամին կըփչէր, ու քամիին ձայնը իր
ականջները կըթնտացընէր, բայց ին-
քը ինքիրմէ միամտաբար կըզուրցէր,
« ես որ հոս վերը կեցեր եմ, հոն վա-
րը կեցողէն շատ մեծ եմ, որն որ ին-
ձի ասանկ պզտիկ կերենայ » : Աս
բանս կըսէր՝ ընտոր շատ մարդիկ կը-
նեն, իրենց բուն հասակը չափելու ա-
տեն՝ կըմոռնան դուրս հանելու իրենց
ոտքին տակը եղած բարձրութիւնը :

Երբոր ասանկ մեծամտութեամբ
կընայէր վարի կեցած մարդուն վրայ,
յանկարծ զլուխը բան մը ինկաւ, աչ-
քը վերցուց տեսաւ որ քովի տանը
բարձր աշտարակին վրայ մէկը կայ :

Աս մարդն ալ՝ պատշգամին վրայ եղող
մարդը տեսնալով որ իրմէ վար է, ա-
նարդելով գեղջկօրէն անոր զլխին վրայ
թքեր էր: Աստիկ բարկացաւ պատշ-
դամին վրայ եղող մարդը աս եղած
բանին, ու կանչեց. « Է՛հ, ինչո՞ւ թէ
ես կարող չեմ հոն վերը հասնելու » .
ու սպառնալիքներ կընէր աշտարակին
վրայ եղողին: Ի՞այց իրեն ըրած ըս-
պառնալիքները փուռ էին, ու վերը
կեցողը կըծիծաղէր ու խաղի կառնէր
զանի :

Աս իրեն ծիծաղելու ատենն ալ,
յանկարծ ինքն ալ զգաց որ իր զլխին
վրայ ալ բան մը ինկաւ . աչքը վեր
վերցուց, տեսաւ օդուն մէջ մէկ օդա-
պարիկ գունտ մը՝ որ վեր կըբարձրա-
նար, ու անոր տակը եղած նաւակին
մէջ նստած մարդ մը կար: Աս մարդն
ալ աշտարակին վրայ եղողը իրմէ
վար տեսնելով, ու ամբարտաւան կեր-
պով մը զինքը ցուցընել ուզելով իրեն
զըօսանք կըսեպէր անոր զլխուն մանր
խիճեր նետելը, որ իր նաւակը ծան-

բացընելու համար հետը տարեր էր :
Աշտարակին վրայ եղող մարդը աս
բանս տեսնելով՝ սաստիկ կատղեցաւ,
ու ըստ . « Է՛ջ , իբր թէ ես ան նա-
ւակին չե՞մ կրնար համնիլ » . ու բար-
կութեամբ կըսպառնար օդապարիկին
մէջ եղող մարդուն . բայց իրեն սպառ-
նալիքներն ալ ամենեւին բանի չեկան :

Աս բաները ըլլալու ատենը՝ ան
մարդն որ վարը զետինն էր , վեր
նայելով տեսաւ պատշգամին վրայի կե-
ցողը , աշտարակին վրայինը ու օդապա-
րիկին մէջինն ալ , ու ըստ . « Ի՞նչ
զեղեցիկ բան է անանկ բարձր ըլլալը ,
հեռու տեղուանք կըաեսնան ու հան-
գիստ շունչ կառնուն : Օմէ որ ես ալ
գոնէ պատշգամին վրայ ըլլայի , քիչ
մը աւելի օդ կառնէի , ու աս ցած տե-
ղին տաքութիւնը զիս չէր խղդեր » :

Ասանկ զուրցելու ատենը՝ ձայն մը
լսեց իր քովի ջրհորին մէջէն , որ
ջրհոր փորող մարդու մը ձայն էր ,
և ան խորունկ տեղը կեցած՝ հող կը-
հանէր ջուր դանելու համար . ու

կըսէր , « ի՞նչպէս զէշ կեանք է ա-
սանկ զետնի տակ անցընելը , քըր-
տինք թափել ասանկ թաց ու ապակա-
նած օդին մէջը , և մութ կանթեղի մը
լուսով կենալ . ուր վերը ուրիշները խո-
տի վրայ կըքալեն ու արեգակ կըվայ-
լեն » : Աս խօսքերը վերը կեցող մար-
դուն գութը շարժեցին , ու կըսէր .
« ահա զտայ մէկը՝ որ ինձմէ աւելի
վար ու թշուառ է » :

Աս բաները հանդիպելու ատենը՝
ամպերը երկինքը թանձրացան , ու
յանկարծակի սաստիկ փոթորիկ մը ե-
լաւ , որոտումներ կըլլային , ու անանկ
փայլակներով դիզուած ամպերը կը-
րակ կըթափէին : Ան միջոցին օդապա-
րիկը ասդիս անդին կերթար սաստիկ
քամիին բռնութենէն . ու նաւակին
մէջի եղող մարդը ալ չէր մտածեր ա-
ւազ վար նետելու և ուրիշները խաղ-
ընելու , մանաւանդ թէ ուղած կըլլար
հաղար անդամ որ ասանկ բարձր չղըտ-
նուէր ան միջոցին , ու իր տեղը սի-
րով կըփոխէր էն ցածը կեցողին հետ :

Բայց ան ատենն որ անօպուտ հա-
ռաչանքներ և ընդունայն կըկանչվըռ-
տէր , կայծակ մը զարկաւ օդապարիկ
գունտին վրայ ու բոլնկցուց . նաւակին
մէջի մարդը գահավէժ վար ընկաւ ու
կտոր կտոր եղաւ : ‘ Այն կայծակը շե-
տակ աշտարակին վրայ ալ ընկաւ , ու
հոն եղած մարդը կայծակնահար եց-
ղաւ : ’ Աս կայծակը աշտարակին քա-
րերէն կոտըրտեց , որ ընկաւ անոր
տակը եղած պատշգամին վրայ . և հոն
տեղը կեցող մարդուն վրայ իյնալով՝
անոր մէկ թեր կոտրեց . իսկ վարը
զեանի վրայ կեցող մարդն ալ սաստիկ
անձրեէն թրջուեցաւ :


‘ Ջրհորին մէջ գտնուող մարդը և
ոչ իսկ իմացեր էր ան փոթորկին կա-
տաղութիւնը ու մէկալ հանդիպածնե-
րը . իր հանգստեան ժամը հասած ըլ-
լալով՝ ալ տրտունջ մը չէր ըներ , մա-
նաւանդ՝ ախորժակով կըկտըրաէր կե-
րած սև հացը , և քթին տակէն ու-
րախ ձայնով կերդէր :

Կսելով ան ատենը աս բանս դետ-

նի վրայ եղող մարդը , ծռեցաւ դէս
'ի ջրհօրին բերանը , ան դործաւորին
հետը խօսեցաւ՝ պատմելով բոլոր հան-
գիպածները : Եւ ետքը աս բանս ա-
ւելցուց , « ա՛լ մի արտնջար ասանկ ցած
տեղ կենալուդ վրայ . որովհետեւ էն
բարձր եղողը աւելի մօտ էր փոթորի-
կին , ու առջինը եղաւ կայծակէն զար-
նուելուն , ու զէշ կերպով . նոյն զար-
նուիլը՝ աշտարակին վրայ կեցողին ալ
մահ բերաւ , և պատշզամին վրայ ե-
ղողին թեր կոտրեցաւ : Ես ալ իմ
բաժինս առի , որովհետեւ քեզմէ աւե-
լի բարձր դանուեցայ ան միջոցին :
Դուն առաջ կըտրտնջայիր՝ երբոր մէ-
կալնոնք վիզերնին բարձրացուցած հը-
պարտ կերպեր կընէին . հիմա դուն ի-
րաւունք ունիս երգելու , վասն զի փո-
թորիկը անոնց հանդիպեցաւ , քեզի
մեաս մը չբերաւ՝ ոչ աշխատանքիդ և
ոչ հանգելուդ : Ես ալ ասկէ ետքը
երգել և ուրախ կենալ կուզեմ , ա՛լ չեմ
տրտնջար . թէպէտ քիչ մը թրջուեցայ ,
բայց արեգակը ելածին պէս կըչորնամ :

Աս խօսքերուն վրայ ջրհոր փորուց
ու սկսաւ մտածութիւններ ընել, ու
ետքը ինքը ինքիրեն ըստաւ. « Միխ-
թարուինք պղտիկ ու ցած տեղ ըլլալ-
նուս վրայ . վասն զի աս աշխարհիս
մէջի մեծութիը՝ կանգունով կըդնուի ,
ու անոր վճարուած ստակը՝ մտմտուք-
ները , վտանգները ու թշուառութիւն-
ներն են: Վակայն և ոչ աս դնովս այն-
չափ բարձրութեան մարդ կընայ հաս-
նիլ, որ իրմէ վեր բարձր բան չդրտ-
նուի . որովհետեւ միայն Աստուած է
որ իրեն մեծութեանը մէջ հանգիստ
կըվայելէ . իրմէ վեր մէկը չտեսնար ,
և ամենելին չկընար մէկէ մը վար ըլ-
լալ » :

Ուստի փափաքինք օր մը առաջ
իրեն մօտենալու, ու իրմով մեծնալու.
ինչու որ՝ աս տեղի մեծութիւնն ու պըզ-
տիկութիւնը ոչինչ են ու քիչ ատենի
համար են :



ՅԱՆԿ ԳԼԽՈՅ ԵՒ ԲԱՆԻՑ

Ա.	Ո՛Հ ԷՐ ԿԱՐՈՂՈՄ	7
—	ԻՌ ՎԱՐՄՈՆՔՔԸ ու գրուածքը .	18
Բ.	ԿԱՐՈՂՈՄ ԿՐԱՊԱՏՈՒԹԵԿ ԻՆՔԸ ԻՆՀ պէս իմաստուն եղեր է . . .	31
—	ԻՐԵՆ առջի փառասիրութեան դրգիռը	35
—	ԺԱՄԱՆԱԿՆ ընտոր անցընելուէ	40
—	Դատարկութիւնն ու ծուլու- թիւնը ինչ վսասակար հե- տևանկըներ ունին	44
—	ԱՐԻՈՒԹԻՒՆԸ ու յարատեսու- թիը ամմէնուն հարկաւոր է .	50
—	Յոյաը դեղ է համբերութեան .	57
Գ.	ԿԱՐՈՂՈՄԻՆ ՎԱՐԱՊԵՏ ՓԱՍՏԱԲԵԱՆ ըլլալը	62
—	ՄԱՐԴՈւս առջի պարտքը որն է .	67
—	Ուրիշն ունեցածին վր պէտք չէ նախանձիլ	71
—	Փոխ առնելն ու տալը ընտոր պիտի ըլլայ	77
—	Աշխարհքի ընկերութիւն օրէն- քով պէտք է կառավարուի .	85
Դ.	ԿԱՐՈՂՈՄԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ .	95

— Ազգն ու կառավարութել սիրել	լը, և միաբան ապրիլը պիտի ըլլայ մեր քաղաքականութել.	98
Ե. Կարոլոս բժշկութիւն ալ կըսոր վեցընէ		109
— Անոր բժշկութել կանոնները .		113
Զ. Կարոլոսի բարեսրութիւնը .		125
— Որդւոց պարտքը հօրը մօրը վր.		128
— Ծնողաց պարտքը որդւոցը վր.		132
— Ամուսիններուն պարտքը իրա- րու վրայ		138
— Եղարցուազգականաց պարտ- քը իրենց մէջը		141
— Բարեկամներուն պարտքը .		146
— Տէրերուն պարտքը իրենց ծա- ռաներուն		149
— Ծառաներուն պարտքը իրենց տիրոջը		153
— Ամմէն մէկուն պարտքը իրենց . մէջը		157
Ի. Կարոլոսին բարեպաշտութիւնը .		165
— Կարոլոս կըհասկըցընէ թէ ըն- տոր հեռու կենալու է աւե- լորդապաշտական բաներէն .		172
— Հաւատքին և աղօթքին ոյժը ընտոր զօրաւոր բան է . . .		176
Ը. Կարոլոսին վերջի պատմած ա-		
ուժիքը		182

ԱՐԱԿԱՆ ԱՐՏՈՒՐԻ ԱՐՏՈՒՐ ԱՐՄԵՆԻԱՆ
ՏՈՒՆ ՎԱՐԵՆ ՎՐԱՅԱՐԱՆ